

ԳՍՆԻԷԼ Գ. ՆՇԱՆՆԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀՆԴԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ

ՀԵՏԵՈՂՈՒԹԵԱՄԲ ԸՆՏԻՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐՈՒ

ՀԱՆԱԲԱՇՈՑ Թ. ԱԶԱՏԻԱՆ ԹԻ


Մ Ա Ր Զ Ո Ւ Ա Ն

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՆԵՐՍՈ ԵՒ ՍՐԱՊԵԱՆ

1913

7079 թ. 4.





ԴԱՆԻԷԼ ՆՇԱՆԵԱՆ

Ջ Օ Ն

Կը նուիրեն Կեսարիոյ Ս. Կարապետի գիշերօթիկ
բարձրագոյն վարժարանի ուսանողներուն:

ՀԵՂ.ԻՆՍՏ.ԿԸ

ԲՈՎԱՆԳԱԿՈՒԹԻՒՆ

Գրույս Ա. Արիներ. — Հնդիկներուն ֆաղափա՛ն կազմակերպութիւնը. — Կրօնը եւ Վեհաներ. — Ասուածաբանութիւն եւ Փիլիսոփայութիւն. — Հնդիկներու ֆաղափաբութեան եւ փիլիսոփայութեան վրայ խօսող բանասէր մասենագիրներ. — Փիլիսոփայական դրութիւններ:

Գրույս Բ. Հնդկաստանի փիլիսոփայական դպրոցները. (Ա. ձեյմինիի դպրոց կամ Միմանսա Բուրվա. Բ. Վիազայի դպրոց կամ Միմանսա Ուքքարա. Գ. Կօթամայի Նիայան. Դ. Բանասայի Վեսեբիան. Ե. Կապէլայի դպրոց. Զ. Բաքանչալայի Եօկան:)

Գրույս Գ. Մահապարաբա եւ Ռամայանա. — Պակավար-Կիբա. — Մանուի Օրինագիրքը. — Պրահմինականութիւն. — (Պրահմա. Սիվա. Վիւնու.) — Պուսսայականութիւն. (Պուսսայի կեանքը. Նիրվանա. Զորս մեծ նեմարտութիւններ. Բարոյականութիւն:

ՓՈՒԱՆ ՅԱՌԱՋԱԲԱՆԻ

Կեսարիոյ Ս. Կարապետ վանուց գիշերօթիկ քարձարացոյն վարժարանին Պատմութեան եւ Փիլիսոփայութեան բազմաձեւ եւ բազմաոճ ուսուցչին՝ Տիար Դակիեղ Գ. Նշանեանի այս համեմատաբար աշխատութեան մէջ բնութեղացած եւ Հնդկի Փիլիսոփայութիւնը իր գլխաւոր երանգներով ու անհոյս պատմութեանը եւ կուգայ շա՛ս զգալի պէտք մը ու պակաս մը շեղելը:

Յարգելի հեղինակը դիւրբարձեցի, մայր ու սահուն Հայերէնով մը, հետեւողութեանը շնորհ հեղինակներու, երեք զրոյթներու մէջ իր պատկերացնէ մեզ Հնդկի Փիլիսոփայութիւնը շա՛ս յստիօրէն եւ իր գերազանցեալ ցարդ յոյս տեսած հայերէն բոլոր հասուխոր հրատարակութիւնները՝ քերթերու, հանդիսներու եւ պատմական ու փիլիսոփայական երկասիրութիւններու մէջ:

Ես շատքս իր ճանչնալ, որով իր խօսքն իր իր զրեւն Վեհաներու, Մահապարաքայի. Ռանայանայի եւ Մանուի Օրինագիրքին վրայ, Պոստան ու Քրիստոսը մեկտեղելու իր բարդասէն, Պոստայի բարդասէնները Քրիստոսնեանի բա. ոյստեղութեան վեր իր նկատէն, եւ որովհետեւ Տեւորհայտեանը իրարացտեր են, Նորմանային կ'անհան. եւ սակայն անոնց ո՛չ մեկուն վրայ կրցած են ունենալ որոշ զաղախար, պատմական ծանօթութիւն ու փի-

շխտիայական փերըծում: Առհասարակ մեր դպրոցներուն
մէջ աչ աշակերտածները այդ սահմանէն դուրս չեն ելած
եւ յաւէտ աշակերտներուն միտերը շփոթութեան ու սխալ
հասկացողութեան մասնուած են, քան առաջնորդուած դէպի
ճշմարտութիւն, դէպի ուղիղ տրամաբանութեան վրայ հիւ-
նուած որոշ սկզբունքներ. ու ասի արդիւնք է ապահովաբար,
հայ լեզուով պատասխանուած շաւազոյն գործի մը յգոյութեան:

Տիար Դ. Նշանեանի այս աշխատասիրութիւնը՝ իր
անկողի, հարևանոս, պարզ եւ մանաւանդ ածանազին
հանգանակներով ու առաւելութիւններով, կուսայ հետա-
քրիի ընթերցողին եւ միաժամանակ դպրոցականին ձեռք
կարի նպատակաբար ուղղութեամբ ու խնամով պատ-
ասխանած գործ մը:

Կը սիրենք հաւասար որ ջերմ ընդունելութեան կ'ար-
ժանանայ Տիար Դ. Նշանեանի «Պատմութիւն Հնդկական
Փիլիսոփայութեան»ը եւ հեղինակը իր խօսումնին հաւանապէս,
Արեւելեան միւս Հին Ազգերու փիլիսոփայութեան պատմու-
թիւններն ալ պիտի հրատարակէ յաջորդաբար եւ ընդհուպ:

Մարգարեան

ՄԱՄԻԿՈՆ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀՆԴԿԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ



ԳԼՈՒԽ Ա.

Արեւել. — Հնդկներուն քաղաքական կազմակերպութիւնը. —
Կրօնը և Վեդաներ. — Սպորտաժամանակներն և գիշերափայտութիւնը. —
Հնդկներու քաղաքակրթութեան և գիշերափայտութեան շրջանը. —
Սոց. բանասեր ճարտարագիտութիւնը. — Փիլիսոփայական դրոշմներ:

1. Արեւել. — Սպիտակ ցեղէ յառաջ եկած Արիւն-
րուն նախկին բնակավայրը եղած է Պարսի (Toit du
monde) և Հինու-Քուշի լիւնադաշտերը: Այս ցեղէն Քր-
րիստոսէ շատ և շատ դարեր առաջ, երկու ճիւղեր անջատ-
ուած՝ մին դէպ Հարաւ-Արեւմուտք չուելով հաստատ-
ուեցաւ այժմու Իրան կոչուած երկրին մէջ, իսկ միւսը
Հինտու — Քուշի կիրճերէն անցնելով՝ և օթեւանէ օթեւան
ուղղուելով եկաւ հաստատուեցաւ Սարքա-Սիւնուի (Կօթ-
նագետ) մօտերը, որ այսօրուան Բենճապն է. (Pendjhab)
գետերուն երկուքը կորսուած ըլլալուն և նոյն ուղղու-
թիւնով յառաջացաւ մինչև Ինդոսի ափունքը՝ ուր եր-
կար ժամանակ մնաց և նուաճեց negritoide կոչուած

բազմաթիւ սեւամորթ վայրի բնիկները՝ գործնք իրը թըշնամիներ նկատելով կոչեց Տասխուներ (dasyous), որ կը համապատասխանէ զենաական Տաֆու և Տակսիու (Dakhou), (Dandyou) բառերուն։ Գաղթող այս Արիները կոչուեցան ընդհանրապէս Հնդիկներ, և իրենց բնակավայրն ալ՝ Հնդկաստան կամ Արիա-Վարդա, այսինքն պատուաւոր մարդ երու երկիր․ (Pays des hommes honorables)։ Հոս երկար ժամանակ պահեցին իրենց նախնական տիպը և լեզուն և բնիկներուն հետ չխառնուելով իրեւ անշատ ցեղ մը ապրեցան։ Հոս միանգամայն յորինեցին այն կրօնական նուազները՝ որոնց ամբողջութիւնը կը կազմէ Ռիկ-Վեքան՝ որով կ'սկսի Վէտայական Ա. շրջանը։

2. Բազմալեզու կազմակերպութիւնը.

Հնդիկներու քաղաքական կեանքը և պատմութիւնը ո՛չ այնքան պայծառ և ծանօթ են. քանզի ասոնք Եգիպտացիներուն պէս կանոնաւոր և ճօն թագաւորական հարստութեան (dynastie) չափրացան, և այս մասին պէտք եղած բուն ծանօթութիւններուն համար զիմելու ենք Մանայարարա և Ռանայանա կոչուած երկու հրակայ գիւլեպոններգութիւններուն, որոնք միաժամանակ, Հընդիկ Արիային կեանքով բիւրեղացած իր պատմական կոթողներ՝ կանգուն կը կենան։ Երկար ժամանակ Գանդէս և Ինդոս գետերուն մէջտեղի արօտավայրերը զեզերած այս Հնդիկ ցեղերը նախապէս բաժնուած են մանր մունր իշխանութիւններու և կը կառավարուէին Վիքապի (Vic-Pati) կոչուած աստնակալներով կամ դատաւորներով և իրենց իշխանութիւնը հետզհետէ սարաճեցին մինչև Վինհիա (Vindhia)՝ որ լեւներու շղթայ մ'է և թերակղզին երկու մասերու կը բաժնէ։ Ժամանակ անցնելով Ռանա թագաւորը՝ Ռանայանա զիւլեպոններգութեան հետք և իր յաջորդները իրենց իշխանութիւնը տարածե-

ցին բնիկներուն օժանդակութիւնով դէպի Սէլան։ Ասոնցմէ ետք սկսաւ Մակեդոնացի աշխարհակալին՝ Ալեքսանդրի արշաւանքը՝ որուն տեղի տուած է Պարսից Գարեհ թագաւորը։ Հնդկաստան գրեթէ ամէն ժամանակ օտար ընչաքողց աշխարհակալներուն սրտավայրը եղած է։ Մէկ կողմէն կլիմային բնական գեղեցկութիւնը, համեմներուն շատութիւնը և միւս կողմէն ոսկիներու տիրանալու մարմաջը շատ մը աշխարհակալներուն անյապցանկութիւնը և ագահութիւնը զրգոտ է և ասոնք հետզհետէական արշաւանքներով հոսանքի պէս գրեթէ անցած գնագած են։

Քրիստոնէութեան Ա. տարիները Հնդկաստան նուաճուեցաւ Ասիոյ խորերէն դուրս տուող հրօտանքէն հաշածուած փախտականներէն։ Է. դարուն Արաբները գորացան, ԺԳ. դարուն Աֆղանները և ԺԳ. դարուն ալ Մանկոլեան տարրը տիրեց՝ որոնց պետը եղած էր Թիմուր լէնկ, և ճիշդ Յ դար տեւող իշխանութիւն մը հաստատած է այս արիւնարբու դազանը։ Այս միջոցին հետզհետէ հաստատուեցան Փորթուկէզցիները, Գողղիացիներ և Անգլիացիներ՝ որոնց վիճակուած էր վերջապէս թերակղզին ամբողջ գրաւուիլ։

3. Կրօնը և Վէրանք.

Հնդիկներուն նախնական կրօնը և Ատտուածարանութիւնը խտացած կը գտնենք Վէտաներու մէջ, որոնք իր Հնդիկ Արիայի մտքին գրական առաջին հրաշակերտները և նուիրական գիրքերը յորգուած են։ Վէտա բառը Սանսքրիտ լեզուաւ կը նշանակէ — զիտնալ։ Արիական միաքը՝ այն հրաշածին և արիւնհոյ կրկին մէջ բնութեան պէսպիսուն գեղեցկութիւնէն զիւթուած ու հմայուած, երգեց նոյն ինքն բնութեան տարրիկները և աստուածացուց զանոնք։

Արդէն ընդունուած բան մ'է թէ կլիման և միջա-

վայրը տիրական ներգործութիւն կ'ընեն ժողովուրդներու սրահրուն և մարքրուն վրայ :

Նախնական մարդը բնական օրէնքներուն վրայ կատարեալ գիտական ծանօթութիւններ չունենալով, նկատեց բնութեան գորութիւնները իբր գիտակից իրեր, գրեթէ անձնաւորուած և կամքով օժտուած : Այս պատճառաւ Վէտայական Ա. չըջանի կրօնը եղած է բնութեան գորութիւնները, տեսլականօրէն ներկայացնող խորհրդանշան մը կամ թէ ճիշդը ըսելով, բնութենական կրօն մը :

Բայց այս կրօնը իր պարզ վիճակին մէջ չննաց . դարերու տեսողութեան մէջ բարեշրջութեան օրէնքով շատ մը փոփոխութիւններու ենթակայ եղաւ և Վէտայական բազմաստուածութիւնը եղաւ Պրահմանական համաստուածութիւն . քանզի արիական ոգին իբր շնչաւոր նկատած իրերուն մէջ կը տեսնէ մեծ ոգին՝ արման (Atmā) որ կը ներշնչէ ամէն բան : Եւ միանգամայն բնութեան շարժուն իրերուն ընդմէջէն նշմարեց իտէական գորութիւն մը՝ որուն Պրահմա սնունը տուաւ՝ որ կը նշանակէ խօսք կամ աղօթք :

Այսպէս Վէտայական բազմաստուածութիւնը Պրահմանական եղաւ՝ որուն ծոցէն ելած են 3 աստուածներ, ինչպէս՝ Պրահմա, Վիշնու, Սիվա՝ որոնք Հնդկական թրքիստրօնի կը կազմեն՝ ետքը այս կրօնը հասաւ մինչև բնագանցական բարձրութիւն, որ է Պուտտայականութիւն :

Այդ Վէտաները ոչ թէ կրօնական երգերու, Վանսրակերու, մրմունջներու հաւաքածոյ մ'է, այլ անոնց քաղաքակրթութիւնը ծրարող հսկայ յիշատակարաններ կամ ըստ Մաքս-Միլլէրի «Մարդկային ազգի դաստիարակութիւնը» . քանզի հոն կրնանք ուսումնասիրել Հնդկի Արիային կեանքը իր բոլոր դրուագներով եւ կրնանք հասկնալ թէ ի՞նչ փուլերէ անցած է Հնդկական քաղաքակրթութիւնը : Ասանք ընդհանրապէս չորս մասե-

րու բաժնուած են, ինչպէս, Ռիկ-Վեա, Եանար-Վեա, Սիխ-Վեա, Աքարվա-Վեա : Եւ այդ Վէտաներէն ամէն մէկը միանգամայն որոշ բաժանումներ ալ ունեցած է, ինչպէս, Սանահիտա-Մանդախներ՝ երգերու հաւաքածոյ մը, երկրորդը՝ Պրահմանան :

Վէտաներու Ա. ը կոչուած է Ռիկ-Վէտա՝ որ ամենէն չինը և գլխաւորն լլլալով հանդերձ, գերազանցօրէն չիւսուած բանաստեղծական գոպարիկ տաղարան մ'է, ասոր համար կոչուած է Ռիկ-Վէտա . ոտանաւոր գրուած է ուղայն կը կարգան բարձրաձայն, իբր ոգիներուն ուղղուած մրմունջներ : Եւ այս ոգիներէն են Թորսրա (Tordra) երկինք, Ակնի (Agni) հուր, Վայեու (Vâyus) օդ, Վարունա (Varouna) ջուր, Սուրիա (Sûria) արեւ, Շանսրա (Shandra) լուսին, Ուշա (Usha) արշալոյս, Նիխա (Niça) գիշեր . Ասվինօզ (Asvinos) վերջալոյս, Բրեթհիվի (Prethvi) երկիր : Զեմ ուղեր յիշել Ռիկ-Վէտայի ուրիշ ութ բաժանումները :

Երկրորդը Եանար-Վէտա՝ որ կը նշանակէ մրմունջներու Վէտա, արձակ գրուած և մրմնջելով կարգալու սահմանուած է թէև Ռանու բառական իմաստով կը նշանակէ զոն : Այս ալ գեղագիտօրէն շարայտրուած աղօթերգ մ'է, և կը բովանդակէ միանգամայն կրօնական ծիսակատարութեան կանոնները :

Երրորդը Սիմա-Վէտա, չափական գրութեամբ յօրինուած և երգելու սահմանուած է . Ռիկ-Վէտայի վրայ ձեւուած ու չափուած :

Չորրորդը Աթար Վէտա՝ ոչ-Արիական ցեղին պատկանող յետին աստիճանի գործ մ'է, աւելորդ սնտափապաշտութիւններով խճողուած :

Վէտաներու մէկ ուրիշ մասը կը կազմէ Պրահմանը, իբր մեկնարան Վէտաներու կամ ծիսարան, արձակ գրուած, կը պարունակէ պատուէրներէ, մեկնութիւններէ գաա,

զատ, խորհրդապաշտական և փիլիսոփայական մտածողութիւններ և ասկէ յառաջ եկած է Ռեքսնիչասը՝ որ աստուածաբանական անսութիւններով խտացած գիրք մ'է. արդէն Ռեքսնիչաս կը նշանակէ Աստուածաբանութիւն՝ որուն ուսումնասիրութեան ասարկան եղած է թէ քննութիւնը, և թէ Աստուածային ու մարդկային հոգիները:

Վէտաները ընդհանրապէս գրուած են Սանսքրիտ լեզուով որ Պրահմանական դասակարգին գրական լեզուն կամ թէ Աստուածներու լեզուն կոչուած է (Surabāni). և Պրահմիները կը նկատեն զայն իրր աստուածային գիր (de vanā gari) (écriture divine). և բոլոր լեզուներուն իրր մայրը յարգուած, թէև այսօր խօսելէ դադրած է:

Վէտաներուն նուագները հաւաքուած են հետզհետէ, քանզի ասոնք դարերու ընթացքին մէջ սերունդէ սերունդ յեղեղուելով և ճանդիտուար կշռութեամբ երգուելով հասած են մինչև մեր ժամանակները: Այս երգերուն նկրկնակները կամ թէ ճիշդը ըսելով հաւաքելիները եղած են Վիսգի, Վաղմիխ, Քիշլնա:

4. Ասորոսածաբանութիւն և Փելլասոգլոսոլիւն.

Այս Վէտաներուն մէջ ծրարուած կը տեսնենք Հնդկական կրօնը՝ որուն վրայ հաստատուած է Պրահմանական լնկերութիւնը իր քաղաքական օրէնքներով, իր քաղաքակրթութիւնով և արուեստներով:

Կրօն և բանաստեղծութիւն իրր հարազատ քոյրեր, իրարու հետ միացած կ'ընթանան, ինչպէս պայծառօրէն ցոյց կուտայ մարդկային ցեղին պատմութիւնը: Այս երկու քոյրերը Շնորհաց աստուածուհիներու (graces) պէս, իրարու հետ պլլուած ուժգնօրէն կը խոյտան ու կը կայտաւեն, օրօրելով հեշտին անըջանքներուն մէջ թէ՛ աստուածները և թէ՛ մարդերը: Կրօնը տիրող ոյժ մը և բարերար ազդեցութիւն մը ունեցած է մարդուն նոյն իսկ էութեան, դաստիարակութեան և կրթական գործերուն վրայ:

Ասանց վարանկու կրնամ ըսել թէ քաղաքակրթութեան հիմը կը կազմէ կրօնը:

Կրօնի իրր սերտ ընկերը նկատուող բանաստեղծութիւնը ասկէ ընդունած է իր բոլոր թրթուացումները, յուզումները, և ներհնումները: Ուստի բացէ ի բաց կրնանք ըսել թէ բանաստեղծութիւնը՝ գրականութեան առաջին խօսուն և թրթուուն լեզուն՝ կրօնքի ծնունդը եղած է. նոյնպէս կրօնքը յառաջ բերաւ աստուածաբանութիւնը և Հնդկական աստուածաբանութիւնը հիմնուած կը տեսնենք համաստեղծութեան վրայ. քանզի Հնդկական միտքը ընդունեց արեգեբական հոգի մը և աշխարհը նկատեց անոր մի բղխումը կամ լոյս-կաթումը: Այսպէս նիւթ և հոգի, իրարու հետ մէկտեղուած, իրարու հետ շաղկապուած, Հնդկական համաստեղծութիւնը կը կազմեն: Այսպիսի աստուածաբանութիւն մը, ժամանակի ընթացքին մէջ հետզհետէ զարգացաւ, ծառայեցաւ երկու ուղղութիւններու հետեւելով. այսինքն՝ մէկ կողմէն կը զըննէր նիւթը և անոր զանազան փոփոխումները, միւս կողմէն ալ, նիւթին հետ միացած կը նկատէր թագուն զօրութիւն մը, անհուն հոգի մը՝ որուն բուն իսկ ծանօթութիւնը առաջնորդեց փիլիսոփայութեան և այս ծանօթութեան հետ ընդունած է բարոյական ուղղութիւն մը, ինչպէս ի տես կուգայ ցայտուն կերպով իրենց հետզհետէ յառաջ եկող փիլիսոփայական կազմակերպութիւններուն մէջ: Քանզի Հնդիկ Արիան, միշտ իր նախկին կոյս հաւատքին մէջ կառչած չմնաց, միշտ բանաստեղծական անըջանքներուն մէջ չօրօրուեցաւ. իր կոյս հաւատքը տեղի տուաւ հասուն մտածողութեան՝ որով ճշգրնեցաւ հասկնալ ինչ որ կը պաշտէ ու կը պաշտէր. ուղեց ըմբռնել թէ ինչ բանի կը հաւատար: Այս մտածողութեամբ, կարծես թէ սթափած բանաստեղծական հրմայքներէն, արեգեղքի թագուն գաղանիքներու և խորհուրդ-

ներու արջեւ սկսաւ իւրովսանն հարցուններ ընել և իր մը-
տածողութեան նոր ոյժ, նոր թափ ստալով յղացաւ փիլիսոփա-
յական բարձր ճշմարտութիւններ և բարոյական ողջ սկզ-
բունքներ, և ըմբռնեց արեղերքին մէջ նիւթին զօրու-
թիւնը և միութիւնը և էականերու իրարու հետ ունեցած
օրինական յարակցութիւնը. ա՛նա ա՛յսպէս ծնաւ փիլիսո-
փայութիւնը՝ որ նոյն ինքն կրօնի և բանաստեղծութեան
ծնունդն է: Կրօնը յառաջ բերաւ Աստուածարանութիւնը
ու այս ալ՝ Փիլիսոփայութիւնը: Արդէն միշտ այսպէս ե-
ղած է և այս է հոգիին զարգանալուն բնական ընթաց-
քը. նոյնը կը տեսնենք Յունաստանի և ուրիշ ցեղերու
պատմութեան ընթացքին մէջ: Սա ալ չմոռնանք ըսելու
թէ, այս ու ասոր նման հարցեր, բարդ և մանուածոյ
կնճռատութիւններ յառաջ բերած են և Հնդկական հան-
ճարը չկրցաւ որոշակի գաղափարներ արտայայտել. այս
պատճառաւ փիլիսոփայական ալյակերպ գրութիւններ
յառաջ եկան, ինչպէս պիտի տեսնենք:

5. Հնդկաստանի Բաղադալիստ-Ռեան և Փիլիսոփայո-Ռեան
վրայ գրող Բանասէր Մադանաբիւրներ.

Թէեւ Հնդկական կրօնը և գրականութիւնը, հա-
կառակ իրենց քաղաքական կազմակերպութեան, վը-
ճիտ պարզութիւնով փայլած են, բայց երկար ժամանակ
անձանօթ մնացած էին գիտական աշխարհին մէջ: Թէ
Պրահմինը և թէ Պուտտան զանոնք պահած են իբր
սրբազան աւանդներ, հեռու խուզարկու ոգիներէ և քնն-
նադատներէ: Բայց երբ եւրոպական յարաբերութիւնները
սկսան, եւրոպացի լեզուագէտներ հետաքրքրուեցան այն
սրբազան համարուած աւանդները լոյս աշխարհ հանելու
իրենց թարգմանութիւններով և մեկնութիւններով: Բայց
հակառակ ասոնց խուզարկու ուսումնասիրութեան, Հնդկ-
կական փիլիսոփայութեան զանազան գրութիւններուն,
վրայ ասարտամ և անորոշ ծանօթութիւններ ունեցած են

արդէն 1818



քանոյի ժամանակագրական ճշգրտութիւնը կը պահանջէր:
Ասկէ կրօնը մակարերիկ թէ, Հնդկական միտքը ժամա-
նակի յարափոփոխ հասանքէն և իրերայնջնորդութեան
ընթացիկ օրէնքէն իոյս սուած՝ իր բոլոր գործերուն և
գրուածքներուն յաւիանականութեան կիսքը դրօշմած է.
ամէն ժամանակ անհունի, մշտնջենականութեան գաղա-
փարը ներշնչած է, ինչպէս կը տեսնուի իրենց աւանդա-
վէպերուն մէջ:

Այսու ամենայնիւ, այս մասին յայտնուած տեսու-
թիւնները և ժամանակագրական ճշգրտութիւնները սրքան
որ մութ և ասարտամ ու խորճղաւոր գաղանիքներով
պարուրուած ըլլան, յայտնի է որ Հնդկական փիլիսոփա-
յական կազմակերպ գրութիւնները շատ և շատ ընդար-
ձակ և խորունկ եղած են. այս զանազան գրութիւննե-
րուն մէջ իսկ շեշտելի է իրենց կրօնի ուղղակի ազդե-
ցութիւնը և հակազդեցութիւնը:

Այս մասին խօսող բանասէր մատենագիրներուն մէջ
նշանաւոր եղած է Ուարտ (Ward) որ 1818ին հրատա-
րակած է գրուածք մը սա խորագիրին տակ «A view of
History, Literature and Religion of Hindous» որուն մէջ
պարզուած՝ յայտնագործուած տեսութիւնները շահեկա-
նութենէ հեռի եղած չեն: Յիշուելու արժանի է նաեւ Գոյէ-
պրուք, անգլիացի արեւելագէտ գիտնականը (1765-1837)
որ Ասիական ընկերութեան նախագահը եղած է և խօ-
րապէս ուսումնասիրած՝ Սանսքրիտ լեզուն, և իր լայն
հմտութիւնով գոնացուցած է փիլիսոփայ-պատմաբաննե-
րուն փառաքները՝ որոշ ու մեկին ծանօթութիւններով և
խորին, նրբին տեսութիւններով:

Նշանաւոր եղած է միանգամայն Ժան-Լուի-Պիլը-
նուֆին որդին՝ Էօթէն-Պիլընուֆը (1801-1852) արեւելա-
գէտ գիտնական մը՝ որ զննտական լեզուին վրայ ուսում-
նասիրութիւն ըրած և հրատարակած է այս խորագիրին

տակ «Introduction de l'histoire du Bouddhisme»

Կը յիշուի նաև Անգիաի տի-Բեքրոն գաղղիացի (1731-1805), որ իր արևելագէտ՝ համբաւ շինած է և՛ առաջին անգամ թարգմանած՝ Զենտ-Ալիստան և միաժամանակ հրատարակած է Ուքնիզասներ՝ որք Հնդկական Ուքնիզասներուն հաւաքածոներն են, կուռ տեսութիւններով համեմուած :

Կը յիշուի նաև Էյլօֆը, Յրեաներիկ-Կիւսթավ-Էյլօֆ գաղղիացին՝ որ Հնդկարտական լեզուներու բաղդատութիւն մը ըրած է : Ի միջի ալոց, Էրախտադիտութեամբ յիշելի է Ուլինարչմէն և Վ. Գուզէնը՝ որ իր փիլիսոփայութեան պատմութեան մէջ բուսական ընդարձակ տեսութիւններ բրած է Հնդիկ փիլիսոփայութեան պատմութեան մասին . և շատ մը կէտերու մէջ ևս ասոր հետեւած եմ :

6. Փէլեոփայական դրո-Նիւններ կամ Տարաններ :—

Հնդիկ Ռիշիները, որքան որ բանաստեղծութեան մէջ վերին սլորաները սաւառնած են, այնքան ալ մերկ իմաստասէրները՝ ներքնատեսութեան մէջ ապրելով յլացած են բարձր ճշմարտութիւններ և բարոյիկ ողջ սիրդբունքներ . և ոչ մէկ ցեղ Հնդիկ Արիային չափ բնազանցութեամբ օժտուած է :

Նա լոկ կրօնական բնազանցութեան մէջ չմնաց . ունեցաւ անկախ փիլիսոփայութիւն մը՝ որ Պուտտայականութեան դուռ բացաւ : Անոնց փիլիսոփայութիւնը գարերու հոգիւմին մէջ շատ մը կերպարանափոխումներու ենթարկուած և բազմաթիւ դրու թիւններու կամ Տարանաներու ծնունդ տուած է : Փիլիսոփայական առաջին դրութիւնները նախ Վէտաներու պարզ մեկնութիւններն էին : Յետոյ փիլիսոփայական հայեցողութիւնը քիչ քիչ ազատագրուեցաւ Պրահմաններու Աստուածաբանութիւնէն, և զգայապաշտութիւնէ մինչև Խորհրդապաշտութիւն և ըս

կեպտիկութիւն, փոփոխութիւններ կրեց : Այս դրութիւնները ամփոփուած են Սութրաներու մէջ և բաժնուած ընդհանրապէս վեց մասերու :

Ա. Ճէյմինի դպրոց կամ Միմանսա .

Բ. Վիադայի դպրոց, որ է Վէտանդա կամ Միմանսա-Ութթարա .

Գ. Կօթամայի Նիայան .

Դ. Բանտայի Վէտէլքան .

Ե. Կապիլայի դպրոց, Սանկ-Հիան .

Զ. Բաթանչալայի Եօկան .

Պրահմանները՝ այն Հնդիկ աստուածաբան զիանականները ընդունած են այս դրութիւնները իրր ուղղափառ՝ հակառակ Պուտտայականութեան, որ իրրեւ հերետիկան մը նկատուած է Հնդիկ աչքերուն :

ԳԼՈՒԽ Բ .

Հնդիստանի փէլեոփայական դպրոցները . — Ա. Ճէյմինի դպրոց կամ Միմանսա Բորքա . — Բ. Վիադայի դպրոց կամ Միմանսա Ութթարա . — Գ. Կօթամայի Նիայան . — Դ. Բանտայի Վէտէլքան . — Ե. Կապիլայի դպրոց . — Զ. Բաթանչալայի Եօկան :

7. Ա. Ճէյմինի դպրոց կամ Միմանսա Բորքա (Ecole du djaimini ou Mimansa Pūrva) . —

Հնդկական իմաստասիրական դրութիւններուն մէջ առաջինը եղած է Ճէյմինիի դպրոցը, իր հեղինակին անունով, որ նոյն ինքն Պրահմա մէր : Միմանսայի նշանակութեան գաղով, արդէն Վէտաներու . Վէտանկաներու և Ուքանիչաններու վրայ դարբնուած դպրոցները կոչուած են Միմանսա՝ որուն կցուած է Բ. Երվա՝ «Pūrva) զատուելու համար Ութթարա կոչուած Միմանսային :

Այս Վէտայական դպրոցին սկզբունքը եղած է մեկնել, լուսաբանել գիտաբանները (վճիւ) խղճագիտութիւնով կամ դիպուածագիտութիւնով (casuistique) : Խղճագի-

առթիւնք Աստուածարանութեան մի մասն է՝ որ կը խօսի խղճի պարագաներուն վրայ: Այս դպրոցը՝ նաև յատակ եւ բացորոշ ծանօթութիւններ կուտայ բարոյական պարտականութիւններու մասին, զորս կը նկատէր իբր կրօնական, և այս բարոյականութիւնք Սանսքրիտ լեզուաւ կոչուած է Տարմա (d'harma)՝ որ առաքինութիւն մը և բարոյական սրժանէք մ'է, ճիշդը ըսելով բարեպաշտական ո՛նէ գործ մը:

Միմանսայի այս դպրոցը ունեցած է իբր գլխաւոր յիշատակարան գիտաւածներու կամ վճիռներու հաւաքածոյ մը Սուտրա (Sutra) կոչուած: Թէև հնդկական ամէն իմաստասիրական դրութիւն եւ գիտութիւն ունեցած է իբ Սուտրաները, բայց Միմանսայինք գրեթէ աւաճներու ոսանաւոր շարոյ մ'է յիշողութիւնը թեքել ու սրելու համար, և բաժնուած է 60 դրութիւններու, գլուխներն ալ՝ հատածներու և մէն մի հասած կը խօսի գիպուածագիտութեան վրայ՝ որ միջին դարու Սքոլաստիքներուն համար մեղսաօրթ գործերէն յառաջ եկած խղճահարութիւնք կամ թէ խղճի խայթը հանդարտեցնելու իբր նոր ուղղութիւն մը, միջոց մը եղած է, և կը խօսի վարդապետական եղանակով և մանրակրկիտ վերլուծումներով: Խղճագիտական սեւէ պարագայ մը պարզարանելու համար այս 5 մէջբերումները կամ թէ անոնց լեզուաւ ըսելով 5 անդամները աչքի առջև ունենալու է այսպէս:

Ա. Խնդրոյ առարկայ եղած ո՛նէ նիւթ մը քաջ բաճնելու համար ըստ կարի գաճն մեկնել և պարզել որոշ և մեկին գիծերով:

Բ. Ո՛նէ առարկայի մասին եղած դեղեւումները և առարկուսանքները փարտաւելու աշխատիլ:

Գ. Ի գործ դնել պատճառարանութիւն՝ որով կարելի է առարկան պարզուած և լուծուած համարել:

Դ. Նիւթին էական և բուն պատասխանը տալ մեկ-

նութիւններով և իւրաքանչիւրին յատուկ բնորոշ կանոններով:

Ե. Ասոնց կը կցէ ուրիշ յաւելուած մ'ալ, որոնք սոսկ վկայութիւններ են յիշատակարաններէ քաղ հանուած, որով ոչ նուազ գէպքեր և պատահարներ կը լուծուին և այն ստեղծ կը կազմուի ընդհանուր ներդաշնակութիւն մը:

Միմանսայի այս տեսութիւնները ծրագրուած կը գտնենք ո՛չ թէ Վէտաներու և Ուրանիշտոններու՝ այլ աւանդութիւններու վրայ, որոնք ընդհանրապէս կը գրանուին Պրակնանայի կոչուած ծիսարանին մէջ, ուր կը գտնենք նաև աւանդավէպերուն հետ խօսն՝ իմաստասիրական տեսութիւններ և ծիսական պատուէրներ, բանաստեղծական կտորներով համեմուած և այս ծիսարանը եղած է Հնդկաստանի Թարուտը:

Այս դպրոցին մէջ միաժամանակ յարգի եղած է աւանդութիւնը, սուրբ և արդար նկատուած անձերուն խօսքերուն հաւասար ընծայելը. այն խորունկ հաժողումով թէ, անոնք միայն կրնան լուծել և պարզօրանել բարդ, մանուածոյ կնճուստութիւնները. սակէ կրնանք հետեցնել թէ այս դպրոցը հիմնուած է Հաւանականութեան (Probabilisme) վարդապետութեան վրայ և ըստ այս դրութեան, ո՛նէ սովորոյթ մը հին ու նոր, կըսողատ և վատահլի աւանդութեան մէկ նշանակին է և և այս հաւանականութիւնը լիապէս կը վտասնեցնէ թէ սովորութիւն մը Վէտաներու վարդապետութեան հակառակ է:

Այս դպրոցին միակ մեկնիչը նկատուած է Բունարիլան (Koumarila)՝ որ Պուտտայականութեան դէմ ընդմիշտ մաքառեցաւ բուն ոգւով, գաճն նկատելով իբր հերետիկութիւն. քանզի Միմանսա յարգուած է իբր գործնական դպրոց և ուղղահաւատ. կերպով մըն ալ այս դպրոցը կը յիշեցնէ միջնադարեան սքոլաստիկ փիլիսոփայութիւնը:

8. Բ. դպրոց. Վիազայի վեդանթա կամ Միմանսա կալպան (Mimansa de Védanta ou Uttara).

Գրութիւններու կանոնաւոր զարգացման օրէնքին հետեւելով, ձէյմինի Միմանսայէն ետք կ'սկսի Վիսաւրայի Միմանսան կամ Վիազայի Ուքքարան:

Արդէն տեսնք թէ Վէտաներու կամ Ուրանիշտաներու վրայ հիմնաւորուած գրութիւնը ընդհանրապէս կը կոչուի Միւլանսա. Վէտանթա ալ կը նշանակէ Վէտաներէն յառաջ եկած հետեւութիւն մը:

Առաջինը լոկ մեկնութիւն մ'է Վէտաներու, բայց Վէտանթա կը խտացնէ Վէտաներու մէջ սահմանուած սուամնիւրուն Մեթաֆիզիքական սկզբունքները և անոր համար կոչուած է Աստուածաբանական Միմանսա, հակառակ իր նախորդին՝ որ գործնական (Pratique) էր: Այս Բ. դպրոցը ընդհանրապէս կը համապատասխանէ Ս. Թովմասի, իր վարժապետը Ալպերթուին, Պոնովէնթուրի և իր ախոյսանը Տուն'ս Սքոթի փիլիսոփայական-աստուածաբանական վարդապետութեան՝ որ Ս. Գրքի փիլիսոփայութիւնն էր:

Վիազայի Վէտանթա ըսուած է իր հեղինակին անունով՝ որուն կցուած է Ութթարա բառը՝ որ կը նշանակէ յետնագոյն, այսինքն վախճան Վէտայի կամ թէ յետնագոյն Միմանսա (postérieure):

Բանասէր պատմաբաններէն ոմանք ալ «Վիսաւրա» բառը կը մեկնեն «երկուական» նշանակութիւնով. իբր թէ ամէն բանի մէջ իբր հիմնակէտ ընդունած ըլլայ միութիւն մը նիւթի և զօրութեան, ծագման և վախճանի:

Այս իմաստասիրական դպրոցը կը բնորոշուի երկու ճիւղաւորումներով: Առաջինը հայեցողական (spéculatif) և կը կազմէ բուն փիլիսոփայական դպրոցը: Երկրորդը գործնական (Pratique) Վէտաներու երգերով պիսակաւորուած. ճիշդը ըսելով այս դպրոցը Պրահմինական

Համաստուածութեան իմաստասիրական մի զարգացումը եղած է:

Այս ալ Ա. դպրոցին՝ ձէյմինի յայանութեան (révélation) հետեւած է:

Արդէն Հնդկ Արիան իր եթերային, երազուն անըրջանքներուն և խորհրդազգած ներհայեցողական վերացումներուն մէջ սպաւինած է Յայանութեան, նկատելով զայն իր խորհուրդներուն, գործերուն մինչև իսկ իր գիտութիւններուն իբր յենակէտ: Վէտաները, Վէտանկայները, մինչև իսկ մի քանի Տարասնաները իրենց աւանդովէպերուն հետ մէկտեղ ասոր վրայ սաղմնաւորուած էին:

Այս դպրոցին ըրած մեկնութիւնը բազմաամամբ նուխորդին՝ ախրական և յախուուն եղած և Վէտաներուն մէջ յիշատակուած զիտաւածներն ալ բնագանցական երեւոյթներով պատկերացուցած են:

Հնդկական այս եւ ուրիշ փիլիսոփայական դպրոցներուն վրայ Գօլէպրուքէն զտա, Ուինտոմէն՝ ինչպէս յիշուած է, մանրագնին հետազօտութիւններ կատարած և այս մասին հրապարակ հանած էր 1837ին յիշատակարան մը՝ որուն մէջ Վիազայի Վէտանդան բաժնուած է երեք շրջաններու:

Ա. ը բոլորովին հայեցողական և խորհրդապաշտ (mystique) գաղափարներով առի. Բ. ը աստուածաժաբանական և փիլիսոփայական (théologique et philosophique) և այս դպրոցը իբր նուիրական, յարգուած աւանդութիւններ պահելու սահմանուած է: Իսկ Գ. բանավարական (Rationable) եւ ըստ Գօլէպրուքի, այս գրաւորոցը նկատուած է իբր Սանքտալի մեկնիչը, որուն հիմնադիրը եղած է նոյն ինքն Վիազա, որուն անունովը արդէն մկրտուած է այս դպրոցը:

Ուինտոմէնի բաժանումը ցոյց կուտայ թէ այս գրաւ-

րոցը իրապէս եղած է Աստուածարանական և հայեցողական, և բառին բայն առումով իմաստասիրական: Քանզի բնազանցական հարցերու հետ մէկտեղ կը ճառէ նիւթին և անորչութեան միութեան վրայ, միանգամայն յուզելով հոգեփոխական հարցեր:

Վէտանթայի գպրոցը հակահարուած եղած է Սանկլ-Հիայի աստուածարանական վարդապետութեան, որուն համար ուժգին մարտած է, և Սանկլ-Հիան իր սկզբունք բնդունած է բնութիւնը, զուտ նիւթ մը իմացականութեանէ և կամքէ զուրկ, մինչդեռ Վէտանթան կ'ուսուցանէ խոհուն, իմացական Աստուած մը, ճանաչող հոգի մը և Վէտանթան մակերեսաբար Աստուածեան ըլլալ կը թուի, բայց իր գաւանած Աստուածութեան մէջ կը տեսնուի ակնարկով համաստուածութիւն մը. (Pantheisme):

Այս գպրոցին հայեացքներուն նայելով, տիեզերքը իրապէս Պրահմա մ'է, աշխարհ Պրահմայէն ելած և անոր մէջ վերատուգուած և գրեթէ ընկուղուած, նման սարգի ոստայնին՝ որ իր թեկերուն հիւսքը կը հանէ բուն իսկ իր ծոցէն և ինք անոր մէջ կը շարուրուի: Կամ թէ կը նմանի այն տունկերուն՝ որոնք իրենց անունը կը ճարեն հողին մէջէն և ետքը նոյն հողին կը վերածուին:

Գրեթէ մեր մարմնոյն կազմը, յօրնուածութիւնը մինչև իսկ մեր գլխուն նրբաթեղ մազերն իսկ նոյնը կը ցուցադրեն, նոյնը կը բացայայտեն: Պրահմային՝ աշխարհի հետ ունեցած յարակցութիւնը շեշտուած է պատճառի և արդիւնքի օրէնքով, ինչպէս որ ասոնք իրարու հետ շողկապուած և օգակաւորուած են: Արդիւնքը անշուշտ կ'ենթադրէ պատճառ մը ինչպէս աշխարհը Պրահման մ'է: Պրահման նոյնպէս հոգի մ'է, հոգին Պրահման, նոյն իսկ իր պէսպիսուն կերպափոխումներուն մէջ և այս փոփոխումները, հոլովումները կը կրեն առանց արտաքին ազդակներու: Ինչպէս սարգի ոստայնը կը հանէ իր մանրիկ և նօսր թե-

կերու ցտանքը՝ որուն փաթոյթներուն մէջ ինք կը զօղուի: Լուսաչաղ արեւը, թէև մի է, բայց ջուրի մէջ պրիսմակուելով բեկեկումներ կը յօրինէ:

Ասիէ կրնանք հետեւցնել թէ Վէտանթայի Աստուածը զուգեակ ստորագիլքներով որակուած է, ա՛յսպէս, բնութիւն և արարիչ, ձեւակերպիչ և ձեւ, գործաւոր և գործ:

Այս գպրոցին սրղեգրած հոգեբանութիւնն ալ այն տեսակ գաղտփարներով լմուած, գրեթէ իրենց աստուածանութեան արդիւնքն է: Ըստ Վէտանթայի, հոգին կը բլբլի, իրմէ գերազանցօրէն վեր տիեզերական հոգիէ մը, նման հրաբոց վառարանէն ցայտոզ կայծկուողներու և այս հոգւով օժտուածներուն կեանքը վաղանցիկ կայծեր են. և այսպիսիները Հնդիկ Արիային առջեւ խոտան և անարգ համարուած են: Երկրորդը գերազոյն հոգի, խոհուն և իմացական կը կառավարէ մարմինը, առանց ինք մարմնաւորի մը կեանքը ցոյց տալու: Վէտանթայի ուրիշ յիշատակարաններուն մէջ որոշակի յայտնուած է թէ մարմինը շարժման մղող և զայն վարող հոգին գերազոյն միէութեան մասն է:

Այս գպրոցը միաժամանակ ընդունած է հոգեփոխական վարդապետութիւնը, նոյնպէս ընդունած է վարձատրութիւն և պատիժ, կեանքի ընթացքին մէջ իր ապրելակերպին համաձայն: Այս և ասոր նման ըմբռնումները արեւելեան են, ինչպէս Եգիպտոսի մէջ յարգուած է և ակնյայտ կը տեսնուի իրենց ցուցադրողներուն վրայ. ասիէ փոխանցուեցաւ Յունաստան Պիւթագորասի միջոցաւ: Ըստ Վէտանթայի, հոգին իր դարաւոր չրջանները բոլորիէ վերջ, փոխանցումով և Պրահմայի հետ միացումով գերազոյն ոգի մը կ'ըլլայ և կը հասնի անվախճան ուրարենտէն երանութեան: Վէտանթայի հոգին, այսպէս ըզձացուած փրկութիւնը ձեռք բերելով կ'ըլլայ գերա-

գոյն հոգի մը գերազանցօրէն օժտուած և արտակարգ գործեր և հրաշալիքներ արտադրող, ինչպէս Գօլջարուք կ'ըսէ, «այսպիսի հոգի մը, իր կամքին միակ ոյժովը կը փոխադրուի տեղէ տեղ, շուտափոյթ հասցնելու մով և գերբնական հակադարձ գործեր յառաջ կը բերէ:

Վէտանթային հոգւոյ մասին ունեցած իմացումները և հոգեբանական հայեացքները կը յիշեցնեն Պլատոնին՝ այն ակադեմական փիլիսոփային մի գործը՝ Տիւեռալը՝ որ հոգիին վրայ կը ճառէր գեղեցկագիտօրէն:

Վէտանթայի այս շրջանին մէջ տեսապաշտութեան շոշորդերն ալ կը տեսնուին Հնդկաստանի մէջ. բայց ըզգայապաշտութեան չափ (sensibilisme) ի վիճակի և յարգի եղած չէ. ասկէ կրնանք նտեւցնել թէ Հնդկական կրօնը յառաջ բերած է Աստուածաբանութիւն և այդ ալ իր կարգին փիլիսոփայութիւն:

Փիլիսոփայական Գ. դպրոց — Կօթանայի Նիայան. — (Nyaya de Gotama)

9. Կօթանայի Նէայան. — Վէտանթայէն բոլորովին տարբեր գրութիւն մը եղած է Կօթանայի Նիայայի՛նը և գրեթէ արամաբանական պատճառաբանութեան վրայ կազմադրուած: Արդէն «Նիայան» կը նշանակէ պատճառաբանութիւն, վերլուծութիւն, և հեղինակին անունով ալ կոչուած է Կօթամաս՝ որ Պրահմին մ'է:

Հնդկական ամէն փիլիսոփայական դպրոց. առաւել կամ նուազ, այս վերլուծութեան մեթոտը գործածած, բայց ամենէն աւելի շեշտուած է այն գրութեան մէջ: Այսու ամենաճիւղ որոշակի չինք կրնար ճշդել թէ այս գրութիւնը իբր ուղղահաւատ ընդունուած է թէ ոչ՝ սա ճշմարիտ է որ իբր deïste յարգուած է Պրահմիններէն: Այս գրութիւնը վարդապետական է (dialectique) և կը տարուբերուի զգայապաշտութեան և տեսապաշտու-

թեան միջև բայց աւելի հակամէտ է իտէապաշտութեան՝ որ արդէն իր հետեւողները ունեցած է Հնդկաստանի մէջ:

Ըստ Վէտանթու, որեւիցէ առարկայ մը ուրիշ առարկայէն զատորոշելու կամ թէ զայն յատկօրէն ճանչնալու համար երեք միջոցներ պէտք են:

Ա. Իրերը, առարկաները անուանել Վէտանթուն գործածած և յարգած կըրնե՞րալ (terme),

Բ. Իրերուն ճշգրիտ սահման մը տալ զինք բնորոշող հանդամանքները և բարացուցական մասնայատկութիւնները երեսն հանելով:

Գ. Մտամփօի զիտելու է թէ այն դրուած սահմանները ուղղադատ կանոնի համաձայն են:

Վէտայական կըրնե՞րու վրայ հիմնուած այս գրութիւնը կը բարձրանայ մինչև Տրաւնարաւուքեան սահմանը, առանց շեղելու, խտտօրելու ուղղահաւատութեան նաւիրական շրջանակէն, քանզի Հնդկաստանի մէջ չարափառ (hétérodoxe) նկատուած ոչ նուազ գրութիւններ ալ եղած են: Վարդապետական այս գրութիւնը կը մեկնուի ազգու, հատու, կարճ ու կրճատ Օութրաներով (Aphorisme):

Վէտայական կըրնե՞րը իբր հիմնական և կարեւոր նրկատուած են. քանզի ասոնց շուրջը կը դառնան մարդկային լեզուները: Ուրիշ բոտով «լեզուները կը պատկերանան կըրնե՞րով» քանզի անոնք ամենապարզ դադափարներն արտայայտումներն են և հոգին, այսու, պիտի բմբունէ իրերը՝ ինչ որ են. և այս ընդունուած պարզ գաղափարները կամ ընդհանուր տեսակները 6 հասն են. ինչպէս գոյացութիւն (substance), յակութիւն, որակութիւն (qualité) — գործողութիւն (actio), — հասարակ կամ ընդհանուր հանգամանքներ, ինչպէս սեռ (genre), մասնաւոր կամ յատուկ հանգամանքներ ինչպէս տեսակ (espèce) — յարաբերութիւն կամ կապակցութիւն (relation): Ո-

մանք Եւր մ'ալ ընդունած են որ է ժխտական ձեւը (Néga-
tion) ուրիշ 2 հաս ալ կցած են նւ: Եւրփիւն կամ հակոյի-
տութիւն (ressemblance) և զօրութիւն (la puissance):

Ինչ կերպով որ նկատենք առարկան, մեր աչքերուն
կը պատկերանայ կամ իր գոյացութիւնով կամ թէ իր
յատկութիւններով: Կամ թէ պիտի ըլլայ այն՝ ներդրու-
կան կամ կրաւորական, ընդհանուր կամ մասնաւոր, նը-
ման կամ աննման: Ահա ասոնք եղած են մտածողու-
թեան պարզ սարքները կամ թէ եզրները: Ասոնք միթէ
չնչ յիշեցներ Արիստոտելի. Պիրեպատիկեան փիլիսոփա-
յին դասակարգութիւնները (catégorie), զորս իբր հիմք
ընդունած է իր արամաբանութեան:

Ինչպէս պարզօրէն յայտնեցինք թէ Նիալայի վերլու-
ծական դրութիւնը մեծ կարեւորութիւն ունեցած է պա-
ճատարանութեան կամ թէ արամաբանական ձեւնարկու-
թեան՝ որուն 4 եղանակներն են Ա. անմիջական ըն-
քունում (perception immédiate). Բ. հակոյիտութիւն կամ
նենսնութիւն, Գ. ընծայութիւն, նակածութիւն (Induction)
Դ. հաստատական եղանակ կամ օրինուոր հաստատու-
թիւններ, ինչպէս աւանդութիւն, յայտնութեան վէտաներ,
վկայութիւն: Այս 4 եղանակներուն մէջ մակածութիւնը
գլխաւոր և կարեւոր դեր կը կատարէ և ըստ Գօլէպը-
րուքի, ասոնց հաւաքարանութիւնը կը կազմէ այսպէս.

1. Առաջարկութիւն (Proposition) ո՛ր է խնդրոյ ա-
ռարկայ եղած նիւթերը ի մէջ բերել այսպէս. «այս լեռը
բորբոքուն է»:
2. Ապացոյցում, այսինքն այն սկզբունքը որուն վը-
րայ կը դարձնուին փաստերը, ինչպէս «քանզի կը միտայ».
3. Օրինակ (Յարացոյց),
«Ինչ որ բորբոքուն է, ինչպէս խանոցի հու-
րը».
4. Պատշաճեցում (application) կամ յարադրութիւն,

այսինքն առարկայ եղող նիւթը յարմարցնել պարագա-
յին. ինչպէս

«Այն լեռը որ կը միտայ».

5. Հետեւութիւն

«Ուրեմն այս լեռը բորբոքուն է».

Ահա այս եղած է «Նիալայի» արամաբանական հա-
ւաքարանութիւնը, որ կազմուած է բոլորովին պատճա-
ռաբանութեան: Բայց ամէն ժամանակ, ամէն պարագա-
յի մէջ այս 5 եղանակները գործածութեան մէջ եղած
չեն, միայն 3 հասը,

Ինչպէս,

«Ինչ որ կը միտայ, բորբոքուն է, ինչպէս խո-
հանոցի մուխը. «Քանի որ այս լեռը կը միտայ
ուրեմն բորբոքող է»:

Այս կերպը ցոյց կուտայ թէ, թէև կատարեալ հա-
ւաքարանութիւն մը չէ կազմուած, բայց վերջինը միշտ
կերարկուած է: Հոս միայն կանգ առնելու ենք, քանի
որ խնդիրը պատմութեան շուրջը կը դառնայ: Այս հա-
ւաքարանութիւնը, կատարեալ թէ անկատար, զոր գոր-
ծածած են Պիրեպատիկեանները. արդեօք նոյն ինքն
Յոյներ յորինած են թէ փոխառիկ եղած: Այս խնդիրը քիչ
շատ լուսարանուած կողմ ունի, քանի որ պատմութիւնը
իր լուին խօսուածութեան մէջ, վկայ կը կանգնի և պայ-
ծաւօրէն կը յայտնէ թէ, մակեդոնացի մեծ աշխարհակա-
լին տիրապետութենէն ետք, Աթենացիները իրենց աչքե-
րը սեւեռած էին Հնդկաստան, իբր ոսկւոյ և համեմանց
երկիր և ասոնց հետ հաղորդակցութեան մէջ մտած են:
Ահա այս առթիւ փոխանցուած կը թուի Յունաստան: Տը-
րամաբանական այդ ձեւնարկութիւնը կամ Արիստոտելի
բառով այն ստորագութիւնները, ո՛ր մտքերու յղացում ալ
ըլլայ, Հնդկական թէ Յունական, մէկ օրուան մէջ կազ-
մուած, ափ յափոյ պատրաստուած գործ մը չէ. այլ եր-

կար ուսումնասիրութիւններու և խորունկ մտածակա-
 նութեան երկունքներ են : Այդ ձևանարկութեան մէջ, կայ
 աւագ եղբ մը յայտնի կամ գաղտնի, բնազդական կամ մտած
 ուած, որ բացայայտ կերպով կը մասնէ խորհող միտք մը :
 Արդէն այդ գպրոցը վերլուծութեան շատ կարեւորութիւն
 կուտայ և ճգնած է քաջապէս լուսարանելու իրը : զայն
 մեկնելու համար : Ուստի Նիայայի Տրամարանական հա-
 ւաքարանութիւնը և վերլուծութիւնը կ'ենթադրեն խո-
 հուն միտք մը, մտաւոր և իմացական զարգացում մը և
 ասպիտի զարգացման արդիւնքը մը եղած է Հնդկական
 փիլիսոփայութիւնը : Այս կամ այն կերպով կազմուած
 հաւաքարանութիւնը նոր ուղղութիւն բերաւ տրամարա-
 նութեան մէջ և կանոնաւոր մեթոտի մը կիրարկումի նոր
 թուական մը բացաւ :

Հոս ուրիշ հարցում մ'ալ կը մնայ մեզ ընել թէ Յու-
 նաստանի մէջ գործածուած հաւաքարանութիւնը, երբէն
 սկսաւ և ինչպէս իր տարածումը գտաւ . անշուշտ ասոր
 ալ պատասխանելու համար անցեալ պատմութեան յետա-
 դարձ ակնարկ մ'ընելու է, ի մէջ բերելով Պերիկլէսի, Պը-
 դատոնի և Արիստոտելի ժամանակները, որոնց մէջ Հելլէն
 գրականութիւնը և փիլիսոփայութիւնը իրենց կատարե-
 լութեան աստիճաններուն հասած և բարձր ոլորաներու
 մէջ կատարած են իրենց սուրանումները : Միանգամայն
 Պերիկլէսի դարուն իսկ գեղագիտական գործերուն հետ
 իմաստասիրական շատ մը հարցեր կը յուզուէին : Թէև
 Տրամարանութիւնը իր անկախ գոյութիւնը կը պարտի Ա-
 րիստոտելին՝ որ Քսենոփանեսէն զատ արական հեղինակը
 ըլլալու պատիւը չահած է : Հելլէնները թէ գեղարուեստ-
 ներու և թէ գրականութեան և թէ՛ փիլիսոփայութեան
 մէջ, բարձր ի գլուխ կը պանծային : Մինչդեռ ուրիշ ազ-
 գեր այսպիսի խնդիրներու առջեւ ցուրտ անզգայութեան
 և թմրութեան մէջ ինկած ընդարմացած էին : Եթէ Չի-

նաստանցին ի մէջ բերենք այն ալ եզատածեն (entyméme)
 անդին անցած չէ, կանոնաւոր հաւաքարանութիւն մը
 կազմելու աստիճանին չէ հասած, ճիշդը բակով, փիլիսո-
 փայ ժողովուրդ մը չէ եղած : Ընդհակառակին, Հնդկ Ա-
 րիան, Գանդէսի սփունքը, յառաջխաղաց բնթացք մը և
 յարաճուն զարգացում մը ունեցած է, ինչպէս փիլիսոփա-
 յական գրութիւնները, Վետաները, Վէտանկայները կը
 մասնանիչեն զայն ցայտուն և ցցուն գիծերով :

Այսպէս Նիայայի փիլիսոփայութիւնը իր ծոցին մէջ
 բովանդակած է մտածականութեան սարբները, իմաստա-
 սիրութեան ձևերը և կազմաւորեալ հաւաքարանութեան
 եզանակները, եղբները : Նիայայի դպրոցին բնագանդու-
 թիւնը գրեթէ նոյն և նման է Վէսէչիքայինին հետ և Սութ-
 բաներուն մէջ կը տեսնուին գերագոյն աստուծոյ մը գա-
 ղափարը՝ որ արարչութեան մէջ կարգաւորած է հիւլէ-
 ները :

Հոգեբանութեան գալով, այս դրութեան ընդունած
 սկզբունքը այս է եղած. հոգին բոլորովին տարբեր է Սակ-
 Հիայի ընդունած գաղափարէն, այսինքն թէ հոգին բոլոր-
 րովին անջատուած մարմինէն իրը զատ և ուրիշ գոյա-
 ցութիւն :

Թէև անց իր սկզբունքով անհուն է և անկերական,
 բայց մէն մի անհատին մէջ տարբեր երանգներով կ'եղա-
 նակաւորուի և ամէն մէկն իրեն յատուկ հանգամանք-
 ներով կը բնորոշուի, ինչպէս ծանօթութիւն, կամք՝ ան-
 հատը բնորոշող կարողութիւններ են և ուրիշ գոյացու-
 թիւններու յատուկ չին և ասոնք կը կազմեն ինքնութիւն,
 անհատականութիւն և անա այս եղած է Նիայայի վեր-
 լուծական դպրոցին հոգեբանութիւնը՝ որ գրեթէ իտէա-
 պաշտական է, արդէն Հնդկաստանի մէջ տեսլապաշտու-
 թիւնը իրեն յատուկ տեղը գրաւած է :

Դ. ԴՊՐՈՅ

Քանաւայի Վեւեչիքան — Vaiséchika de Kanada

10. Քանաւայի Վեւեչիքան .

Վեւեչիքանը և Նիւայայի դպրոցներէն եւրոպացիներէն իբր Դ. Դպրոց, Քանաւայի Վեւեչիքան որ . թէեւ Վեւեչիքանը բոլորովին տարբեր կ'երևի . բայց Նիւայայի մէկ ճիւղը նկատուած և այսու ամենայնիւ ունեցած է իւր ուրոյն սկզբունքները և եղանակները : Այս դպրոցին սկզբունքը եղած է պատճառաբանութիւն կամ թէ իմաստասիրական ձեւնարկութիւն . իսկ Վեւեչիքայինը՝ զանազանութիւն, որոշողութիւն (distinction), այսինքն առարկաները յտակօրէն ճանչնալ, զանոնք իրարմէ որոշելով, զանազանելով : Եւ հեղինակին անունով ալ այս դպրոցը կոչուած է Քանաւայ :

Թէեւ այս դրութիւնը Նիւայայի շարունակութիւնը կամ թէ անոր մէկ ճիւղը համարուած է, այսու ամենայնիւ խոշոր տարբերութիւններ ալ կը ցցուին, երբ բազմաթիւութեան դիմաց : Նիւայան վարդապետական է, մինչդեռ Վեւեչիքան՝ բնական, և սակայն բնագանցութեան մէջ իրար շօշափող, իրարու մօտեցնող հանգիստութիւններ և աղերսներ ի տես կուզան :

Վեւեչիքայի փիլիսոփայութեան մէջ աչքաուր կերպով կը տեսնուի հիւլէապաշտութիւնը և գրեթէ հիւլէական դրութիւն մը եղած է : Ասոնց ըմբռնումով, իբր թէ, հիւլէները յաւիտենական և անբաժանելի են . զգայարանքներու տակ չեն իյնար : Այստեղ հիւլէներէ կազմուած, մարդուն միտքն ալ հիւլէ մ'է «ունա» կոչուած գերագոյն մենասարք մը (monade) : Հոգին ալ, թէեւ ասոր յաւիտենականութիւնը շեշտուած է, ինքնին մանրամաղ հիւլէ մ'է : Այս և ասոր նման ըմբռնումները չեն յիշկցներ միթէ Հէկելի մենականութիւնը (Monisme)՝ որ իր

բոլոր հայեցակէաներուն հիմը կը կազմէ, իբր թէ ոյժը և նիւթը անբաժանելի են և արեղերական . նոյն և միակ էութեան մը, այն է գոյացութեան անանջատակի զանազան ձևերը կամ գոյացութեան պահպանման մի օրէնքը : Իրաւունք չունինք նաև . հոս յիշել Հէկելէն աստ՛ջ նախնի փիլիսոփաները, ինչպէս Աթէնքի մէջ Տեմոկրիթէսը և Հոսթիաքի մէջ Լուկրեթիոսը, որոնք բացէ ի բաց հաշակեցին թէ «աշխարհի տարրները հիւլէներէ կազմուած են . այսպէս հիւլէապաշտութիւնը փոխանցուած է Հընդկաստանէն Յունաստան և ասկէ ուրիշ երկիրներ : Ճշմարտութիւն է ըսել թէ այս դպրոցը Հընդկաստանի մէջ ի յարգի և յանդարիչէ եղած և այս նկատած են իբր չարափառ հերետիք (hétérodoxe) հակառակ Հնդկական ուրիշ փիլիսոփայական դրութիւններու ուղղահաստութեան :

Ե. ԴՊՐՈՅ

Կապէլայի Սանկ-Հիան

Sank-hya de kapila

Ա. Կապէլայի Սանկ-Հիան

Փիլիսոփայական ճշդ դպրոցը կոչուած է Կապէլա իր հեղինակին անունով, և իմաստասիրական դրութիւններուն ամենէն հիմը և նաև արեղերական ըլլալու հանգամանքները ունէր . քանզի իր մէջ կը ծրարէր ամբողջ Փիլիսոփայութիւն մը իր բոլոր յարամասերով, որուն մէջ պարզուած են ամէն տեսութիւններ, յուզուած՝ ամէն տեսակ հարցեր, ինչպէս բնական, տրամաբանական, բնագանցական, հոգեբանական, և այս դպրոցը մէկ բառով կըրնանք որակել բանախարական (Raison) կամ հաշուական (compte) :

Սրդէն Սանկ-Հիան կը նշանակէ բանավարութեան

հաշիւ . այսինքն թէ հոգին իր հաշիւը ինքնիրեն պիտի տայ կանոնաւոր վերլուծումի եղանակով , ինչպէս այս մասին Գոյէպրուք բացայայտօրէն բտած է “The discovery of doul by means of right discrimination”) “Ես”-ին կամ հոգիին յայտնումը ճշմարիտ և ուղիղ ընտրութեան միջոցաւ :»

Իմաստասիրական այս դպրոցը բաղձատեսակ խնդիրներով զբաղած է , ինչպէս վերևս յիշած ենք : Իր ձեռնարկութիւններուն մէջ խրպախ և յաւակնոտ , և այս պատճառաւ սպիթաքումներու և թարթափումներու ալ ենթարկուած է և Հնդկի արիներու կոյս հաւատարմութեամբ և խաթարուած : Ասոր համար ունենք իբր շտրափառ նկատեցին այս դպրոցը . քանզի ս’չ արարիչ Աստուած մը և ս’չ խնամարկող Նախախնամութիւն մը ընդունած է : Անշուշտ այսպիսի գրութիւն մը շատ և շատ անտեղի պայքարներու տեղի պիտի տայ և պիտի ունենանայ իր նահաւակորդները և այսպիսի արտակարգ անհեթեթութիւններուն համար, Սանկ-Հիան կրօնուած է Նիւ-Իախարա . զոր կիթէ ճշգրիտ թարգմանենք , կը նշանակէ անաստուած Սանկ-Հիա :

Արդ կրնանք ըսել թէ այս դպրոցին բնագանցութիւնը եղած է անաստուածեան , ինչպէս աչքառու կերտով ի տես կուզայ իրենց պարզել ուզած տեսութիւններուն մէջ և ամէն բանի մէջ իբր դարձական կէտ (teray-point) ընդունած է նիւթը՝ որմէ յառաջ գացած է աշխարհը բարեշրջութեան օրէնքով : Նիւթին հետ միաժամանակ ընդունած է հոգի մը , անհատական հոգի մը , աննիւթ և յաւիտենական . ուստի առանց զիտելու կրնանք ըսել թէ այս գրութիւնը երկուական (dualisto) գրութիւն մը եղած է և ընդունած է հոգեկան կարողութիւններուն մէջ բլգապականութիւնը (Sensibilité) : Այս մասին թէև և հետևած ըլլալ կը թուի ֆանատայի հիւլէական վարդապետու-

թեան , բայց գործածած եղանակին մէջ կը յցուին խոչոր տարբերութիւններ :

Այս ալ գիտնալու է թէ Հնդկաստանի փիլիսոփայական բոլոր գրութիւնները՝ թէ աստուածեան և թէ անաստուածեան , հոգեկան թէ հիւլէական, կէտ նպատակի ունեցած են զերծ պահել մարդը զինք չարչրկող և տրւայտեցնող չարիքներէն ու ազէաներէն և միաժամանակ տարածել գերագոյն բարիի բացարձակ արտապետութեան գաղտփարը և սուկուսայինը ձգտեցնել զէպի ա’յն՝ որուն կրնայ համոզել , ս’չ թէ կրօնական պաշտամունքներով և արարողական ծէսերով ու ձեւերով , և ոչ թէ իմաստութեան պարզ հաշիւներով , այլ կատարեալ ծանօթութիւնով : Բայց այն ծանօթութիւնը կամ զիտութիւնը (ճնանան) ինչպէս ձեռք բերելու և ճանչնալու է : Քանատայի զըպրոցին մէջ զիտութիւնը համարուած է իբր փրկութեան միջոց , ոոյնը ընդունած է Սանկ-Հիան : Բայց ինչ է այն զիտութիւնը՝ որով պիտի հասնի իր խոէալին , ցանկալի երանութեան . Սանկ-Հիայի այս մասին ընդունած միջոցները Յ են .

Ա. Զգացութիւն (sensation) կամ զգացողութիւն , ըմբռնում , որոնցմով իրերուն , աշխարհի առարկաներուն կը ծանօթանանք :

Բ. Մակածութիւն (Induction) որով կը բարձրանայ արդիւնքէն պատճառ , այսինքն ծանօթէն անձանօթ կամ թէ պատճառէն արդիւնք :

Գ. Մարդոց վկայութիւնը , յայտնութիւնը , աւանդութիւնը : Առարկաներուն կատարեալ ծանօթութիւններ ստանալու և յստակօրէն ըմբռնելու համար , ուրիշ միջոցներ ալ ընդունած են , որոնց գլխաւորներն են ,

Ա. Քաջ ուսումնասիրել նիւթը , լայն առումով , բընութիւնը՝ զոր ընդունած են իբր եզ սկզբունք , այսինքն Մուշա Բրափիթի (Moula Prakriti)՝ որմէ յառաջ եկած են

բոլոր ուրիշ աւարկանները : Նիւթը յաւիտեանական է և առանց ձեւի ու պատճառի, նիւթական և արեգեղբական պատճառ :

Բ. Իմացականութիւն (Intelligence) (Boudhi) որ անդիտակից նիւթէն յառաջ եկած է . Բոլոր սկզբունքն է բարեշնչութեան օրէնքով, բնութեան առաջին արաւորութիւնը :

Գ. Գիտակցութիւն (Conscience) Ահանգարա (Ahan-kara) ներքին հաւատքն է :

Դ. Զգայականութեան երեւոյթներ, ինչպէս ձայնի, գոյնի : հոտառութեան, համեղութեան, շոշափական, սրանք Թանակարա (Tanmatra) կոչուած սկզբունքներն են և որք կ'արտադրեն դրական կոչուած ծնուցիչ տարրներ, ինչպէս ջուր, հուր, օդ, հող և երկր :

Ե. Զգայական 10 գործարաններ, որոնց ճրկոչուած է կրական, զգայական, 5ն ալ ներգործական : Զգայական 5 գործարաններն են՝ աչք, ականջ, քիթ, լեզու և մտիթ : Միւս ազգական 5 գործիքները ձայնական գործարաններ են :

Զ. Մանաս (Manas) ներգործական կամ կրող ոգին՝ որ կ'ընդունի զգայութիւն :

Է. Հոգին՝ Բուրուչա (Pouroucha), եթէ ուշի ուշով դիտենք, կը՝ տեսնենք որ այս սկզբունքները գրեթէ կը ձգտին դէպի նիւթ, նիւթականութիւն, որ այս դպրոցին բմբուսամբ և ամէն իրերու սկզբունքը նկատուած է : Նիւթը անձեւ և անկերպարան, ինքնաստեղծ և իբր արեգեղբական պատճառ, միանգամ կը յայտնէ հոգեկան կարողութիւն, ասոր համար այս դրութիւնը երկուական (dualist) կոչուած է . նոյնպէս արեգեղբական մէկ հոգիին տեղ կը ձանձնայ անհատական ոգի մը : Եթէ 2բ՝ սկզբունքը, այսինքն իմացականութիւնը ի նկատի առնենք, առանց վարանելու կրնանք ըսել թէ այն իմացականու-

թիւնն ալ բնութեան արտադրութիւնն է կամ թէ նիւթ մը որմէ նա յառաջ եկած է գրեթէ բարեշնչութեան օրէնքով : Ինքն ալ իր կարգին ուրիշ արգիւնքներու և արտադրութիւններու ծնունդ կուտայ : Այս մասին Գօլէպրոք մեկին և որոշ աստութիւններ պարզած է :

Երրորդը՝ որ է Գիտակցութիւն (Ահանգարա) ես ինչայն ներքին հաւատքն է՝ որով զիտակից կ'ըլլայ իրերուն :

Ուստի կրնանք ըսել թէ Սանկ-Հիւայի դպրոցը միշտ իրարու հետ կը միացնէ, կը նոյնացնէ երկու ներձակ յատկութիւնները՝ ինչպէս հոգեկանը և նիւթականը . այսու ընդունած կ'ըլլայ նիւթ և գորութիւն նաև ասոր միացումը, և կերպով մը այս եղանակով կը մտանայ Վէտանթիական վարդապետութեան, որ ծագում առած է Ուրանիշատներէն :

Բանավարական այս գրութեան մէջ թէեւ նիւթը և նիւթական յատկութիւնները չեշտուած են, նիւթէն դուրս ոգիի մը գոյութիւնն ալ չի կրնար ուշանալ, ինչպէս բացատրուած է . բայց ճշգորէն սահման մը չի կրնար գրծել : Քարտէն այն գաղափարը չեշտած է թէ՛ անհատական և արեգեղբական հոգիներ կան և հոգեւոյ գիտութիւնը կամ ծանօթութիւնը պիտի ազատէ մարդուն սիրար աստիտող տապիրէն, ու աստատազանքներէն, և այս գիտութեան տիրումէն ետք անհատական ոգին (ձիվաթման) այլեւս գործ չունենար այս աշխարհի մէջ և մարմնոյ հետ յարաբերութիւնը խզելով, գերազոյն ոգի կ'ըլլայ (Բարամաթման) և կը վերանայ երկինք՝ ուր պիտի գտնէ ըզձայնուած երանիկ երանութիւնը, պահելով միշտ իր բնորոշ, իրական գոյութիւնը : Այսպէս հոգին երկար ժամանակ նիւթի տիրապետութեան տակ գտնուելէ ետք, իր սգատումը կ'ստանայ և յազմանակը տարած կ'ըլլայ : Բայց, ինչ է այն հոգին զոր ընդունած է Կապիւայի դրպ-

րոցը: Ըստ այս դրուժեան, հոգին նախորդ սկզբունքներու բաղկացումէն յառաջ եկած հիւլէ մ'է Լինկա (Lingua) կոչուած. եթէ իր արագութիւնով գերազանցէ մինչեւ իսկ հովը, այն ատեն Աթեվահիգա (Atévahika) անունը կ'ստանայ: Այդ հիւլէն շնչաւոր և կենեզուա (կեանքոս) է ըստ Գոլեպրուքի. ուստի ասկէ կրնանք մտկաբերել թէ այդպիսի հոգին աննութեան ոգիի և նութին հետ ոչ այնքան առնչութիւն ունեցող գոյացութեան մէջ տեսակ մը Բոմբրոմիս է (compromis): Եւ այդ հոգին ուղեղին մէջ զանկին խորը զետեղուած՝ ուրկէ կը ճառագայթէ պարոյգէն վեր բարձրացող բոցի նման և այդ ներգանկային (Introcraniene) գաղափարը միթէ չի՛րշեցնէր արդէ գաղափարը: Կապիւայի դպրոցը հոգւոյ մասին այս դատմանքն ալ ընդունած է, իբր թէ հոգին շարժման մէջ կ'ըլլայ գրգռականութեամբ (Irritation):

Կապիւայի Սանկ-Հիայի դպրոցը մեթոտի վրայ կը խօսի և իմաստալից պատուէրներ կ'ուտայ և ի վեր կը հանէ ակտաւար մոլութիւններու և վրիպումներու պատճառները և ասոնցմէ զզուշացնելու և ուղղութեան բերելու համար կուտայ խրատներ, գիտողութիւններով համեմուած և զգայապաշտիկ գաղափարներով սոգորուած. արդէն այս դպրոցը միանգամայն զգայապաշտիկ եղած է:

Եւ այս բարոյիկ պատուէրներուն մէջ պարզուած են յայտնօրէն խրատականներ՝ ուղղուած գպրոցականներուն, այսպէս «աշակերտ մ'ըլլալու է համեստ, զգաստ, լաւաբարոյ և այս բարեմասնութիւններուն հետ ունենալու է հարցասիրական, հետապնդող ժիտ սգի մ' և խուզարկու միտք, որով ամէն բանին ինչութիւնը և իսկութիւնը կըրնայ հասկնալ, ամէն բանին խորը թափանցիլ, առանց սառնային անշարժութեան մէջ զխակոցացած մնալու. իր չգիտցաներ ան հանդէպ լուս և անասրբի մնալու չէ՛ և ջան ի գործ յալու է գաննք յստակօրէն հասկնալու

և գիանալու համար, փոխանակ վարժապետին կանխաձեւուած սկզբունքներուն և սրտադրուած ձեւերուն կուտչած մնալու, ասոր հետաքրքրութիւնով մեկնութիւններ պահանջիլ»: «Աշակերտ մը յառաջխաղաց ընթացք կրնայ ունենալ և կատարուն հմտութեան արեացած կ'ըլլայ գիտելով, զննելով բնութեան այլազան տարրերը, փորձեր և ներածութիւններ ընելով»: Սանկ-Հիայի իրերու սկզբունքներուն վրայ ըրած իմաստասիրական վերլուծութիւնը կը գտնենք նաև Մանսօվա-Տարմա-Սասթրայի, Պակաւաթ-Կիթայի և Բուբանաներու մէջ ալ:

Կապիւան, նոյնպէս մարդուն բնութեան հետ փոփոխ յարաբերութիւնները ինկատի առնելով բաղդատութիւն մը կ'ընէ կողին և կոյրին ընկերակցութեան, որով իրարու զօրավիզ և նեցուկըլլալով առանց գթելու և գայթակելու կը շարունակեն իրենց ուղին: Կը յիշեցնէ միաժամանակ բնութեան և մարդուն աստիճանական զարգացումը՝ նմանցնելով զանոնք նոր խաղի սկսող սպիճի մը՝ որ առաջ զգուշաւոր քայլեր կը փոխանակէ, մեղմածածան շարժումներ կ'ընէ, բայց հետզհետէ կը սաստկացնէ թափ տալով իր շարժումներուն, հմայք մը իր ձեւերուն քմայք մը իր օրօրումներուն և այսպէս զուգաշափօրէն կը շարունակէ իր կայթերը, կայտումները, նազելածեմեքձեքումները, հեշտօրօր ծփծփանքները, ևս քը դադար կուտայ նոյն դաշնակաւորութեամբ իր գողարիկ նազանքներուն և փաղաքուշ ձեւերուն, թովլելով, հմայթափ ընելով գիտողները: Զգացումներու այս նրբագայեալ փափկութիւնը և լեզուի դիւրաթեք ձկունութիւնը և հորհալիութիւնը չեն յիշեցնէր Պաքոն՝ Անգլիացի փիլիսոփային լեզուն և ոճը:

Կապիւայի դպրոցը աշխատած է վտարել իր ծոցէն՝ պատճառի գաղափարը. արդէն զգայապաշտութեան բնգունած գաղափարներէն մին է պատճառի գաղափարը՝ զոր

կ'ուրանայ : Այս դպրոցին «պատճառ» բառին զէմ յարու-
ցած խնդիրը Սկոլտիացի փիլիսոփայ Գաւր Ջիուալի . և
Ենեւիդեւնաի նիւթապաշտիկ հայեացքներուն նախընթաց
կարապետը եղած ըլլալ կը թուի : Քանզի ասոնք ալ, իբր նիւ-
թապաշտութեան ջատագովներ, բացարձակ պատճառին զէմ
յախորտացին և ուժգին պայքարներ մղեցին : Ըստ Քապե-
լայի, «պատճառ» բառը չկայ և միշտ «պատճառ» կար-
ծածն ալ նախընթաց պատճառին յարարեցողուն մէկ ար-
դիւնքն է և այս յաջորդական շարունակութիւնը, ասոնց
բացարձակ պատճառի միջամտութեան, արդիւնքներու
միայս չլիցայունն է և այս եղած է գրեթէ նիւթապաշտ-
ներուն յանկերգը :

Ա. Ոչինչը գոյութիւն չունի և բան մ'ալ չի կրնար
արտադրել, այսինքն ոչինչէ ոչինչ կ'ըլլայ . արդի նիւթա-
պաշտներուն ալ որդեգրած սկզբունքն է ասոնց ասաջին
և վերջին զէնքը, և այս սկզբունքը եղած է Աթենացի
բնութիւնական փիլիսոփաներուն հայեացքներուն հիմը :

Բ. Արդիւնքի և պատճառի գաղափարը նոյն և նման
է . պատճառ կարծուածը արդիւնք է, ինչպէս Գոկար-
բուք ըսած է . «Չգոյացող բան մը կամ թէ ոչինչը չի
կրնար ի գոյ ըլլալ գերագոյն պատճառի ազդեցութիւնով»
նոյնպէս ըսած է Ուէյպի, «Արդիւնքները յառաջ կու-
գան աստիճանաւոր զարգացումով, ոչ թէ պատճառի մը
արտադրութիւնով. «effects are rather than Product» : Այս
տեսութիւնն ալ կը շօշախիճոնիական դպրոցին բնութե-
նական հայեացքները և ակզերացի Դեմոկրիտէսին վար-
դապետութիւնը՝ որ բոլորովին նիւթապաշտական եղած
է : Ասկէ կրնանք մակարերել թէ Կապիւան մերժելով «պատ-
ճառ» բառը, կ'ենթադրէ թէ ամէն բան յառաջ եկած է
զարգացումով : Հնդկական և Յոնիական այս ու ասոր նման
հայեացքները կը յիշեցնեն Քարիքան (Karika) որ Սանկ-
Հիայի մէկ ճիւղն է և իր հայեացքներուն իբր մեկնակէտ

րնդունած է բնութիւնը «Մուլա Քրափրիթի» (Moula Pra-
kriti)՝ որ է նիւթ յախտեանական, գերագոյն պատճառ,
անասեղծ և ինք արտադրած ամէն բան, նաև իմացա-
կանութիւնը :

Քարիքան ալ, պատճառի և արդիւնքի նոյնութեան
գաղափարը սրբեգրած է ինչպէս կ'ըսէ Գուկարբուք. «The
nature of cause and effect is the same» :

Վէտանթայի դպրոցին մէջ ալ նոյնը կը տեսնենք .
այս ու ասոր նման տեսութիւնները յայտնարաց ցոյց կու-
տան թէ Կապիւայի դպրոցը մերժած է պատճառարա-
նուած գորութիւնը կամ թէ արդիւնքի և զայն յառաջ բե-
րող արտադրիչ գորութեան մէջ եղած իրակէսն տարբե-
րութիւնը . այսպէս ուրանալով բացարձակ պատճառին ներ-
կայութիւնը, ասոր տեղ կը դնէ նախընթացի հեռուորդին
հետ ունեցած կապակցութիւնը՝ ինչ որ է Գաւր Ջիուալի
կարծիքը : Թէև Ուիլյուըն կը հակառակի ասոր, իբր թէ Կա-
պիւայի դպրոցին այս սկզբունքը չմանիր Սկոլտիացի
փիլիսոփային՝ այլ թ'ովմաս Պրաւունի, որ Տի-Կալթ Սթու-
արթի յաջորդը եղած է Էտիմուրիկի համալսարանին մէջ :

Եթէ այս տեսութիւնները շարունակելու ըլլանք, կը
տեսնենք որ Կապիւայի զգայապաշտութիւնը և ասոր վրայ
զարբնուած մակածութիւնը կ'երթայ կը յանգի մինչև
կոշտ նիւթականութիւն : Արդէն ճշմարիտ և բացարձակ
պատճառի ուրացումը և նիւթին մշանջեանականութիւնը
կը տանի մարդը կոյր ճակատագրականութեան կամ թէ
անասունածութեան : Այսպէս Կ'ապիւա կուրանայ աշխարհս
վարող և կառավարող միակ Աստուածը, բացարձակ պատ-
ճառը, իբր թէ մեր զգայարանքներուն տակ չկնար և ոչ
ալ կ'ըմբռնուի : Ընդհակառակն իր այդ մերժումին, ու-
րացումին մէջ կը շեշտէ իմացականութիւնը, թէև բնու-
թեան արտադրութիւն կամ թէ աշխարհի հողին և լոյս
կաթումն է : Կապիւայի դպրոցին խիզախ տեսութիւնն

բուն մէջ կը տեսնուին միշտ հակասութիւններ: Մէկ կողմանէ կը պաշտպանէ նիւթին տիրապետումը, միւս կողմէն կը ջանայ հաստատել ոգեկան էութիւն մը և այս ընթացքով վարանքներու և տարակուսութիւններու մէջ կը ծփծփայ և որոշ բան մը չի կրնար բռնել: Մարմինէն անջատուած հոգի մը կ'ընդունի. բայց ի՞նչ պիտի ըլլայ, նոյն զիտակցական վիճակին մէջ հիքնոսացած պիտի մնայ. կամ մտքմէի հոգիին հետ առժամապէս միասուցմի տակն ի՞նչ հաշիւ պիտի տայ, ի՞նչ պիտի ըլլայ ստաղայ կեանքը, ասոնց մտայն լուս կը մնայ:

Յիշուած փիլիսոփայական դրութիւններուն մէջ աչքաուռ կերպով կը տեսնուին փոփոխակի յաջորդած երկու ներհակ վարդապետութիւններու հետքերը և խորհող Հին-դիկ Արեային միաքը փոփոխակի անցած է Չ շրջաններէ, առաջինը՝ Իտէպապաութիւն, երկրորդը՝ Զգայապաշտութիւն:

Այս երկու վարդապետութիւնները որքան որ իրարու հակադրած ըլլան, երկուքն ալ իրենց կարգին, պաշտպան հետեւողները ունեցած են. նոյնպէս սկեպտիկութիւնն ալ ալ իր տեղը ու դիրքը չինած է. թէևս դրութիւն մ'ըլլալու աստիճանին հասած չէ. բայց Հնդկական փիլիսոփայական շատ մը տեսութիւններուն մէջ, ասոր տմոյն ցոլքերը կ'ընդնշմարուին. թէևս ետքէն ծաղկած և անազան հասունցած մտքի մը արդիւնքն է, այսու ամենայնիւ իր տարածումը արդիւել դժուարին եղաւ, ինչպէս կը տեսնուի Ռուերը-Քոլլարի խօսքերէն՝ որ Վ. Գուդէնէն առաջ փիլիսոփայական պատմութիւն մը գրած է. այսպէս «Սկեպտիկութիւնը, իր կարգին դրութիւն մը ըլլալու հանգամանքը առած և իրեն համապատշաճ ուրոյն տեղը գրաւած է»:

Սկեպտիկ մտքեր կ'ուրանան բացարձակ պատճառի գոյութիւնը, կ'ուրանան արեւու պէս պայծառ ճշմար-

տութիւնները, կ'ուրանան մինչևս խոս «Ես» ի գոյութիւնը՝ որ կը խորհի և նաև կը տարակուսի ըստ Տէքարթիւնան բանաձևին:

Արդէն փիլիսոփայական ս'ևէ դրութիւն մը անչուշա պիտի ունենայ իր զարուգութիւնները և խոտորումները, պիտի ունենայ աստուածական թէ անաստուածական իր ծայրայեղութիւնները: Ինչպէս ծայրայեղ իտէպապաշտ Աստուածական մը կ'ուրանայ իրական աշխարհի գոյութիւնը, ի միջի ալոյց Պրքիլի իտէպականութիւնը: Անաստուածական դպրոց մ'ալ կը մերժէ հոգեկան կարողութիւնները, պատճառականութեան զաղափարը, ինչպէս տեսանք Կապիլայի դպրոցին մէջ, որ անաստուածական մը եղած է և «Ես» ի գոյութիւնը բոլորովին մերժած:

Ըստ այս դրութեան, աշխարհն ալ պատրանք մը, չքնաղ կախարդուհի մըն է, կամ թէ անոնց շեղուով Մայա (Maya) մ'է, գրեթէ երազուն խոճանքներու և խորուած անուրջներու արտադրութիւնն:

Հնդկական փիլիսոփայութեան այս դրութիւններուն մէջ կ'ընդնշմարուին ուրիշ վարդապետութեան ցոլքեր՝ որ է՝ խորհրդականութիւն (Mysticisme) որ իր կարգին տարածուն հանգամանք մը առած և Սանք-Հիայի մէկ ճիւղը համարուած է: Այսու ամենայնիւ, թէ Վէտանթայի և թէ Միմանտայի դպրոցներուն և թէ Վէտաններուն մէջ ակնաբախ կը տեսնուին, բայց ամենէն աւելի խորհրդականութիւնը տեղ մը գրաւած է Բարանցալայի դպրոցին մէջ որոշ գիծերով և պոռոտ գոյներով:

12. Քարվախակեր (Scharvakas) և Լոխայաքիխակեր (Lokayaticas) .—

Կապիլայի դպրոցին վերաբերող Վէտաններէն դուրս և ասոնց հակոտակ ուրիշ երկու ճիւղեր ալ կան, ինչպէս Քարվախ և Լոխայաքիվա՝ որոնք բացարձակապէս նիւթապաշտութիւնը ընդգրկած են, և հոգին ալ կը նկա-

անն նիւթէն սնանկատ . կարծես թէ մէկ խմորով չազուած զանգուած մ'է , և ծանօթութիւններու իբր աղբիւր ընդունած են զգայութիւնը և այնպէս կ'ենթադրեն թէ աւարկաները , տարրները , ուրոյն ուրոյն նկատելով մ'եւ բան մը յառաջ չեն կրնար բերել . բայց և այնպէս իրարու հետ բազկացուելով , միաձոյլ զանգուած մը , ամբողջութիւն մը յառաջ կը բերեն : Ահա այսպէս կազմակերպուած զանգուածը կ'արտադրէ իմացականութիւնը . նոյն իսկ աստնք յառաջ կը բերեն մասձման գործարանը , ինչպէս չաքարի և ուրիշ տարրներու խառնուրդը յառաջ կը բերէ արբեցուցիչ ըմպելի մը , ուրիշ օրինակով ըսելով , թմբուլը (bêtee) փութուլը՝ (arec) կայծուի հիւթը , որակենին՝ (որ արմուկնիններու մէկ տեսակն է) կիրը իրարու հետ չազուելով կ'արտադրեն զրգուիչ նիւթ մը : Մինչդեռ աստնք առանձին առանձին նկատելով , ոչ մէկ բան կրնան արտադրել . ճիշդ ասոնց նման , հոգին ալ մարմնոյ հետ միացած , մարմնոյ մէջ կ'ապրի , անոր հետ կը շնչէ , կը խորհի , հաճոյք և վիշտ կ'զգայ : Բայց եթէ մարմինը չքանայ , խորհող կարողութիւնն ալ ի միասին կը չքանայ : Այս և երկրորդական դպրոցներն ալ նկատուած են իբր հերետիկոսութիւններ :

13. 2. ԴՊՐՈՑ

Բարանչալայի Եօկանի , Yoga de Patanjali

Բախնչալայի Դպրոց .—

Իմաստասիրական հինգ դրութիւններէն հար՝ կուգայ Բարանչալայի դպրոցը՝ որուն կցուած է «Եօկա» բառը որ կը նշանակէ կապ (lien) բառական իմաստով՝ իբր թէ ասով Հնդիկ հաւատաւորը կը զօգուի Աստուծոյ հետ , ինքնամիտի հայեցողութիւնով և կը իտրատուգուի անոր էութեան ծոցը , նման ծով ընթացող գետերուն՝ որոնք զը-

զրդալից շառահներով կը հոսին , բայց երբ ծովը թափին , անոր հետ կը նոյնանան : Այսպէս ալ իմաստունը կամ ներուսը (indrié) կը սուզուի գերագոյն էութեան խորքը :

Այս դպրոցը թէև Կապիլայի ծոցէն ելած և անոր մի ճիւղը համարուած է . բայց լիովին անոր հակառակ ուղղութիւն առած է , տրամասութեան մէջ միայն հետեւած է Կապիլայի և անոր 25 սկզբունքները ընդունած , բայց բնագոյնականի մէջ բոլորովին կը զանազանուի միւս դրութիւններէն : Այս դպրոցին , բնորոշող բարացուցական յատկութիւնը եղած է ծայրայեղօրէն ընդունիլ աստուածութեան մը այսինքն Սիւ-Վարա , իբր թէ իր դաւանած Աստուծոյն հետ անէացած , գերագոյն հոգւոյն մէջ խորասուզուած ըլլայ :

Կապիլայի Սանք-Հիան անաստուածութեան դրութիւն մը եղած է բառին լայն առումով : Մինչդեռ Բաթանչալայի Եօկան ծայր աստիճան աստուածեան և տեսական հոգեպաշտ մը՝ որով անհեթեթ մոլեւանդութեան կամ նրբամոլ աստուածութեան կը ձգտի : Այս մասին Գուլպուրը , բացայայտ կերպով ըսած է . «Կապիլայի մէջ հոգւոյ աննատականութիւնը քիչ չատ չեղուած է , իսկ Բաթանչալայի համար հոգին եղած է աիեղերական , այսինքն Սիւ-Վարա :» Այս դրութեան ըմբռնումով , աշխարհը պատրանք մ'է , յորում կ'ապրին հաւատաւորները , այս վիճակին մէջ հոգին կը դատապարտուի անգործունէութեան կամ թէ անգիտակցական վիճակին :

Եօկան կը քարոզէ իր ենթակային առաքինութիւն , բայց ասկէ աւելի և ասկէ առաջ զինք տալու է ներամփոփ հայեցողութեան : Արդէն այս դպրոցին մէջ հայեցողութիւնը շատ և շատ յարգուած է . Եօկինը , այսինքն ներուսը միշտ պիտի կրկնէ մրմնջաձայն իր Աստուծոյն խորհրդական անունը՝ որ է Այւմ (Aum)՝ որ Սանսքրիթ 3 գիրերէ բաղկացած խորհրդանշան մ'է և Եօկինն մտաւեւ-

ուսմը պիտի ըլլայ այս խորհրդաւոր բառին նշանակու-
թիւնը և ասոր յիշատակ, Հնդկիները, իրենց Պրահմա
աստուածը կը նկարագրեն երեքգլխեան գէմքով :

Բաթմանչայի աստուածը կը կատարէ իր ենթակա-
յին ըզձանքները, երբ նա հոգեհատու սրտաւումով կամ ա-
նէացումով փարի: Այն աստուածն է՝ որ գերագոյնի
ծոցին մէջ ապրելու և անոր մէջ սուղուելու միջոցները
ցոյց կուտայ և կը չնորհէ անոր գերբնական և ներգոր կա-
րողութիւն և գուշակելու զօրութեան և այս աստուծոյն
հուրքով հրահրուած ենթական, այլևս այս աշխարհի վը-
րայ չի մնար, այլ թե ու թուիչներ առնելով սուսանա-
թեւ կը սուրաց վերին ոլորանները: Եօկիին կը չնորհէ միա-
ժամանակ առիւծի քաջութիւն, փիղի զօրութիւն, հող-
մոյ արագութիւն: Այսպիսի գերագոյն և բնականէ վեր
կարողութիւններով օժտուած ենթական կը կատարէ ար-
տակարգ գործեր և հրաշագործութիւններ, ինչպէս ար-
դէն Հնդկաստանի կլիմային մէջ սովորական բաներ և
ղած են: Կային հոն խորհրդաւոր ազանդաւորներ՝ որոնք
քնէածուկութեամբ (hypnotique) և մագնիսականութեամբ
արտաուցողութիւններ կընէին և այսպիսի կախարդանքնե-
րու և դիւթական կիւսանքներու համար շատ յարմար և
ղած է Հնդկաստանի ջերմ կլիման:

Եօկայի փիլիսոփայութիւնը բովանդակուած է Եօկա-
Սուսրա «Yoga Soustras» կոչուած հաւաքածոյին մէջ որ
4 գլխերու բաժնուած է և ասոնց առաջինը կը ճառէ
ներքնհայեցողութեան վրայ, երկրորդը՝ անոր հասնելու մի-
ջոցներուն, երրորդը գերագոյն կարողութիւններու և չորրորդը
մտքի հիացիկ յափշտակութեան և հոգեկան նուազանքու
կամ թէ վերացական անէացումի վրայ: Այսպիսի արտա-
կարգ կերպերը ու ձևերը ցոյց կուտան թէ Բաթմանչա-
լայի դպրոցը բոլորովին սուղուած է միաթիքականութեան
մէջ, որ անորոշ տարտամութիւններու մէջ զեղեւող հն-

դիներուն մտորումն է: Եւ այս դպրոցը գրեթէ հուացած
կը տեսնուի փիլիսոփայութեան գծած ու զգութ ենէն, քան-
զի այնպիսի փիլիսոփայութիւն մ'է՝ որ կանոնաւոր, սրտչ,
պայծառ եզանակներու մէջ կը գործածէ մտքի յափշտա-
կութիւն, գերմարդկային զօրութիւններու մէջ ալ վերա-
ցումներ: Այս դպրոցին մէկ ճիւղը համարուած է Պախա-
վար-Կիրան՝ որուն վրայ արդէն պիտի խօսինք:

ԳԼՈՒԽ Գ.

Երկու յիւսուողներու միջևն էր՝ Մահապարա և Ռա-
մայան. Պակալան-Կիլեա. — Մանուէ օրէնագիրքը. — Պրահմի-
նականութիւն, — Պոստորոյանանութիւն:

14. Մահապարա (Mahābhārata)

Իմաստասիրական 6 զրութիւններէն զատ, Հնդիկ
Արիական հանձարը արտաբերած է երկու մեծ զիւցազ-
ներգութիւններ՝ Մահապարա և Ռամայան, կամ թէ
բառովանց՝ Ռամայիս և Պարայիս (Ramaide, baratide)
որոնք Հնդկական հրաշակերանները և հսկայ գործերը և
ղած են՝ որ երեւէջ կընեն գողարիկ զգացումներ և ի-
մաստասիրական բարոյիկ պերճ գաղափարներ, որոշ
և գունագեղ գիծերով և երանգներով կիտանիչուած և
երկնաւորուած:

Սոյն գրական երկու արտան յիշատակարանները, իբր
ցոլացիկ և թափանցիկ հայելիներ, կը ցոլացնեն պայծառ-
օրէն կատարելութեան որոշ շրջանին հասած Հնդկաստա-
նի քաղաքակրթութիւնը և բարոյականութիւնը, որով
բարձր ի դրուի կը պանծայ արեւելեան ազգերու քա-
ղաքակրթութեան մէջ և անոնք կը կազմեն Հնդկաստա-
նի Իրականն ու Ողիտականը, բարոյականութիւնով
օժտու իրենց հրաշածին վէպերով և գրոցներով, արեւոտ
երգերով, նաեւ զիւցազուններու մարտագոս նուագնե-

րովը :

Այս երկու գիւցաղներգութիւններու Ա. ր կոչուած է Մահապարաքա այսինքն Պարաթաշի մեծ սերունդը՝ որ այս քերթուածին գիւցաղնոյն արուած մականաւն մ է : այս բաժնուած է 18 դրուագներու (բարվանաներու) և կը բաղկանայ 214778 սող ստանաւորներէ և հեղինակը եղած է Վեսայա (Vyaza), որ կը նշանակէ «բանաքաղ» . այս գիւցաղներգութիւնը գրուած է Քրիստոսէ առաջ Զ. կամ է. դարերուն մէջ և հետզհետէ կատարելագործուած . քանզի առաջ քանի մը հօղօր Սոփայէ (distique, երկկարգ) բաղկացած իսինազա մ'էր կամ թէ պատմական ձևերգ մը (chanson du geste) . սակայն երբ Պրահմանները գերիշխանութիւն ձեռք բերին , վերածեցին այնպիսի քերթուածներու՝ ուր կը տիրէ կրօնական ոգի և Չաթրիաներ այ կ'ենթարկուին Պրահմանական գերիշխանութեան :

Այս մեծ գիւցաղներգութեան մէջ կը գտան թէ աստուածներ և թէ գիւցաղուններ իրր գուպարայաղթ մարտիկներ , և կը մղեն այն խօշական պատերազմը՝ որ տեղի ունեցած է Քրիստոսէ 13 դար առաջ , միեւնոյն ընտանիքէ սերած 2 արիական ցեղերուն մէջ . ճիշդը բնկով չարին բարիի դէմ մղած պատերազմը , յորում բարիին մեծութիւնը կը հռչակուի և կը տարփողուի անոր յաղթանակը :

Շատ և շատ երկար կըլլայ պատմել մանրամասնութիւնները և սիրաները առինքնող այն յուզիչ դրուագները , ինչ որ անկ է գրական պատմութեան և միայն պիտի յիշեմ մի մասը , Պակավաթ-կիթան՝ որ իրր փիլիսոփայական դպրոցներուն մի ճիւղը յարգուած է և միայն հետաքրքրութեան համար , պիտի յիշեմ երկու ընդդիմամարտ ցեղերուն իրարու դէմ մղած պատերազմները , որոնք Մահապարաթայի դրուագները կազմեն :

Այն երկու ցեղերը , Բանդալիսներ և Քալիւսաներ , ի-

րարու հետ վայրագ և անոտ մախանօք վառուած և քինախնդիր ոգւով խանձուած , իրարու հանդիպեցան ռազմադաշտին մէջ : Բանդավաներու կամ Բանդուներու (Pandous) օ եղբայրները իրր բարութեան պաշտպաններ , աստուածներու օժանդակութեամբ յաղթելով Քավրաքաներու կամ թէ Քուրուներու (Kourous) իրր չարութեան մարմնացումներ , դարձան իրենց բնապաւտը 12 սարի լեռները վայրավաթին թափառելէ ետք և հաստատեցին հոն իրենց իշխանութիւնը : Այս բարեացակամ ցեղին օժանդակող աստուածը եղած է Քրիշնա (Crishna) որ կը նշանակէ՝ սև . հովիւ աստուած մ'է Վիշնուի ճբ մարմնացումը՝ որ ժողովրդեան խուերուն մէջ ապրած է , հովիւներու հետ կեանք անցուցած և ժողովրդեան դատին իրր պաշտպան կանգնեցու և որ անոր ծոցին մէջ մեռաւ իրր պարզ մահկանացու :

Մարդկային ընկերութեան ստատրոլ այս աստուածը ընկերացու Արճունայի (Arjhouna) հետ , որ օ եղբայրներուն իրր ներկայացուցիչը կը հանգիստանայ : Քրիշնա իրր աստուածային իմաստութիւն , իրր իաէպիտա քարուղի , պարզեց , հոյանեց , անոր կեանքի գաղանիքները , շէտակով նաեւ սրբութեան , փրկութեան և յաղթութեան կերպերն ու ձևերը . բայց Արճունա չէր գիտեր թէ ո՞վ է զինք իրախուսող և սրտապնդող սգին . միայն թէ կառքին մէջ անոր կը ծառայէր , միջնադարեան ասպետին քովը իրր զինակիր (Porte-écu) :

15, Ռանայանա. — Սա ալ շբ դիւցաղներգութիւնն է , որ Սանդքրիթ լեզուաւ կոչուած է Kamaider , այսինքն Ռամային արչաւանքը . այս ալ բաժնուած է 7 երգերու և կազմուած 24000 սող ստանաւորէ . ասոր ալ հեղինակը կամ բաղուածագիրը եղած է Վալիլիս , որ երգած է Ռամային , Աստուծոյ և գիւցաղնոյն՝ քաջագործութիւնները Ռաքշասաներուն դէմ , որոնք Հնդկաստանի տիրող բնիկ

ցեղերն էին կամ թէ անասուններուն հետ ապրող հր-
 րոսակներու խնդրակ խումբերը: Արդէն Հնդկաստանի մէջ
 կային շատ մը բնիկ ցեղեր, որոնց կեանքը գրեթէ անաս-
 նային եղած է, ինչպէս Քարոսիսակներ (katodis) որոնք ծա-
 ուերուն վրայ կը բնակին և սուրուններ կ'ուտեն, կրեմն
 ալ գիւղերու աղբանոցները կը պոռկին: Քոնիլիներ (Kou-
 hir) որոնք մարդակեր են: Քասերիլ-Կարուներ՝ զորս Հրն-
 դիկները Մրեքիհա կը կոչեն, վայրենիներ են, այսինքն
 Պարպարակներ (արդէն Պարպարա կամ Վարվարա կը նշա-
 նակէ գոռու մազ ունեցող մարդեր:) Նոյն նշանակութիւ-
 թիւնը ունեցած է Բարուա բառը: Ինչոս գետին արև-
 մտան կողմը բնակողները ընդհանրապէս կը կոչուին
 Պարպարաներ: Եգիպտոս, Նեղոսի հովտին մէջ, բնակող-
 ներն ալ Պարպարա կոչուած են, որուն կը համապատաս-
 խանեն Ափրիկէի Պերպերները: Վերոյիշեալ Ռաքչասա-
 ներուն պետք Ռամային՝ հրաշածին գեղեցկութեամբ օժ-
 տուած աղջիկը՝ Սիթան յափշտակած է. ասոր համար Ռա-
 մա, որ Քարսալայի թագաւորութեան վրայ իշխող Տասա-
 թարթա վեհապետին որդին է, ազատած է զնէ. անա այս
 յաղթութիւնները տարփողած է Վալմիքի բանաստեղծը.
 նոյնպէս Ռամա կամ Ռամաջանդրա Վիշնու աստուծոյն
 մարմնացում մը, աշխարհ եկած է փրկիկ Հնդկիկ փողովուրդը
 Ռաքչասաներէն և այս գիւցազնին կինը եղած է ճա-
 նակն թագաւորին հրաշածին, հրաշագեղ աղջիկը, Սի-
 թան:

16. Պակավար-Կիրա (Bagavad-gita)

Մահապարաթայէն տնջտտ կամ թէ իբր անոր շարա-
 յարութիւնը կան ուրիշ 2 մասեր, մէկը Պակավար-Կիրա,
 միւսը Հարի-Վանսա: Ա. ը Պակավար-Կիրա՝ երանելիին
 երգը, Հնդկիկ իմաստասիրութեան բարձրագոյն մի ար-
 տայայտութիւնն է և իբր փիլիսոփայութեան մի մասը

կը յարգուի: Քանզի ասոր մէջ ալ կը գտնուի, բարձր
 գաղափարներու յարգութիւն: Հո՛ն ալ կը տեսնենք չեչ-
 տուած Սանկ-Հիայի համաձայն, նիւթին և հողիին՝ գո-
 յակցութիւնները, իբր գերագոյն էակի բղխմունքներ:

Գուլիէլմոս Համպոլտի հետ կրնանք ըսել թէ Պակա-
 վար-Կիրան՝ Բաթմանչալայի Սանկ-Հիան է և ասոր մի
 յարագէպը (episode) բնագանցական խօսակցութիւն մը
 Արձունայի և նոյնինքն Աստուծոյ միջև: Արձունա երի-
 տասարդական թափով հրահրուած և քաջարի գիւցազնի
 մը կորովով ուժաւորուած, կը նետուի սաղմագաշար և
 պատերազմի նշան տայէ առաջ կը գիտէ արծուի աչքե-
 րով, թէ նամի բանակներուն դիրքը, անոնց կարգն ու
 սարքը:

Եւ այս բանակին դիմագրաս կրու և զանոնք զգտնել
 և դիտարկատ ընել կարենալու համար գիւցազնական ա-
 բիութիւն պէտք է, և այսու միայն պիտի կրնայ իր իշ-
 խանութիւնը հաստատել հաստամուր կրուանի մը վրայ:

Այսպիսի գաղափարներ կը պոռուաքին Արձունայի
 գանկին մէջ, բայց միաժամանակ իր այս խորհրդէն ետ
 կենալ կ'ուզէ. քանի որ իր սուեռակէտին հակառակ է:
 Այս պատճառաւ թաղծոս և վարանոտ տատամութիւննե-
 րու մէջ դեղեւած է. սակայն բնկերի մը դէմքին տակ
 ծածկուած Աստուածը կամ թէ Քրիշնան, զինք կը մղէ
 դէպի պատերազմ. «Այսպէս քանի որ ինք Չատրիա մ'է
 պատերազմիկներու դատակարգէն, իրեն նուիրական
 պարտականութիւնն է մղել այն ճակատամարտը՝ որով
 պիտի փառաւորուի և եթէ թերանայ իր այդ պարտա-
 կանութեան մէջ, ոչ թէ միայն իր գոյութիւնը, կեանքը
 վտանգած պիտի ըլլայ, այլ իր պատիւը՝ որ իր կեանքին
 չափ և անկէ աւելի յարգի և արժէքաւոր է:» Աստուծոյն
 այդ զօրեղ և ազդու պատճառաբանութիւնները կը տը-
 կարանան Արձունայի վեհժախոն գաղափարներուն առջև:

բայց Աստուածը ներուս... գաղափարներով օրօրուած կ'աշխատէր վեր առնել աշխարհիկ գոեհկութիւններէն և մեղկութիւններէն, պարզելով անոր բազմազան գաղափարներն և անկայուն վիճակը, աշխարհի խուսափուել և երազային վայելքները, միաժամանակ զայն ի մարտ մղելու ամէն միջոցը կը գործածէր: Պակավաթ-Կիթալի բնազանցական մասը գրեթէ 18 դասերու բաժնուած է խօսակցութեան ձևով: Այսպիսի վերացական գաղափարներով խտացած, այս նոյակապ մեծ յիշատակարանի Անգլ. թարգմանութիւնը եղած է Ուելլքինի միջոցաւ և ասիէ երկու տարի ետք Գաղղ. թարգմանուած է Հ. Բերրօյէն, 1820 ին: Ելէկէլ ալ Լատիներէն թարգմանութիւն մը բրտած է իր շահեկան գիտողութիւններով համեմուած:

Պակավաթ-Կիթալի մէջ նաեւ շեշտուած է կարկառուն գիծերով խորհրդականութիւնը (Mysticisme) իբր տիրող վարդապետութիւն:

Արձունայի Աստուածային քարոզիչը քմծիծաղով կը խօսի նուիրական և Պրահմայի յայտնութիւնները նկատուած գիրքերուն վրայ. նոյն ծաղրանքով և հեզնական շեշտերով կը խօսի կրօնի վրայ, զայն նկատելով իբր խըտացումը 1001 սնտախապաշտ ձևերու ու ծէսերու, իբր թէ այն կ'օրօրէ մարդը անդրշիրիմեան անակնուէնի խոստումներով. կը ձաղկէ նոյնպէս աստուածաբանական բարդ, մանուածոց կնճռոտութիւնները: Անմիտ և խօլական կը համարէ անիկա՝ որ Վէտաներուն միայն յարած կը մնայ, իբր թէ ճշմարտութիւնը անոր մէջ ծրարուած կ'ըլլայ: չգիտնալով թէ մարդ մը երբ հոգիանայ, վերանայ, երբ հայեցողութեան մէջ սուղուի, այլեւս պէտք չ'ունենաար գիրքերու, ինչպէս պէտք չեն այլեւս մօրուա լճացեալ ջուերրը, երբ մարդ ունենայ իր ձեռքին տակ վճիտ ցայտումներով կարկաչող, յորդահոս աղբիւրներ:

Այսպէս Քրիշնա վրան բայ կը յարձակի նուիրական

գիրքերուն, կրօնական ծէսերուն ու ձևերուն, մէթոսներու կիրառումին և նաեւ զրահան գիտութիւններու վրայ: Ահա այս եղած է Պակավաթ-Կիթալի խորհրդականութիւնը կամ հոգեբանական վերլուծումը:

Մարդկային իմացական կարողութիւններուն մէջ թէեւ կ'ընդունի զգացումները, զգայութիւնը, բայց հոգին վեր է զգայականութենէ, իմացականութիւնն ալ հոգիէն և իմացականութենէն վեր կը բարձրանայ էակը: Բայց իմացականութենէ վեր կամ առանց իմացականութեան էութիւնը՝ զուտ էութիւն մ'է, մերկացուած իմանալի և զգալի յատկութիւններէն՝ որ ինքնին հայեցողութիւն մ'է: Ըստ ինքեան դոյութիւնը կը նկատէ գերազանց՝ շարժուն գործունէութենէ և այսպիսի բնթագքով կ'ընթանայ Պակավաթ-Կիթալի բնազանցութիւնը, եթէ բնազանցութիւնը բնիկ հարկ է: Քրիշնա պատուածը իր խօսակցութիւններուն մէջ մէկէն ի մէկ մերկաքօղ բայտարութիւններ չ'իտար, իր բնազանցիկ գաղափարները կը յայտնէ կիտաքօղ, քանզի չէր ուղեր վիրաւորել հասարակայ կարծիքը և Չատրիաներուն յատուկ քաջութիւնը և նաեւ կը պատուիրէ ցայտեցնել իր կորովի նկարագիրը, ապրելով ուղղութեան համեստութեան և սրբամաքութիւնը պարզութեան մէջ և ապրիլ առանց իր անձնական շահը ի նկատի առնելու: Իր խօսակցութիւնները յառաջ տանելով կրտէ այսպէս. «Ընտիր բարեմասնութիւններով օժտուած մարդը երբեմն կը բազիլի ձախաւեր ձախողուածներու և իր առջի քայլերուն մէջ իսկ կ'ունենայ գայթուէներ և սաթաքումներ և այնպիսին ձամբան միշտ սահուն և լպրծուն կ'ըլլայ, գրեթէ սայթաքելու մօտ:

Ուղղամտութիւնը համեստութիւն է. յանդուգն լրրութիւնը անողք խստութիւն մը, և այն լրբն է որ կը խոյանայ համեստ, պարկեշտ մարդուն վրայ զայն բզբտելու

և յօյցօյ պատուելու համար. ուստի միշտ զգուշաւոր, կըշ-
ուաւոր ընթացք մ'ունենալու է, հեռի կենալով գահա-
վէժ անկումներէ և աշխարհի վայրաքարչ ստորնութիւն-
ներէն:

Բայց երբ մարդ հայեցողութեան մէջ ապրի, սպա-
հովապէս, աշխարհի ոչ մէկ վայելքները և դառնութիւն-
ները չեն կրնար ցնցել իր էութիւնը: Հոն ալ Քրիշնա,
անշահասիրութիւնը կը տանի մինչև անձնուրացութիւն.
այս պատուէրները տալէ ետք Քրիշնա կը ներկայանայ
Արձունային իբր իտէալիստ կամ իմաստութեան քարոզիչ:

Այս և ասոր նման գաղափարները կը յիշեցնեն Չինացի
Լաօ-Չէուի փիլիսոփայութիւնը. յետոյ իր խօսքերը յա-
ռաջ տանելով կ'ըսէ այսպէս. «Քանի որ այս աշխարհի մէջ
պիտի ապրինք և պիտի գործենք, պէտք է շարժել չգոր-
ծողի պէս և ապրել լոկ հայեցողութեան կամ երազային
լուսթեան մէջ, քանզի հայեցողական կեանքը գեր իվեր
է գործոն և շարժուն կեանքէն:

Հաւատքը և հոգևոր բարեպաշտութիւնը գործէն
գերիվեր են. գործ մը բարոյականի տեսակէտով արժէք
մը, կշիռ մը կ'ունենայ, եթէ ըզձացուած բարիին ձգտի
իր կատարուն հաւատքով. հակառակ ասոր, ո՛ր և է նիւ-
թական կամ շահագրգիռական գործ մը կարեւորութիւն
չունի: Հաւատքն է բարոյական գործունէութեան սկզ-
բունքը, էութեան բուն տարրը: Հաւատքը, որքան որ
պայծառասփայլ ցորանայ և ճառագայթէ, բարութիւնը նոյն
ցոլքերով կ'արտասփայլի և նոյն ճաճանչներով կը ճառա-
գայթէ: Այսպէս Պակավաթ-Կիթայի խորհրդականութիւն-
ըր ամեն բանէ վեր կը դասէ հաւատքը և զայն կ'երան-
գաւորէ երկնային շառայներով: Հաւատքով օծուն մար-
դուն աչքին առջեւ գործը կշիռ, արժէք չ'ունենար և
անոր նկատմամբ արհամարհող նողկանք մը զգալու է և
պաղ վերաբերում: Երկիւղած բարեպաշտութիւնը կը քա-

մահրէ գործը, շահը, նիւթական վայելումները և գործի
դէմ պիտանք մը, ձեռներէց ողիւն դէմ պիրկ կաշկան-
դում, շարժումի դէմ անշարժութիւն: Առանց գործի
հաւատքը կը նուիրագործէ միայն մարդու հողին և կը սու-
ղէ կրանութեան և սրբութեան գերովկէանին մէջ:

Պակավաթ-Կիթայի Աստուածը կը նայի լոկ հաւատ-
քին. ընդհակառակն գործը, թէ բարի և թէ չար, իրեն ան-
հաճոյ է. Քրիշնա աւելի յառաջ երթալով ցայտուն կեր-
պով ցոյց կուտայ հաւատքին խիտ կարեւորութիւնը,
այսպէս.

«Այն որ հաւատք կ'ունենայ, տիրացած կ'ըլլայ գի-
տութեան և այնու կը համի իր ըզձակէտին անձառ և
բանութեան, հեռի մնալով գործին յառաջ բերած աղ-
մկալից վլվլուկներէն և ժխորէն: Եթէ մարդ մը, հոգե-
տու պաշտումով խնկուած, բարեպաշտիկ ձեւերու անձ-
նատուր կ'ըլլայ և մահաբոյր տարակուսանքները և երկ-
բայութիւնները կը փարատին, այն ատեն մարդը կն-
թարկուած կ'ըլլայ լուս, մահատիպ անկենդանութեան.
այլևս գործելու պէտք չ'ունենար և աշխատութեան տա-
ժանքոտ կապանքներէն զերծ կ'ապրի. եթէ մեղքի մէջ
թաթաւուած ըլլայ, հաւատքով կը սրբանայ, և փրկու-
թեան նաւահանգիստը հասած կ'ըլլայ գիտութեան նա-
ւակովը:

«Գիտցի՛ր, ո՛ր Արձունա, գիտցիր և մտիկ ըրէ՛ իմ
խրատներուն, ինչպէս ճարճատող բոցալառ խարոյկը, ի-
մի վայրկենի կը լսփէ, կը լսփիլիզէ փայտը և կը վերա-
ծէ զայն փոշիատեսակ ածիւնի մը, այսպէս ալ ճշմարիտ
իմաստութեան հուրքի առջեւ գործը կը մեռնի: Ամէն
էակներու համար, ո՛ր Արձունա, ես նոյն եմ և անփոփո-
խի. ոչ մէկը իմ համակրութեան և հակակրութեան ա-
ռարկայ կը դառնայ, եթէ իմ գծած շաւղին հետեւի: Ես
կը բնակիմ անոնց մէջ և անոնք իմ մէջս: Ամենէն աւելի

քրէական յանցագործութեան մէջ խոյ, եթէ ինձի ծառայէ կամովին, կը սրբութի, կը մաքրանայ իր բոլոր կեղտաութիւններէն և մղուեթիւններէն :»

Պակաւած-կիթալի հեղինակը, կարծես թէ խորհրդականութեամբ հիշատակած կ'ուրանայ նաև նախասահմանութիւնը՝ նկատելով իբր խափանարար արդիւր բարոյականութեան և անձնիշխանութեան . ուստի մարդ խրոխտալու չ'է իբր գործի մարդ, իբր թէ ինքը շատ մը գործեր արտադրած է, առանց զիանալու թէ, բնութեան մէջ ամէն բան, իրարու հետ սերտօրէն ազուցուած իրերու յարակցական զօրութեան արդիւնքն է : Նախասահմանութիւնը մերժելով կ'ընդգրկէ ճակատագիրը, բախտը, որ կը մղէ մարդը երբեմն բարութեան և ազնաքի, երբեմն առաքինութեան և մղութեան, երջանկութեան և ապերջանկութեան . բոլոր մարդիկ կը ծնին, կ'ապրին ճակատագրային այս երկու հակընդդէմ ազդումներուն տակ : Երբ Արձուես այս խօսքերը լսեց, դողալով սարսուռ մը սկսաւ սողոսկիլ, իր ամբողջ էութեան վրայէն և պակուցիչ սոսկումով նայեցաւ իր խօսակցին որ հանգարա ոգւով և ազգասնիկ նայուածքով կ'աշխատէր հանգարակցին զինք պաշարող երկբայութիւններէն և կ'ըսէր այսպէս :

«Ո՛ր Բանդու, գիտցիր որ լաւ բաղդի վիճակած ես :»

Քրիչնայի այս շինիչ և բարոյական խօսքերը ցոյց կուտան թէ խորհրդական վարդապետութեան մէջ ընդունած է հոգւոյ հանդարտականութիւն (quiétisme) և կը յիշեցնէ Նըր դարու մէջ գաղղիացի մի քանի կախկուպոսներուն ընդունած ոգւոյ հանդարտականութիւնը, որ կերպով մը անձուերացում մ'է, մեռկատիպ անշարժութեան մը հայեցողութեան մէջ :

Քրիչնա այսու չբաւականանաւ և կը շարունակէ խորհրդազգածութեամբ առլի իր խօսքերը . «Ճշմարիտ

բարեպաշար գործի հագերէն գերծ, հանդարտ նստած կը մնայ Յ դանկայ քաղաքին (մարմին) մէջ, առանց զինքը և ուրիշները զրդելու և զրդուելու . ինքնիրեն ամփոխուած կարկամ կծիկ կը մնայ կրիայի պէս . այսպիսին կը նմանի մենարտնին մէջ զրուած չահի մը՝ որ հողմի շունչէն գերծ կը վառի ու կը վառի դանդաղ միօրինակութեամբ : Ճշմարիտ բարեպաշարութիւնը վերջապէս կը յանգի Աստուծոյ էութեան հետ միացման մէջ կամ ա՛նոր էութեան մէջ սուղուելով :»

Ինչպէս տեսանք, այս կիւսային իմաստասիրութիւնութիւնը կոչուած է Եօկա՝ որ է միութիւն աստուծոյ հետ, ներքահայեցողութիւնով, և Եօկի կոչուած է ա՛յն՝ որ պնդովին յարած է այս վարդապետութեան և թաղուած՝ երազուն խորհրդաւորութեան մէջ :

Ճշմարիտ Եօկին ճգնաւոր մը, Մունի մ'է, որ միւր խաղաղցնող ափսոս ցանկութիւններէն և հեշտասիրութիւնէն գերծ կ'ապրի և գրեթէ կը մեղուցանէ իր զգայականութիւնը : Այսպիսիին համար կարեւորութիւն չ'ունի ոչ կինը և ոչ զաւակ և ոչ մէկ ազգական . ամէնը իմաստունի առջեւ համահաւասար և զուգապատիւ է : Ինչ որ է առաքինի և իմաստուն Պրահման, նոյնն է փիղը, շունը և եզը : Իմաստունին իմաստութեան վայել գործն է ներքահայեցողութեան մէջ ապրիլ՝ որով միացած կ'ըլլայ Աստուծոյ էութեան հետ :

Արդէն մարդուն սեւեռակէտը և իր բուն յարացոյցը աստուծոյ հետ միանալ է, որ նոյն ինքն վերացում մ'է, թէև այն աստուածը անորակելի է, բայց կ'իրականանայ և կ'որակուի ինչպէս մարդուն նոյնպէս շունին մէջ, քանզի ամէն ինչ էութիւն է . ինչպէս Բրուտոսի հոգին նոյնպէս հոգի գուզճր :

Հնդիկ Եօկիսթին, աշխարհի հաճոյքներու մասին ցոյց տուած անասորեիութիւնը, պարզապէս այս աշխար-

հէն կրնել ու միանայ աստուծոյ հետ . այս միութիւնը յաջողցնելու համար ինքնանուիրում պէտք է կամ ինքնիրեն ամփոփուիլ : Քիչ մը խորհրդածութիւնը և գործը կը խափանեն այս միութիւնը և կը բռնաբերեն հոգւոյ անբժութիւնը և կը խանգարեն մինչև իսկ անոր իսկական էութիւնը : Վստահէ՛ ինծի, հոգւով խոնարհ եղիր, և գործերու հոգեբէն հեռու կեցիր, ո՛ր Արձունա . և կը շարունակէ այսպէս իր խորհրդածութիւնները :

«Միտութիւնը գործնականէն վեր և հայեցողութիւնն ալ գիտութիւնէն վեր է, իմ ծառաներէս ամենէն սիրելին ա՛ն է որուն սիրտը բնութեան բարեկամ է, այնպիսին ոչ մէկէն կը վախնայ և կը վախցնէ . կը սիրեմ նաեւ ա՛յն՝ որ աւանցյալսոյ կ'ապրի և նաեւ մարդկային ձեռնարկներէ հեռի : Իմ սիրոյս արժանի է այն որ ոչ կ'ուրախանայ ոին բաներու համար, ոչ ալ կը վշտանայ . ո՛չ մէկ բանի կը փափաքի, ամենէն գո՛հ է, և չար բազդին վրայ անհանգիստ չըլար :

Այն է իմ սիրելի ծառան՝ որ թէ փառքերու բարձրացումին և թէ նախատինքներու անզատարարին մէջ նոյն է և այնպիսին համար ոչ գով գովասանքը և ոչ պարսաւը արժէք մ'ունին :»

Հոգւոյ մասին այս և ասոր նման բմբռնումները ցոյց կուտան թէ հոգեկան կարողութիւններէն գիտակցութիւնը և յիշողութիւնը բոլորովին մոռցուած են . արդէն հայեցողութեան հետեւանքը այս է . քանզի Հնդիկ եօկին կը ձգտի միշտ զէպի հայեցողութիւն և միշտ անոր կ'ըզձայ կաթոգին, մինչև իսկ անոր էութեան մէջ կը սուզուի և կ'ոչնչանայ . և այս անէացումին երբ հասնի, այն ատեն մրմնջածայն պիտի կրկնէ այս միավանկ բառը (avm) ալմ՝ որ հնդիկ հաւատաւորին համար նուիրագործուած բառ մը եղած է և իր դաւանած խորհրդական անունը և նոյն ինքն իրենց աստուածը յատկանշող բա-

բացուցականը :

Արձունայի խօսակիցը, այսու այն գաղափարներով պատրաստել ուզեց իր ընծայացուին սիրտը, պարզելով յայտնաբաց անոր առջև հայեցողութեան թագուն խորհուրդները և ինքն ալ իր մասին զինք ծածկող քօղը պատուեց, այլևս զինուած ասպետ մը խրատուութեամբ մը չէ, այլ աստուած մը՝ որ իր բովանդակ չքեղութեամբ կը պոսակերանայ Արձունային : Քրիշնա աստուծոյն հազարումէկ ձեւափոխութիւնները և կերպափոխումները գրծուած են Պակալաթ-Կիթայի մէջ և հոն նաեւ յիշուած են անոր ասորդեկիքը արտակարգ թուարկութեամբ, և այս թուարկութիւնը յիշուած է բանաստեղծական կշռաւոր և կանոնաւոր հիւսքերով ստղուած և հմայցեղ ներդաշնակութեամբ չափուած, թէև ոճի միակերպութիւնը սազուուէ կ'ազդէ : Արդէն արեւելեան գրականութեան մէկ թերի կողմը այդ եղած է : Ծառ ու շատ երկար կ'ըլլայ նոյն աստուծոյն՝ Քրիշնային լիկ անուան թուարկումը . միայն հետաքրքրութեան համար կը նիշեմ հոս կարեւորները այսպէս . «Ես եմ օրեկերթի ստեղծագործութեան և ոչնչացման արարիչը . ինձմէ գերադաս մէկը չիկայ . ամենը ինձմէ կախուած է և ինծի կը վերաբերի, և իմ իշխանութեանս տակ են ամէն անոնք և իրարու հետ ազուցուած ու շարուբուած են իրը շղթայաշար մարգարիտներ . Ես եմ ջուրի մէջ շողի և սրբուու և լուսնոյ մէջ ձայթուող լոյսը : Վէտաներու մէջ գոռացող ձայն, պաղատող, աղաչող աղաղակ մը . օղին մէջ՝ գոռացող ձայն մարդու մէջ առնական զօրութիւն և կորով, երկրի վրայ արտաբուրդ անուշահոտ խունկ, խարոյկի մէջ ճարճատող լոյց . կենդանիներու մէջ կեանք, նախանձայոց մարդու մէջ խանդ ու եռանդ, բոլոր համագոյնի՝ ծնունդ, իմաստունի մէջ իմաստութիւն, հզօրին ոյժը և զօրութիւնը, փառաւորուածին փառքը, շնչաւոր էակներու

մէջ անբիծ և սրբամաքուր սէր. այս աշխարհին մէջ խը-
նամակալ հայր և գուրդուրոտ մայր մը, գաղանի վարդա-
պետութիւն մը՝ քառութիւն մը. երեք գիրքերու մէջ միավան-
կային Ս. սկիզբ մը, միջին և վախճան մ'եմ, գոյ ջերմութեան
և անձրևին մէջ՝ աղբւր, ձեռքիս մէջ ունիմ մահը .
Աստուածներու մէջ Վիշնու, ասպերու հոյլին մէջ շող-
չողուն արև մը, նուիրական գիրքերու մէջ երգերու
և նուագներու հաւաքածոյ մը, մարմնոյ մէջ՝ հոգի, հոգ-
ւոյ մէջ իմացականութիւն, ամպածրար լեռներու մէջ Մե-
րու, քուրմերու մէջ՝ քրմապետ, պատերազմիկներու
մէջ՝ Սփախա, շնչաւորներու մէջ զգաստ սէր, ծովերու
մէջ ուկիիանոս, բառերու մէջ միավանկ, պաշտումներու
մէջ՝ լուին պաշտում, անշարժ իրերու մէջ Հիմա-
լայա լեռ, ամէն տեսակ ծառերու մէջ նուիրական թը-
ղենիք, իմաստունին մէջ՝ Կապիլա, գետերու մէջ՝ Գան-
գէս, ճարտասանին մէջ պերճախօսութիւն, բովանդակ զի-
տութիւններու մէջ՝ այն՝ որ կը լուսաւորէ հոգին և կ'ու-
սուցանէ ուզղիկ զայն և կառավարիչ. տառերու մէջ՝ Ալ-
ֆա, բաղադրեալ բառերու մէջ Յօդ. ես եմ յաւիտենական
ժամանակ, պահպանողն եմ ամէն անոնց՝ որոնց երեսը
դարձած է ամէն կողմ. ես եմ մահ՝ որ իր մէջ կ'ընկու-
ղէ ամէն բան. իգական սեռերու մէջ՝ բաղդ, համբաւ և
խոհեմութիւն. ես եմ յիշողութիւն և ճարտարախօսու-
թիւն, քաջութիւն և համբերութիւն, երգերու մէջ վսեմ
երգ, ամիսներու մէջ Յամոյրի համաստեղութիւն (Antilope)
եղանակներու մէջ՝ գարուն, դրօսանքներու մէջ՝ անմեղ
խաղ, նշանակելի իրերու մէջ փառք, յաղթանակ, զօ-
րութիւն. Վրիշնիտաներու (Wrishnida) մէջ՝ Վազիա-
տէվա. Բանդուրաներու մէջ՝ քաջն Արճունա, անապա-
տականներու մէջ՝ Վիազա, բանաստեղծներու մէջ Եիւ-
զանազա, վարիչ առաջնորդներու մէջ գաւազան, փա-
ռասէրներու մէջ խոհեմութիւն, գաղանիքներու մէջ՝ լը-

ուութիւն, գիտուններու մէջ՝ գիտութիւն, ինչ որ կ'ըլ-
լայ իրերուն բնութիւնը, ես նոյն եմ. ամէն շնչաւոր և
անշունչ արարածներ ինձմով կը գոչանան. իմ աստուա-
ծային առաքինութիւններս անհաշուելի են, չեն թուար-
կիր. ինչ որ կ'ըսեմ հիմա, ազօտ գաղափարներ կրնան
տալ, ուր որ բարի և երջանկատիթ բան կայ, ես հոն եմ :»
«Վերջապէս հարկ չկայ ո՛ր Արճունայ, հոս նիշել մի առմի
իմ հօր կարողութիւններու շօշափելի փաստերը, ինձմէ
կայծկաող փոքր ինչ կայծը կրնայ գոյացնել տիեզերքը,
առանց ինձմէ բան մը պակսելու, ես միշտ նոյնն եմ, և
նոյնը պիտի մնամ, ամէն մարդու չեմ տեսնուիր, թէ եւ
զիս հիմա կը տեսնես. ես կը տեսնուիմ միայն Վէտանե-
րու մէջ, ինքնանուէր զոհարելու միտքով և ողորմութեան
մէջ : Ինձի սիրելի են նաեւ անոնք՝ որ գործէն ձեռնթափ
եղած, զիտութիւնը գործնականէն վեր դասած են, հայեցո-
ղութիւնն ալ զիտութեանէն : Ապահովապէս դո՛ւ, Արճու-
նայ, վստահ եղիր և հողուով՝ խոնարհ և քու անձդ ալ
մահացուր :

«Իմ միակ բարեկամներս են անոնք՝ որոնք ինձ կը
հետեւին և իմ խօսքերուս կ'անսան : Ոչ մէկ մարդէ եր-
կիւղի վիշտ ունիմ, և ոչ մէկը կը զահանդի ինձմէ : Կը
սերեմ այն մարդը՝ որ յուսոյ սին պատրանքներէն չխաբ-
ուիր և չհրապուրուիր և մարդկային գործառնութիւննե-
րէն ալ հեռի կը մնայ : Ոչ միտ խախտեցնող հաճոյքնե-
րու և հեշտանքներու մէջ մը թուլանայ կը մեղկանայ,
ո՛չ ալ սիրտերը փուշ փուշ ընող վիշտերու առջեւ կը կը-
քի ու կը լքի : Ոչ մէկ բանի կ'ըղձայ, և միայն գոհու-
նակ սիրտ մը բաւական է :

«Ես է իմ ծառաս, որ բաղդի յաջող կամ ձախող դե-
ղեւու միտքով և թարթափու միտքով վրայ ո՛չ ուրախութիւն
կ'զգայ և ոչ ալ վիշտ մը, կսկիծ մը զինք կը թուլցնեն :
Այնպիսին՝ իրեն սեփական տուն մը, կալուած մը չ'ու-

նենար: Եթէ մէկը ինծի ծառայէ ինքնանուէր կամքով, ա՛յն պիտի ըլլայ իմ սիրելիս և իմ աշակերաս»:

Այսպէս ծայրէ ծայր Պակալաթ-Կիթայի մէջ Միսթի-քականութիւն կը բուրբ: Միսթիքականութիւնը կամ Եօկիութիւնը կը ձգտի միշտ Աստուծոյ հետ միութեան որով զերծ կ'ըլլայ գոյութեան հասարակ պայմաններէն, և գրեթէ կը ծիւրի, կը ծնդի անգործութեան կամ ա-նէութեան մէջ:

Ըստ Գոլէպրութի, այն գեր իվեր կարծուած հո-գեկան կարողութիւնը կամ զօրութիւնը ծայրաստիճան նուրբ ձեւ մ'է, և բոլոր մարմիններուն մէջ կը թափան-ցէ և ամէն կերպ ձեւակերպութիւններ կ'առնէ: Ինչպէս այսօր ոչեհարցութիւնը՝ որ միշտ ուսումնասիրութեան և հետաախդութեան աստիկայ կըլած է և գիտութիւննե-րու շարքին մէջ իւր ուրոյն տեղը պատրաստելու կ'աշ-խատի, և ոմանք կը համարեն ասիկա իբր տիեզերական հոսանքի կամ եթերի մը արդիւնքը: Ոմանք ալ Պակա-լաթ-Կիթայի ընդունած հոգիին կ'ուսան հսկայական վիթխարի հասակ մը՝ որով կ'ընդգրկէ մինչև իսկ արե-ւոյն շրջապարոյր ծիրը և իր լոկ մասին ծայրով լուսոյ սահմանները: Երբեմն ալ այնքան փոքր և նուրբ կ'ըլլայ որ թէ ջուրի և թէ հողի խաւերուն մէջ կրնայ թափան-ցել, մինչև իսկ կրնայ փոխել ընտթեան ընթացքը. թէ՛ շնչաւոր և թէ՛ անշունչ իրերուն կը ներգործէ:

Այս զօրութիւնը մոգութիւն է, և այն մոգութիւնը անտարակոյս արեւելեան ժողովուրդներուն բորբոք երե-ւակայութեան և կիթրային միտքերուն արդիւնքն է: Հնդկական շատ մը փիլիսոփայական և զուտ կրօնական ա-ղանդներու մէջ ալ կը տեսնուին անոր շոշորքները: Ինչ-պէս Բաթանչալայի Եօկիսթիները կամ խորհրդաղգայները ընդհանրապէս մոգեր, վճուկներ էին, ինչպէս Հնդկաց մագիքները:

17. Հարի Վախա

Պակալաթ-Կիթայի Բ. մասը կոչուած է Հարի Վան-աս՝ ուր պատկերացուած են հովուական կեանքի պատ-կերներ և տիեզերքի ծագումն լրայ խօսող տեսութիւն-ներ: Հոս ալ կը փառարանուի Բրիջնան հովիւ աստուա-ծը՝ որ ինչպէս ըսուած է, Վիշնուի մէկ մարմնացու մը ե-ղած է և իբր պաշտպան կը ներկայանայ ժողովրդեան կեղեքումներուն և հարստահարութիւններուն:

18. Մանուի Օրինագիրքը, Մանալա-Բաստրա
Code de Manou, (Manava Castra)
(Manava d'harma-Sastre)

Հնդկական փիլիսոփայական գրութիւնները սրտաղը-րող և կազմակերպող Հնդիկ Արիային մտայնութեան վը-րայ պայծառ և որոշ գաղափար կազմելու համար, ի նկա-տի առնելու է նաև այն մեծ համայնքը, մեծազանգուած բազմութիւնը վարող և կառավարող օրէնքները և ընկե-րային կարգուսարքերը՝ որոնք ամփոփուած են Մանա-լա Բաստրա կոչուած գիրքին մէջ՝ որ Վէտաներու շրջա-նին յաջորդող դարերուն մի մեծ և կարևորագոյն ար-տագրութիւնն է: Գրական տեսակէտով ալ մի մեծ յիշա-տակարան Հնդիկ Արիային մաքի մեծութիւնը ի յայտ բե-րող. և այս գրուած է ըստ Էյյոֆի, Բրիտտոսէ Զ. կամ Է. զար առաջ, և գրեթէ կը յիշեցնէ կերպով մը Եբրայա-կան Ս. գրքին Ղեւտական մասը: Ասոր հեղինակի մասին տարբեր կարծիքներ կան, ոմանք կ'ըսեն թէ տարբեր հեղինակներէ խմբագրուած և դարերու հողովումն մէջ շատ մը ձեւափոխումներ կրած է: Ոմանք ալ ընդունած են իբր մեծ հեղինակ և օրէնադիր Մանուն՝, որու մա-սին հիւսուած են հոյլ մը զրոյցներ, նոյն ինքն Պրահ-միններու հնարքներով յերկրուած: Բանդի ասոնք կ'ու-զէին ունենալ ցնցող և պատկառոտ ազդեցութիւն մը և-

բազային միջնորդային տակ ներհող՝ Հնդկի ժողովուրդին վրայ Մանուս կը նկատուի իբր Ա. մարզ, Ա. թագաւոր և Ա. իմաստուն մինչև իսկ կ'աստուածայնեն զայն իբր Պրահմայի անձնաւորութիւն, ինքնագոյ էակէ մը ծընած : Թէ օրինազիրքին և թէ՛ հեղինակին վրայով : ինչ աւարկութիւններ ալ ըլլան, իմաստասիրութեամբ խտացած մեծ գիրք մը և հակայ գործ մ'է, և այս ալ կրնանք ըսել թէ՛ Վէտայական երգերուն ոչ թոյրը և բոյրը ունեցած է և ոչ ալ այն թուիչքը՝ որով զէպի վսեմը կը սաւառնէր, նաև անոր իրար խաչատող հակասութիւնները կը կորսնցնէին բան մը իր վիթխարի պարոյթէն : Կրօնական և քաղաքական այս օրինազիրքը բաժնուած է 12 գիրքերու և կ'սկսի մուտքով մը՝ ուր շեշտուած են Պրահմամիներու ծեղծեքուն զաւանանքը ծէսերով ու ձեւերով խճուղուած անոտիապաշտութիւնները : Նաև կը խօսի տիեզերածնութեան վրայ (cosmogonie) թէ ինչպէս յառաջ եկաւ և ի՞նչպէս կազմուեցան շնչաւոր և անշունչ էակները :

Այս մասին խորունկ տեսութիւններ կը պարզուին յիշեալ օրինազիրքին մէջ, այսպէս . «Տիեզերքը քառասոյն թո՛նոթեան վիճակի մէջ էր . յաւիտենականը, ինքնագոյ բացարձակ էակը, ուղերով յառաջ բերել այլազան արարածներ, շարժեցաւ և իր շարժումին վրայ շարժեցան և կենդանացան տարրները, և այն էակին միայն մտածուծովը, սերմով սաղմնաւորուած ջուրը՝ որ իբր նախանիւթ և ծնուցիչ տարր յարգուած է Հնդկական կրօնական բանթէօնի մէջ, յառաջ բերաւ ոսկեփայլ ձու մը՝ որուն մէջ շրջապարոյր պարփակուած էր մեծ Պրահման աստուածը կամ թէ ոմանց կարծիքով Պճալանին՝ որ իր ձուային բնակարանը երկուքի բաժնելով դուրս եկաւ . և որու մէկ կէսէն կազմուեցաւ երկնականարը և միւսէն երկրագունդերը :

Ասկէ զատ տիեզերքը կազմող նախագոյ տարրերն ալ երկուքի բաժնուեցան . իմացական և նիւթական կարողութիւններով օժտուած : Իմացական էակներուն մէջ ստեղծեց նախապէս զգացումը (Monas), ետք «Ես»ը (Ահանգարան) և մտքը : Նիւթական տարրերն ալ կեղրոնացած են շարժիչ զօրութիւնով, այսպէս երկինք և երկիր լեցուեցան շարժուն և անշարժ գոյացութիւններով : «Այս օրինազիրքին համաձայն էակները՝ կենդանի թէ անկենդան, չորս եղանակով յառաջ գացած են : Առաջին եղանակով ծնած են էակներն էգէ մը, ինչպէս գազանները և մարդերը : Երկրորդ եղանակով ծնած են ձուէ, ինչպէս ձուկեր և կոկորդիլոս : Գ. եղանակով ծնած են, այսինքն ջերմ շոգիէն, ինչպէս առհասարակ միջատները : Դ. կոկոնէ յառաջ եկողներ, ինչպէս ծառերը, բոյսերը» :

Մանուսի Դ. գիրքն ալ կը խօսի էակներու իրարու հետ ունեցած ներքին ազերաներուն, ընկերային գասակարգութեան, և դասաւորութեան մը՝ որոնց ամենը գրեթէ իրարու հետ համաչափօրէն զօղուած ամբողջութիւն մը կը կազմէ՝ որուն մէջ կը կարդանք ներդաշնակութիւն : Այս համադրական ամբողջութիւնը տուած է նրւիրապետութեան գաղափարը՝ որ ամէն ազգերէն առաջ, ասոնց մէջ յղացուած կը գտնենք, և այս նուիրապետութեան Ա. սանդղամատին վրայ կը գտնենք մեծ աստուածը՝ որմէ ետք կուգան մարդերը և անասունները : Ասկէ զատ ցեղերու դասակարգեր ալ (caste) ընդունած են, որուն մասին իր կարգին պիտի խօսուի :

Եթէ այս նուիրապետութիւնը ուսումնասիրենք, կը տեսնենք որ Հնդկական վարչութիւնը եղած է Աստուածպետական՝ որու մէջ քուրմերը՝ Պրահմիները գործօն դեր կատարած են : Եւ գրեթէ մարդկային այն մեծածաւալ զանգուածը իրենց ափին մէջ առած են օրօրելով գանոնք կրօնավերացական երազներով :

Մանուի գիրքին մէջ օրէնքը ընդհանրապէս երկու մասերու բաժնուած է , ընդհանուր և մասնաւոր : Ընդհանուրը բոլոր դասերուն համար է , իսկ մասնաւորները կը տարբերին դասէ դաս : Ընդհանուր օրէնքները 10 հասն և կը կազմեն Հնդկի տաճարանեան , այսպէս .

- 1 = Համակերպիլ . —
- 2 = Պարկեշա բլլալ . —
- 3 = Ժուժկալ բլլալ . —
- 4 = Սուրբ , մաքուր բլլալ . —
- 5 = Ճշմարտախօս բլլալ . —
- 6 = Սուրբ գիրք կարդալ . —
- 7 = Գերագոյն հոգին զաւանիլ . —
- 8 = Զգայարանքները զսպիլ . — .
- 9 = Կիրքերը սանձել . —
- 10 = Զարիքին դէմ բարիք ընել . —

Հնդկական այս օրինադիրքը ցոյց կուտայ Հնդկի մաքի մեծութիւնը , ի բաց առնելով Պրահմիններուն գործած զեղծումները , քանզի հոն կը տեսնենք խտացած Ա. պատճառի գաղափարը , հոգիի կամ նիւթի յարակցութիւնը , նաև նուիրապետութեան մէջ տիրող բարոյականութիւնը շեշտակի է , հոն գլխութիւնը , արդարութիւնը և ճշմարտութիւնը վերացած , Աստուածացած են գլուխից :

Պրահմայականութիւն (Brahminisme)

19. Պրահմայականութիւն

Պրահմայականութիւնը Հնդկի ժողովուրդին յարգած ու պաշտած մի կրօնը եղած է , և Միմանայի կէս վիլիստիպական դպրոցէն շնորոշուած իբր ուղղահաւատ կրօնք . ասոր համար կ'արժէ խօսիլ Պրահմայականութեան վրայ ալ մանրամասնօրէն թէև կրօնի պատմութեան կը վե-

րաբերի : Այս կրօնին մէջ ալ հակառակ իր աննիթիք մնաստիպապաշտութիւններուն , կը տեսնուին Հնդկի խորնայ մտքին ցոլքերը :

Ինչպէս պատմութեան ընթացքին մէջ պարզուած է , Հնդկի նախմին կրօնը Վէտաներու շրջանին մէջ եղած է բնապաշտական խորհրդանշաններով արտայայտուած , բայց ժամանակի ընթացքին մէջ բնութենական այս պարզ կրօնը փոխուեցաւ Վէտայական բազմաստուածութեան , (Polythéisme Védique) անա ասոր ծոյգն ելաւ Պրահմայականութիւնը իր երեք աստուածներով , ինչպէս Պրահմա , Վիշնու և Սիվա :

Տիրերքը և Պրահմայականութեան երեք աստուածները յառաջ եկած էին մեծ աստուած «Պրահմ»էն՝ որ բաւ Վէտաներու , տիեզերական հոգի մ'է (atma) որ անոնցմով կը գործէ և ամէն բանը ասով կ'որհւորուի : Արդէն տիեզերքն ալ Պրահմա մ'է Հնդկի խորհոյլին համար . քանզի ասոր համար ամէն տարր շնչաւոր էակ մ'է , ամէնն ալ կամք ունին , և այս շնչաւոր տարրերու գոնգուածին մէջ կ'ընդնշմարէ խեղճական սերիշ գորութիւն մը , որուն աղօթք կամ Ս . խօսք անունը սուաւ որ է մեծ Պրահմը : Թէևև այս մեծ աստուածը անպարփակելի է , բայց այսու ամենայնիւ թէ գիտութեան և թէ աշխարհի շատ մը ձևերուն ասկ կը ներկայանայ : Պրահմ մեծ աստուածը տիեզերքը իր թո՛ս ու բո՛ն վիճակէն ի յարդ ու զարդ չի բերած , ընդերկար անըջային լուս խորհրդածութիւններու մէջ սուզուած մնաց , և միայն յայտնուեցաւ Մայային (Maya) որ է ցնորք , պատրանք : Եւ այս յայտնումէն յառաջ եկան տիեզերքը և բոլոր էակները և Մայան ալ կոչուեցաւ Բարա-Սաքի (Parasakti) իբր տիեզերական մայր , մայր աստուածներուն և մարդերուն , մայր Պրահմայի , Վիշնուի և Սիվայի , որոնք կը կազմեն Հնդկական երրորդութիւնը (trimourti) և խորհրդանշուած ավժ բաւերով :

Այս երեք աստուածները ուրոյն ուրոյն Հնդիկ կրօնի բանթէնը կը կազմեն, և ունեցած են անջատաբար իրենց ջերմ հետեւողները և հաւատաւորները: Եւ այս հաւաքին վրայ ձեւուած են Հնդիկ կրօնական վարդապետութիւնները՝ որոնք ժամանակի ընթացքին մէջ տեղի տուած են շատ և շատ անհարկի և անճան տարօրինակութիւններու և ալլանդակութիւններու:

Պրահմա

Այս երեք աստուածներուն Ա. ն է Պրահմա (Brahma) արարիչ զօրութիւնով օժտուած, ստեղծումի և գործունէութեան աստուած, ամենազօր և ամենախմաստուն էակ: Այս աստուածը բնութեան խորհրդանշանն է. և անոր շնորհուած է աշխարհը ստեղծելու և արդիւնաւորելու կարողութիւնը, այս պատճառաւ միւս երկուքին վրայ գերակշիռ առաւելութիւններ ունեցած է և երկար ատեն պաշտուած է Հնդիկներէն և ամէն բան գոյացած, տարացած է ասոր շունչովը, ինչպէս կը տեսնուի Ռիկ-Վէտայի երգերուն մէջ, այսպէս.

«Lui qui doane la vie a la force. lui donc tous les dieux eux-mêmes invoquent la bénédiction! l'immortalité et la mort, ne sont que son ombre, à quel Dieu offrons nous l'holocouste?»

«Lui dont les montagnes couvertes de neige dont le courant lointain de la mer innocent la puissance, lui dont les bras entourent l'étendue des Cieux! à quel Dieu offrons-nous l'holocouste?»

«Lui dont le regard puissant s'étendit sur les cieux qui portent la force et qui entendent le salut, qui au-dessus des cieux fut seul dieu!»:

Պրահման ստեղծագործ և ամենակարող անտուծոյ մը

յատկութիւնները կը փայլեցնէ: Այս աստուածը ինքզինք ենթարկեց կրազուն խորհողութեան և հասկցաւ որ իմաստութեամբ խորհելու վիճակի մէջ էր. ջուրին մէջ ծաղկազուարճ Լանկիարի (Lotus) վրայ նստած գտաւ ինքզինք: Այս ու ասոր նման կանխաճառ իմացումները շատ խորհրդաւոր եղած են, քանզի արարիչ զօրութիւնը խորհողութեան արտադրութիւնն է, արդիականները energie կը թարգմանեն:

Այս անուրանալի է որ բնութեան ամէն տարրերուն մէջ խորհուրդ մը կը սաւառնի, իմացականութիւն մը կը տիրէ: Արդէն մարդուն էական և իսկական արժանիքը փայլեցնող և զինք ամենէն գերիվեր դասող կարողութիւնը հոգեկանը չէ՞, մտային կարողութիւնը եղած չէ՞: Այս զօրաւոր կարողութեամբ օժտուած մարդը կրնայ խորհիլ, մտածել և երեւակայել և իր երեւակայութեան թափովը վեր կը բարձրանայ այս աշխարհի տափակութիւնէն և կը թեւածէ բարձր ոլորտները մտային կարողութիւններուն մէջ. Ա. ը եղած է մտածականութիւնը ինչպէս այսօր ցոյց կուտայ արգի փիլիսոփայութիւնը: Երազային լուութեան անըջային խտմունքներու մէջ սուգուած Պրահմա աստուածը այս աշխարհը, աստեղազարդ գունդը ստեղծելէ հտք, ստեղծեց նաև երկնային զուտ ոգիները ինչպէս ինը հատ Ռիշիները, մարգարէները որոնց իբր պետար նկատուած է Մունի մը (Mouni):

Այս աստուծոյն ամուսինը՝ Սարալիարին (Saras-Wati) իր կարգին ստեղծած է Տեվարաները (Devatas) երկնային բնակիչները և ասոր հակառակը Ասուրաները (Asouras) դժոխային ոգիները: Նոյնպէս Պրահմա է որ ստեղծած է չորս դասակարգերը՝ որոնց Ա. ը Պրահմանները, իմացականութեան մարմնացումները, կրօնի իմաստուն պաշտօնականները՝ որոնք իբր թէ աստուծոյ բերնէն կըստ էին: Արդէն Պրահմայականութեան մէջ կը տեսնուին չօչա-

փեկիօրէն չորս դասակարգեր, թէև տւանդավէպերը տարրեր կերպով մեկնութիւններ կուտան այս մասին, բայց աւելի յարմար է ստոյգ պատմութեան հետեւիլ: Ըստ պատմութեան, ահա դասակարգերու կազմակերպութիւնը: Բէնճապի (penjab) մօտ բնակող Արիական ընտանիքը (la famille arien) բնիկներու այսինքն սուերու հետ միշտ յարաբերութեան մէջ լլլալով այն մեծագոնուած Մասսան իր ափին մէջ և ղինք գերակշիռ դիրքի մէջ պահելու համար միջոցներ ի գործ դրաւ:

Վեա-բաթթիներով կառավարուող այս արիները կրօնական զգացումներով օժտուած թեւ թիկունք եղան կրօնի պաշտօնականներուն, քահանաներուն: Խզճի այս նոր առաջնորդները անմիջապէս եղան Վեսրաթիներուն, թագաւորներուն խորհրդականները և ժողովուրդի ուղղիչները և ասոնք Վրոտեյին Բիւրօհիտա (Purohitas) աւուանով: Այլևս կրօնը անոնց ձեռքն էր. իրենց կամքին համաձայն ձեւեր և ծէսեր կը հնարէին. ահա ասոր համար Պրահմայականութիւնը գրեթէ ծէսերու խճողումը եղած է:

Բիւրօհիտաները կրօնական պաշտամունքները կատարելով և աստուածաբանութեամբ պարապելով, բժշկական և վիրաբուժական գործերու ալ ձեռնարկեցին և անոնց մասին զիտական ծանօթութիւններ ունեցան, Եւ այս ժամանակ կազմուեցան կամ ճիշդը ըսելով յօրինուեցան Վէտաներ, և այսպէս ամէն դասակարգի մարդերուն սիրելի և հաճելի դարձան զիտութեան, բարոյականի և կրօնի տեսակէտով յարգուեցան իբր առանձնաշնորհեալ մարդիկ: Այսպէս քրմական իշխանութիւնը ամուր կրօնականի մը վրայ հաստատուեցաւ և դասակարգի հիմը դրուեցաւ. ետքը Բիւրօհիտաներու ընտանիքին հետ միացան իր ժամանակին արժէքաւոր մարդիկը, ինչպէս Կոդամաններ (Cautama), Պրիկուներ (Brigou), Աթրիներ (Atri) և կազմեցին Ա. զլխաւոր դասակարգը և այս դասակարգը

կոչուեցաւ Վարնա (Varna)՝ որ գոյն կը նշանակէ. և ետքը փոխուեցաւ քուլթ բառին և Ա. այս դասակարգը կոչուեցաւ Պրահմիններ՝ Պրահմայի անունով:

Ասկէ ետքը կազմուեցաւ Բ. դասակարգը, այսինքն պատերազմիկներու դասակարգը, որոնք իրենց հարստութիւնով և ազդեցութիւնով նշանաւոր մարդեր էին և կոչուեցան Չաթրիաներ (Kschatrya) այսինքն զօրաւոր մարդեր: Գ. դասակարգն ալ կոչուեցաւ Վայցիաներ (Vaycias) որ երկու ընկերական գերագոյն դասակարգերէն նուազ սպիտակ էին, ասոնք ալ իրենց կարգին ընտիր մարդեր էին և կը կոչուէին Տիւիճա (Duidja) այսինքն երկու անգամ ծնածներ: Գ. Դասակարգը Սուդրաներ կամ Տադաներ էին, այսինքն ծառաներ կամ թէ իրենց լեզուով Վրադիաներ աւաղակներ են և որոնց պարտաւորութիւնն է չլու հպատակ լլլալ միւս բարձր դասակարգերուն: Նուիրական համարուած այս դասակարգերէն զատ 44 ուրիշ խմբակներ ալ կային՝ որոնց ամենէն գուհիկը, ստորնագոյնը Բարիաներ (Parias) էին:

Պրահմայական չրջանին մէջ այս 4 դասակարգերէն ամէն մէկը իրենց ուրոյն կանոնները և օրէնքները ունեցած են ինչպէս, Մանուի յրինագիրքը կը պարզէ, այսպէս, Ա. դասակարգը՝ որ Պրահմաններ են, իբր թէ Պրահմա աստուծոյն զլխէն յառաջ եկած Ա. քրմական դասակարգը կը կազմեն, որոնց պարտականութիւնն է ուսնիլ և ուսուցանել օրէնքը և կրօնական հրահանգները, զոհարաններուն օգնել, գրեթէ ամէն մարդու ճակատադիրը ասոնց ափին մէջ, և ասոնց ձեռքն էր ամէն զիտութիւն: Ասոնք կը կրէին գաւազաններ մինչև իրենց զլուխի բարձրութեան:

Բ. դասակարգը կը կազմեն Չաթրիաներ, քաջամարտիկ պատերազմողներ, որոնց սկզբունքը եղած էր քաջութիւն պատերազմի դաշտին մէջ, և իրենց պարտակա-

նութիւնն է ի գործ դնել արդարութիւնը, հսկել հանրա-
յին սպասութեան, ազամադաշտին մէջ թիւնալից նետ
չգործածել, ի մի բան, վեհանձնութիւն և մարդասիրու-
թիւն ցոյց առ ամէն պարագաներու մէջ, ասոնք ալ կը
կրէին գաւազան, բայց մինչև իրենց ճակախ բարձրու-
թեան: Գ. դասակարգը կը կազմեն Վայգիաւներ վաճա-
ռականներ, որոնց պարտաւորութիւնն է խնամել արջառ-
ներ, հերկել հողը, նաև առեւտուր ընել, ասոնց կրած
գաւազանն ալ մինչև քիթերնին պիտի հասնի, արդէն
ծանօթ է Գ. դասակարգին պարտաւորութիւնները:

Պրահմա աստուծոյն վրայ երկար աւանդալէպեր կը
պատմուին, հետաքրքրութեան համար կ'արժէ յիշել մի
քանինները, պատմութեան ընթացքէն շեղելով: Այսպէս,
«Պրահմա իր մենութեան մէջ, ուզելով համահաւասար
ընկեր մը ունենալ իր մենութեան խռովքը ամօքելու հա-
մար, մեծ աստուածը հրամայեց Պրահմային ոգիներու
ազտոտ ու սոոր դասակարգէն կին մ'առնել: Արդէն
բարի ոգիներու հակառակ չար ոգիներ ալ կան: Այս ծայր-
հակադիր ըմբռնումները ինչպէս բարիի ու չարի, լուսոյ
ու խաւարի, գրեթէ Հնդկական ամէն բաներու մէջ մատ-
նանշուած են, նիւթական յղացում ըլլան թէ վերացական:

Պրահմա համակերպիչ չուղեց, ասոր վրայ մեծ սատ-
ուածը ստեղծեց Վիշնուն և Սիվան: Բայց Պրահմա սին
գոռողութիւնով փքացած արհամարհոտ աչքով նայեցաւ
անոնց վրայ: Մեծ աստուածը պատեց ասոր փքոցու-
ռոյց հպարտութիւնը:

Պրահմա իր այս բացարձակ կըրուն ժամանակին վե-
րբասին ենթարկուեցաւ խորունկ մտածողութեան և ըզ-
գաց իր սրտին խորքերը գործած մէկ սխալը, և մեղան-
չանքի չարատանջութիւնը՝ որ զինք կ'ընէր գողիչող:
Այս լքուն ու նկուն վիճակին մէջ դարձեալ ապաւինեցաւ
մեծ աստուծոյն ողորմութեանը, և նա զինք ենթարկեց

չարակոտու աշխատութեան և խիստ ապաշխարութեան
4 դարաշրջանին մէջ: «Եւ յարգալիք պիտի պատուես Վիշ-
նու աստուածը և անոր մարմնաուութիւնը (պաղաքաւ) և
պիտի տարփողես ի գիր առնելով աշխարհի վրայ անոր ը-
րած սխալի արարքները:» Պրահմա հլուօրէն հպատակե-
ցաւ այս պայմաններուն և ինքզինք նուիրեց տաժանքոտ
աշխատութեան: Ա. դարաշրջանին մէջ Պրահմա երգեց
Պալանի դիցուհիին և Ասուրաներուն կամ Սիւթաներուն
մէջ եղած հօրաբուռն և մողեղին պատերազմները: Բ.
դարաշրջանին մէջ եղաւ Վալմիքի՝ որ գիտութեամբ օժ-
տուած է և սկսաւ մեկնել պարզաբանել Վէտաները՝ ո-
րոնց իմաստի վեհութիւնը և բանաստեղծական նրբահիւս
ոճը արմանքի դարմանքի ենթարկած է բոլոր բանասէր-
ները, և այս ճգնաղգեաց Վալմիքին է որ յարգուեցաւ
մեծալիք իրրեւ ականաւոր բանաստեղծ և մարգարէական
ոգուով խանդավառուած պանի մը՝ որ երգեց, տարփողեց
նոյն խանդավառութեամբ Ռամայանան, այն սքանչելու-
հիւս և հրաշարուեստ քերթուածը՝ ուր երգուած են Վիշ-
նուի մարմնաուութիւնները:

Գ. դարաշրջանին մէջ, Պրահմա եղաւ Վիսալա որ յօ-
րինեց Մահապարաթան և Պակավաթ-Կիթան կամ թէ ու-
րիշ շատ մը բուրանաներ:

Դ. դարաշրջանին մէջ եղաւ Բալիսագա (calidasa)
ծառայ Բալիի որ եղած է Սանգոնտոյի հեղինակը: Սան-
գոնտոյա ինքնին թատերագութիւն մ'է, որուն նիւթը
առնուած է Մահապարաթայէն: Թատերագութիւնը Հընդ-
կաստանի մէջ ծագած է զիւցաղներգութեանէն ետքը:

Պրահմայի վրայ ինչ գրոյցներ ալ հիւսուած ըլլան,
գերագոյն պաշտանքով յարգուած աստուած մ'է և ի պա-
տիւ աստուծոյն տարեկան տօներ ալ սարքած են: Պը-
րահման ոչ թէ գերագոյն աստուած մը, ալ տիեզերական
հօգի մը և աշխարհի գոյացութիւնը եղած է:

20. Պրահնայական Վարդապետքիւն

Պրահնայականութիւնը Հնդկաստանի մէջ տիրող կրօնք մը եղած է, թէեւ անամբջ նոխասագաշարումներով և ձեւապաշտիկ արարողութիւններով խճողուած է. բայց ունի իր առաւելութիւնները և շինիչ բարոյականութիւնը:

Արդէն վէտայական շրջանին մէջ իրենց աստուածները ինչպէս Ակնին, Իեսրան, Վարունան կը պաշտէին երգերով, զոհերով և արգազիւ նուէրներով, նոյնը տեսնուեցաւ Պրահնայականութեան մէջ, թէեւ Պրահնաները ծայրայեղութեան մէջ:

Ամէնէն աւելի այս կրօնին մէջ շեշտուած է ապաշխարութիւնը խիստ և տաժանքոտ ապաշխարութիւնը, քանզի այն խորունկ համոզումը ունեցած են ըստ Տրէյ-նըրի, իբր թէ աշխարհի մէջ կան չարութիւններ, աղտոտութիւններ, քանի որ հոգին աշխարհի վրայ շրջաններ պիտի բոլորէ, անշուշտ իր առջի սրբութիւնը պիտի արատաւորի և այս վիճակին մէջ հոգին յաւիտեանական էակին հետ չկրնար միաւորիլ. անոր հետ միաւորելու համար անհրաժեշտ է սրբութիւն, որուն համեմատ համար ապաշխարութիւն պէտք է: Արդէն Պրահնայականութիւնը հոգեփոխութիւն (transmigration des âmes) կը քարոզէ. ասոնց ըմբռնումով հոգին տեղեկական կեանքի սկզբունքն է, ինքը անեղծ է, անշնջելի, բայց միայն իւր արտաքին վիճակը կը փոխուի և այս վիճակին մէջ կրնայ ըլլալ բարի կամ չար, մարդոց տարբեր վիճակները իր գործերուն արդիւնքն է: Մարդկութիւնը տառապեցնող բոլոր զգալի չարքները բարոյական չարութեան անխուսափելի մէկ հետեւանքն է: Էականերուն կեանքը կառավարող արտաքին ճակատագիր մը չկայ, ամէն մէկ էակ իր մոլութիւնով կամ առաքինութիւնով կը շինէ իր ճակատագիրը, իրերայաջորդ պատահարները, զէպքերը, իրարու հետ շղթայող բնական օրէնքը չէ. այլ բարոյակա-

նը: Իւր բնութեամբ երջանկութիւնը առաքինութեան հետ մէկտեղ կ'ընթանայ, թշուառութիւնն ալ մոլութեան հետ, ինչպէս ստուերը մարմնոյն հետ, ամէն մէկ առաքինի կամ մոլի գործ բնութեան մի զօրութիւն է և ամէն մէկ գործ ալ իր բարի կամ չար սկզբունքին համաձայն պիտի վարձաարուի կամ պիտի պատժուի. և հոգին ալ, իր շրջաններուն մէջ երբեմն կ'արատաւորուի, ասոր համար մտքացում (purification) անհրաժեշտ հարկաւոր է: Արդէն Մանուի օրինագիրքին մէջ, մանրամասնօրէն բացատրուած է: Պրահնաներուն Ա. նուիրական պարտաւորութիւնն է մաքուր ըլլալ, եղծապիղծ աղտոտութիւնը և կեղտոտ անմաքրութիւնը ամենէն սոսկալի մեղքերն են:

Հոգեփոխութիւն քարոզող այս վարդապետութիւնը առաջնորդեց Հնդիկները ուրիշ բարոյական վարդապետութիւններու, ինչպէս կ'ըսէ Տրէյլըրը, «Յարգանք ո' եւիցէ մարմնոյ մէջ գանուող կեանքին, մարդ ըլլայ կամ թէ անասուն կամ միջատ, քանզի շնչական կեանքի մարմնները կը ներկայանան իբր շէնքեր ապաշխարութեան»: Ահա այսպիսի սկզբունքի վրայ հիմնուած է Հնդիկ աստուածաբանութիւնը:

Պրահնայականութեան մէջ գործնական բարոյականութիւնը փիլիսոփայական տեսութիւններուն համաձայն է: Պրահնայականութիւնը կը պատուիրէ կրօնական բոլոր առաքինութիւններէ առաջ աստուծոյ էութեան հետ սուղուիլ այսինքն անոր հետ միանալ, որուն համար պէտք է բարեպաշտութիւն և աղօթք, նաեւ մեղութեան մէջ առանձնանալ և հայեցողութեան մէջ ապրիլ, խորունկ խոկմունքներու մէջ (contemplation) սուղուիլ:

Հնդկաստանի մէջ շատ մարդեր այս մտածումով իրենց կեանքը կ'անցնէին անապասներու մահաբոյր լուսութեան մէջ, ենթարկելով իրենց անձերը զրկումներու, լքումներու և խստամբար ժուժկալութիւններու, ինչպէս

յոյց կուտան ակներե Հնդկի ֆազիրները, գորոնք Յոյներ կոչած են «մերկ խմաստուններ կամ խմաստառէրներ» : Այսու հանդերձ խոնարհ և համեստ, միաժամանակ չարութիւններէ զգուշանալու է . չարիք ընողի դէմ բարիք ընել , և չարութիւն ընողներուն դէմ ալ ներողամտարար վարուիլ . և այնպիսին յարգուած է երկինքին մէջ , հակառակ պարագային դժօխքի սանջանքներուն կ'ենթարկուի : Պէտք է յարգել և սիրել տկարները , թշուառները , նաև յարգանքներ տածել կնկան . ուրանդ որ կ'ընր յարգուած է , հոն աստուածները յարգուած կը համարուին : Ով որ այս մասին զանցառու գտնուի , իր բոլոր բարի գործերն ալ իրենց արժէքը կը կորսնցնեն : Առածը կ'ըսէ . «Կնոջ հպելու չէ . մինչև իսկ ծաղիկով» . ամուսնութիւնը յարգուած է , և երկու ամուսներու միութիւնը կը յիշեցնէ երկնային երաժիշտներու միութիւնը : Հայր մը պատուաւոր է 100 ուսուցիչներէ աւելի , իսկ մայր մը 1000 հայրերէն աւելի պատուաւոր է . Ա . պարտաւորութիւն է կ'ընր յարգել . սուանց այս յարգանքին , մարդուն բարի գործերը արժէքաւոր չեն :

Պրահմայականութիւնը թէև բարոյականութիւնը ծայր աստիճանին տարած է , բայց քաստերու գրութիւնը Պրահմայական տիրապետութիւն կամ թէ ճիշար ըսելով բուն նապետութիւն յառաջ բերելով ժողովուրդը կաշկանդած և անչարժ դանդաղութեան մասնած է . և այսու ժողովրդական ծաւալուն յառաջգիւժութիւնը կասեցաւ , և այս սեղմումը , կաշկանդումը յառաջ բերաւ Պուտտայականութիւնը :

21. Սիվա (Siva) = Սպիտակախոտ

Պրահմայէն ետք Բ . աստուածը եղած է Սիվա իբր վերանորոգիչ և աւերիչ աստուած և խորհրդանշանը հա-

կնդդէմ զօրութիւններու , և բնութեան արտագրութիւններուն , բուսդէններուն՝ միանգամայն Սուկայի կամ Հուկայի որ Հնդկական և զբաղաշտական պաշտաման մէջ նոյնիսկ աստուածացած էր :

Ասորեստանցիներն ալ ունէին այս տունկին հիւթէն շինուած ըմպելի մը , ամբիթա անունով . այս Բ . աստուածը հակասական է միշտ Վիշնուին ու Պրահմայականութեան մէջ պաշտուած Գ . աստուածն էր :

Այս աստուածը կը բնակէր Մետու լեռը , զոր Հընդիկները կը նկատեն իբր աշխարհի կեդրոն , և 9 թանկագին քարերով ընդելուզուած , քառակուսի սեղանի մը վրայ բազմած՝ որուն մէջտեղն է Լոդիւսը (lotus) , որ նըւէրադործուած եռանկիւնի ծաղիկ մ'է , և այս աստուածոյն քով կը գտնուի Պահլանիկ կամ Բարալիայիկ (Bahvani, Paravati) իբր ասոր քոյր և ամուսին : Սիվայի մէկ ուրիշ անունն է Մահասիվա (Maha Deva) և ընդհանրապէս նկարագրուած է երկդիմի . իբր նշան 2 ներձակ զօրութիւններու : Սիվայի այս ձևափոխումները շատ խորհրդաւոր են . կը խորհրդանշեն ընդհանրապէս նիւթին լւմացականութեան հետ միացումը : Նաև օձերէն պարուրուած նկարուած է , որք առողջութեան , կեանքի , և յաւիտենականութեան խորհրդանշաններ են : Իր ձեւքին մէջ կայ սակղճադործութեան շղթան , և իր գլխէն մըշտապէս բղխած նուէրական աղբիւր մը որ կովու բերնով կը տարածուի և կը կազմէ հսկայաջուր Գանդէսը :

Այս աստուածն ալ իր ջերմ հաւատաւորները ունեցած է Սիվայական անուամբ :

22. Վիշնու

Հնդկի կրօնական բանդէոնի Գ . աստուածն է Վիշնու Սիվայականութեան ՚րբայցած , սրբայցած մի ձևափոխու-

մը : Այս է որ Հնդիկ համայնքին փրկութեան համար մարմնառութիւններ առաւ կամ վայրիջումներ ունեցաւ զոր Հնդիկներ կոչած են Ավադարան (մարմնառութիւն) :

Վիշնուականութիւնը թէեւ տարածուն հանդամանք մը առած չէ, բայց Հնդկական վարդապետութեան զԼԼ-խաւոր մէկ մասը կը կազմէ :

Վիշնու ինը անգամ մարմնառութիւն ըրած է, որք ընդհանրապէս պատմուած են Պակավաթ-Կիթայի մէջ լայնորոշ և պոռոտ գոյներով, և այս աստուածը պաշարուած է, ազնուական դասակարգերու մէջ իբր ազատարար . քանզի այս աստուծոյն մէն մի կերպաւորումներուն կամ մարմնառութիւններուն կէտ նպատակը եղած է, ազատել Հնդիկ ժողովուրդը վերահաս վասնդներէն . իր ամբողջ մարմնառութիւնները մանրամասնել պէտք չէ, ինչու որ կը վերաբերի կրօնի պատմութեան . միայն Երգ մարմնառութիւնը եղած է Ռամա, որուն կեանքի զըրուագները, յուզիչ տրամները, աղէտները, յաղթութիւնները առատ նիւթ մատակարարած են Ռամայանա կոչուած սքանչելի քերթուածին, որ գրական հրաշակերտ մը եղած է : Տրդ մարմնառութիւնը եղած է Քրիշնա, Վիշնուին բացարձակ ճառագայթումը՝ որ իբրև մահկանացու մեռաւ այն քաջամարտիկ զիւցազուներուն հետ, բայց իբր աստուած պաշտուեցաւ և ամէնէն աւելի կիներէն յարգուած է : Ընդհանրապէս այս հազիւ աստուածը կը նկարուի թխորակ, արդէն նոյն ինքն Քրիշնա բառը սեւ կը թարգմանուի :

Վիշնուին Յրդ վայրիջումը եղած է Պուսսա, Պուտտայականութեան հիմնադիր աստուածը : Վիշնու կոչուած է նաեւ Նարայանա այսինքն շուրերուն վրայ քալող, արդէն կը նկատուի իբր ջրին մակերեսը լողացող :

ՊՈՒՏՏԱՅԱԿԱՆՈՒԹԻՒՆ

23. Պուսսայականութիւն

Մինչ Պրահմայականութիւնը կրօնքիներքեւ կը ճնշեր ու կը թմրեցնէր Հնդիկ հաւատաւորները, ահա կ'ելլէ Պուտտայականութիւնը և իր ձայնը կը բարձրացնէ Պրահմիներու ճնշումներուն ու կեղեքումներուն դէմ : Պուտտային, սիրտերը առինքնող քարոզները, արթնցողին հնդիկ ժողովուրդը իր դարաւոր թմրութենէն և այն մեղկ և թույլ մթնոլորտին տակ Պուտտայականութիւնը մղեց իր տենդոտ պայքարը Պրահմայականներու դէմ, թէեւ այս բուռն հակադեցութիւններու տակ Պուտտայականութիւնը տարազրուած է Հնդկաստանէն, բայց սրեւելեան կողմերը տարածուած է և այսօր միլիոնաւոր ժողովուրդ անշարժ և անյարիք Պուտտայի արձանին առջեւ, ի ծունր դրած կը պաշտէ և Նիրվանայի երազային տարտամ անըջանքներու մէջ սուզուած կը վերանայ, կ'անէ-անայ : Պուտտայականութիւնը թէեւ փիլիսոփայա-բնագանցական դրութիւն մը եղած է, Հնդիկ վերջին փիլիսոփայական դպրոցին պատկանող, այսինքն Սանք-Հիայի ծոցէն ծլարձակուած և արդիւնաբերուած, բայց ետքը իբրև կրօնք պաշտուեցաւ :

Փիլիսոփայական դրութիւն մը ըլլայ թէ կրօնական վարդապետութիւն, իբր ասոր կազմակերպիչը և հիմնադիրը կը ներկայանայ Պուտտան, որուն անունով իր քարոզած դրութիւնը և կրօնը կոչուեցաւ Պուտտայականութիւն :

Արեւելեան Ասիոյ ամէն աղքերը, «Պուտտա»ն կը նկատեն իբր պետը իրենց կրօնին, և կազմակերպիչը իրենց քաղաքակրթութեան : Այս մեծ անունը փառաւորուած է այլազան, այլակերպ անուններու տակ, ինչպէս, Մողոլ-թաթարները կոչեցին զայն Սախաւուհի, Թիպէթցիները Սանկիկիե, Չինացիք Յոու, ճարճցիները Պուքո,

Մանչու-թաթարները՝ Պուրխան, Մնախմյնները՝ Ֆար, Մի-
 անցիները՝ Սաւոնա խակ Հնդիկներն ալ՝ Պոսսա, որ Հնդ-
 կական ծագում ունի, և սանսքրիթ լեզուով կը նշանա-
 կէ «լուսաւորեալ, լուսափայլ» ոմանք ալ կը թարգմանեն
 «իմաստուն» (le sage) :

Այսպէս թէ այնպէս, Պուտայի ծննդեան և կեան-
 քի պարագաներու մասին առասպելական զրոյցներ, հոյ
 մը հետաքրքրաշարժ վէպեր հիւսուած են, գրեթէ Պուտ-
 ալի կեանքը գերբնականով օծուած : Այս մեծ փիլիսո-
 փային կեանքին գէթ կարկառուն մասերը կ'արժէ ներ-
 կայացնել հետեւելով Պլուտոսֆի. և Մնգլիացի գիտնա-
 կան Հուկտոն-Հոտսլնի (Houghton-Hodison) որ 1831 ին
 մանրագնին խուզարկութեամբ շահագրգռական ուսում-
 նասիրութիւններ րրած է :

Ինչպէս ամէն դրութիւն ենթադրութիւններով պի-
 տակուած կ'ըլլայ, նոյնպէս Պուտայականութիւնն ալ
 իբր սխառտմական դրութիւն և կրօնական կազմակերպու-
 թիւն գերծ եղած չէ ձրի ենթադրութիւններէ :

24. Պոսսայի Կեանքը

Պուտան ծնած է Քրիստոսէ 560 տարի առաջ Հի-
 մալայա լեռներու ստորտը թաւած Քաթիլավատու քա-
 ղաքին մօտ գիւղ մը : Իր հայրը Սուհոնսանա (Soudho-
 dana) կամ Բասիրանա (Casiradja) անունով, Սաֆիա կոչ-
 ուած արիական մէկ ճիւղէն յառաջ եկած՝ որուն Ռահան
 ալ եղած է : Մայրն ալ կը կոչուէր Մահան Տեյի : Երբ
 Պուտա ծնաւ զայն կոչեցին Սիսարբա, որ կը նշանակէ
 ամենայաջող : Աստուածային մանուկը կ'աճէր, կը զօ-
 րանար, 35 կոյս աղջիկներու փայտայտդ և զգուող խը-
 նամքներուն տակ :

Տգան՝ հազիւ 10 տարիներ բոլորած յանձնուեցաւ

Վեալա-միրրա անուն իմաստունի մը՝ որուն միջոցաւ սուղ
 ժամանակի մէջ ուսաւ բանաստեղծութիւն, երաժշտու-
 թիւն, բժշկութիւն, մաթեմատիգան, գրեթէ շատ մը ու-
 սումներուն խորը թախանցեց :

Թագաւորահայրը ամուսնացուց զայն գեղանի ու խե-
 լանի իշխանուհիի մը հետ՝ որմէ ունեցաւ Ռահուրա ա-
 նուն զաւակ մը : Պայազաա իշխանը ամէն տեսակէտով
 խաղաղ և երջանիկ էր, արքունական ամէն չնորհքներ կը
 վայելէր : Բայց արքայազունը գրեթէ 29 տարիներ բու-
 լորած, հիմնովին փոխուեցաւ և ուրիշ մտածումներ կը
 պատաքէին իր գանկին մէջ : Այն շքեղաշուք պալատը,
 սարքուած խրախճանքները և արքունի պերճանքները
 այլևս ասոր համար չէին :

Սիտտարթան սուր ակնարկներով կը դիտէր ժողո-
 վրդեան արգահատելի վիճակը, Պրահմաններու ճնշող և
 ընկճող ազդեցութիւնը՝ որով ժողովուրդը գատապարտը-
 ւած էր միապագալ անշարժութեան : Կը դիտէր կեանքի
 առօրեայ պատահարները, սարսուռ ազդող դէպքերը, և
 յարաշարժ փոփոխութիւններու ենթակայ եղած կեանքը,
 և իր սեւեռամտածումը եղած էր գիտնալ թէ ի՞նչ է
 կեանքը, ո՞ւստի կուգայ և ո՞ւր կ'երթայ, կ'աշխատէր
 մեկնել այդ բարդ ու կնճռոտ առեղծուածները : Պուտ-
 սան՝ ցաւով լի կը տեսնէր թէ հզօրը կ'ընկճէր սկարը,
 անիրաւը կը կեղեքէր անաէր չուսուականը, մեծափար-
 թամ հարուստը կը տառապեցնէր ցաւաքիտօրէն աղքատը :
 Այսպիսի մտատանջիկ խորհուրդներու մէջ մինչ կը չար-
 չըրկուէր, ի լրումն դժբաղդութեան տեսաւ նոյն ինքն իր
 աչքով ցաւալի և սրտամորմոք տեսարաններ, որոնցմէ
 զգացուած կ'ուզէր լքել ինչ որ աշխարհային էր, և վա-
 րել մեկուսացեալ կեանք մը մտահայեցութեան մէջ, և
 այն բացարձակ աւանձնութեան մէջ խորհիլ դարման մը
 դարերով տառապած ժողովուրդը ազատելու զինք մաշկ-

ցնող աագերէ և տասապանքներէ, և սփոփարար բախասան մը ըլլալ մարդկութեան խորունկցած վէրքերուն ուցաւերուն: Այս ու այն մառլ խորհուրդներու տակ կըքրած՝ արքունի զգեստներէն մերկանալով, առանձնացաւ ծառի մը տակ զոր Պուստոսյականները կ'անուանէին Պոկամ Պօսի (Bo, Bodhi) այսինքն գիտութեան ծառ, բնապատումներու կրօնական թղենին (Ficus religiose):

Թագաւորահայրը թէեւ շատ աշխատեցաւ ետ կեցընել իր սեւեռուն գաղափարներէն, առջեւը դնելով արքունի ճօն գանձերը, բայց Պուստան անդրդուելի մնաց իր համոզումներուն մէջ, վերջնականապէս թողուց իր հօյակերա պալատը. իր հարազատը Ռահուլան, նաեւ իր նագիւնաղ կինը Եագօտարան, թողուց իր անունը կոչուելով Սաքիա մունի, այսինքն Սաքիայի ճգնաւորը: Այսպէս Սաքիա մունին փոքրելով իր մաղերը առանձնացաւ անապատը և եղաւ թունդ ճգնաւոր մը:

Արդէն ասոր ժամանակ Հնդկաստանի մէջ կային վանական ճգնաւորներ: Ճգնաւորութիւնը հոգեկան կեանքի մը պատրաստութիւն է. գերբնական գիտութիւն մը ձեռք բերելու համար: Կրօնա-փիլիսոփայական, կեանքը գրեթէ այն մենաւորութեան մէջ կը կազմուի: Բայց Պուստայի ճգնաւորութիւնը բոլորովին կը տարբերէր «Փաղիր»ներու կամաւոր անձանքներէն և զրկանքներէն: Պուստա իր մենութեան մէջ ունեցաւ փիլիսոփայական խորհրդածութիւններ. և իր ճգնաւորութեան մէջ կը կարգադրուի փիլիսոփայութիւն մը:

Սաքիա մունին ալ իր մենութեանը մէջ աւարկայ ըրած է քայքայելու եմթակայ մարմինը, կեանքի ազդիուն և զազփազփուն անկայունութիւնը, մարդուն կրած տաւառապանքները, Պրահմիներուն ճնշող ազդեցութիւնը և այս ամենուն համար պէտք է վեր բարձրանալ աշխարհի տափակութիւններէն և «Նիրվանայ»ի մէջ սուզուիլ: Այս-

պէս Սաքիամունին մեռցնելով իր զգայարանքները եղաւ «Հօրանա» այսինքն զգայութիւնը մեռուցանող ըստ Տրբէյքրրի: Ոմանք ալ կ'ըսեն թէ իր ուսուցչին Կօթամայի անունով կոչուած է Կօթամա:

Հօթամա, ծառին տակ ներքին սրայքար մղելով երկրային բազմանքներու և հաճոյքներու պատրանքին դէմ, հասած էր գիտութեան: Իր անունը հռչակ հանեց և ամէն ոք յարգանքով կը վերաբերուէր: Այլևս փրկութեան ժամը հնչեց, Հօթաման ճգնարանէն դուրս ելլելով սկսեւ էր քարոզել ոգևորուած շեշտերով այսպէս:

«Ո՛վ Պրահմիներէն ճնշուած ժողովուրդ, ես ասուածներու կողմէն եկած եմ լոյս պիտելու, խաղաղութիւն բերելու, լսեցէք իմ ձայնիս, և պիտի հասնիք կատարելութեան կամ գիտութեան»:

Պուստայի այս պերճ քարոզին հետեւեցան Մեկուտայա ճգնարանին 5 վանական ճգնաւորները և Պուստան նկատեցին իրր տիեզերքի լոյսը, և այս առաջին քարոզին մէջ ըովանդակուած էր իր վարդապետութեան հիմնական կէտերը, հոգևոյ փրկութեան չորս ճշմարտութիւնները, և կ'ակնարկէր ընդհանրապէս «Ապաւէնի բանաձևէն», որ Պուստայականութեան դաւանանքը կզած է:

Պուստան, իր քարոզներով գրեթէ 5 ամսուան մէջ յաջողեցաւ շատ հետեւողներ ունենալ: Հինգ վանականները 60ի բարձրացան և թիւը յանգեցաւ 1200ի: Պուստա իր ցնցոտաւոր աշակերաներով կը քարոզէր միշտ. իր ձայնը անուշ հնչեց ամէն տեղ և իր հետեւողները օրէ օր կը շատնային մինչև իսկ Ապօխ թագաւորին ամբողջ բանակը ուզեց վանական ըլլալ, շատ մը իշխաններ, թագաւորներ յարեցան անոր և գրկարաց ընդունեցին Պուստային կրօնա-փիլիսոփայական վարդապետութիւնը: Բայց Պրահմիներուն սրտերուն մէջ արմատացած առեւտրութիւնը ժայթքեցաւ և սաստիկ հալածանք հանեց Պուստային

դէմ որ ոչ թէ միայն Պրահմինեան վարդապետութեան մէջ փոփոխութիւններ մացնել կ'ուզէր, այլև ընկերական կեանքին մէջ, բարոյական օրէնքին առջև ժարդոց հաւատարմութիւն քարոզելով կրօնաւոր Զնջել դասակարգի դրութիւնը,

Պուտտայականութիւնը իբր թէ յալթուած. թէև վրտարուեցաւ Հնդկաստանէն, բայց Չինաստան, Ճաբոն, Թիպէթ և Հնդկաստան ընդունեց յարգալիբ կերպով և այսօր 450 միլիոն ժողովուրդ կ'երկրպագէ Պուտտայի արձանին առջև:

Կօթամա, հակառակ Պրահմինեան հալածանքներու անվնաս կերպով քարոզեց լման 40 տարի և հիմնեց վանական-միաբանութիւն: Արդէն Հնդկաստանի մէջ վանականութիւնը փիլիսոփայական կեանքի մէկ ձևն է: Այսպէս երկար տարիներ քարոզելէ ետք Կօթամա 84 տարեկանին մեռաւ և Ասոքա թագաւորը, ըստ Տրէյբըրի, իր մարմինը 84000 նշխարներու բաժնել տալով ցրուեց ամէն կողմ՝ որոնց վրայ հիմնուեցան շատ մը մեհեաններ (Ստուբա) և շատ մը վանքեր (Վիհարա):

25. Նիրվանա

Այս բառին ճշգրտի սահման մը տալ դժուարին է և այս մասին կարծիքներ կը տարբերին: Չինացի Պուտտայականները կրօնն Նիքրոն կամ Նի-քո-ան-ևա՝ որ կը նշանակէ կատարեալ միտք: Բայի լեզուաւ կը կոչին Նիպպանա, եւրոպացի բանասէրներուն գալով, կը թարգմանեն մարիլ, չիջանիլ (être soufflé, être éteint): Ոմանք ալ կը նկատեն իբր մաքի մը կացութիւն կամ թէ քունի աստուած:

Նիրվանան այսպէս թէ այնպէս, այն միջոցն է որով մեր անցաւոր գոյութիւնը ուրանալով կը վերագառնանք անէութեան ծոցը:

Նիրվանայի այս գաղափարը ցոյց կուտայ թէ Պուտտայական փիլիսոփայութիւնը յուսաւ փիլիսոփայութիւն մէ, քանզի ըստ Պուտտայականութեան, ծնիլը վիշտ մէ տպրիլ՝ վիշտ, մահը՝ վիշտ: Կեանքը գրեթէ վիշտերու երկարաշար շղթայում մը, արդէն Նիրվանայի մէջ մըտնել՝ անգործունէութեան կամ անշարժ մեհութեան դատապարտուել կամ սպրիլ է, գոյանալէ դադրել է:

26. Իր Վարդապետութիւնը

Թէև Պուտտայականութիւնը իբր բարոյականութիւն քարոզող կրօն մը, տարածուեցաւ Պուտտայի և իր աշակերտներուն առանդարորբ նախասնձայուցութիւնով, բայց բնազանցական-փիլիսոփայական դրութիւն մը եղած է. անաստուածեան, Կապիլայի՝ Սանկ Հիայի մէկ ճիւղը:

Այս դրութիւնը գրեթէ ընդգրկած է Կապիլայի բնազանցութիւնը և հոգեբանական տեսութիւնները: Պուտտա բնական աշխարհի նկատմամբ ուրազած է ստորագելիքներով որակուած գոյացութիւն մը, և ընդունած գերագոյն գորութիւն շարժող գորութիւն մը՝ ինքն ըստ ինքեան գոյացութիւն ունեցող: Գրեթէ անաստուածեան դրութիւն մը եղած է Հեկելի և Պուլսների փիլիսոփայութիւնէն առաջ: Պուտտային հոգեոյ մասին արտայայտած տեսութիւնները իրարու հակասական են:

Իբր անշատ, ուրոյն գոյացութիւն մը հեկասեր, այլ մարմնական կազմաւորութիւն, կենդանական գորութիւններու արտաքին մէկ արտայայտութիւնը: Հոգին. իբր ուրոյն գոյացութիւն չընդունելով հանդերձ, հոգեկան կարողութիւններն ալ կը մերժէ հակասակ երկապաշաներու (dualiste) որոնք մարդուն մէջ ուրոյն ուրոյն երկու գոյակցութիւններ կ'ընդունին, մին մարմնական՝ միւսը հոգեկան: Պուտտա ընդունած չէ՛ նաև մենա-

պաշտներուն (Moniste) պէս հոգւոյ և մարմնոյ միացումը. այսուամենայնիւ հակառակ իր նիւթապաշտական հայեացքներուն, որդեկրած է հոգեչրջութեան գաղափարը: Արդէն այս գաղափարը արեւելեան օգգերու բոլոր կրօններուն մէջ վաղընկալ որդեկրուած վարդապետութիւն մը և Պիւթագորասի միջոցաւ փոխադրուած է Հնդկաստանէն եգիպտոս, և ասից Յունաստան, և ասիէ ալ բոլոր Եւրոպա: Եւ այս գաղափարը մեծապէս նպաստած է Պուտոսյականութեան յարածուն ծաւալման: Եւ այս ըմբռնումով, հոգին մարմինէ մարմին փոխանցուելու օտան իր հետ կը տանի մարդուն «*ֆաւնան*» այսինքն բարի և յոռի գործերը:

Պուտոս, թէև արարչի մը գոյութեան և հոգեկան կարողութիւններու մասին պայծառ և յստակ գաղափարներ չպարզեց, բայց իր սեւեռամտածումը եղած է բարոյականութիւն, յորում պիտի զանէ գերագոյն զիտութիւն և իտէյական խաղաղութիւն:

27. Չորս մեծ նշմարտութիւններ

Պուտոս՝ իբր փիլիսոփայ, աստուածութեան անուսով բան մը չպահանջեց, այլ բնազանցականի և բարոյականի տեսութիւններով կատարեց այն մեծ բարենորոգումը՝ որուն կցուած է իր անունը. և այս վսեմ, չորս մեծ ճշմարտութիւնները քարոզեց՝ որ Պուտոսյականութեան գաւանանքը եղած է: Այս մեծ ճշմարտութիւններն են (quatre verités sublimes) .—

«Յաւը՝ որ անբաժան է մեր գոյութենէն, այսինքն կը տառապինք, որքան կ'ապրինք:»

«Փափաքը՝ մեր ցաւին սկզբնապատճառը:»

«Պէտք է ջնջել փափաքը ցաւէ ազատելու համար:»

«Կայ ճամբայ մը՝ որով կարելի է ջնջել փափաքը՝ որոնց նպատակակէտն է ամենամեծ բարին՝ որ է անէացում, նիրվանա:»

Այս 4 մեծ ճշմարտութիւնները, այն ժամանակուան փրոզ հոգեփոխութեան և յաջորդական ձեւերու գոյացութեան արդիւնքն է:

Կ'արժէ պարզել այս մեծ ճշմարտութիւնները:

Ա. Յաւը.— Սաքիա այս կը հաստատէ կեանքը արտադրող 12 պատճառներուն սովորական շղթայումէն: Ինչպէս մահուան և ծերութեան պատճառը ծնունդ է, անոր պատճառն ալ շարժուն գոյութիւն և գոյութեան պատճառը իրարու հանդէպ ունեցած սէրը. առանց սիրոյ ս'է բան գոյութիւն չպիտի ունենար: Եւ այն պէրը յառաջ կը բերէ գոյութեան փափաքը, և փափաքին բուն պատճառն ալ զգայութիւն է, զի փափաքը միշտ հետամուտ կ'ըլլայ ձեւք բերել ինչ որ իրեն հաճելի է. և արհամարհել ինչ որ անհաճոյ է և այս զգայութիւնն ալ յառաջ կուգայ զգայորանքներու, իրերու արտաքին առարկաներու հետ ունեցած շփումէն. զգայորանքներն են որ արտաքին առարկաները կը ձեւաւորեն և որոշել կուտան իրարմէ, այն ձեւն ալ յառաջ կուգայ իմացումէն և իմացումն ալ ըմբռնումէն՝ որ տեսակ մը հայելի է, որուն ընդմէջէն երեւակայութիւնը կ'ընդնչմարէ աշխարհը: Այս ըմբռնումներուն պատճառն ալ ապիտութիւն, այսինքն այն ցնորքն է՝ որ այս աշխարհի իրերուն կուտայ սա յատկութիւնները, ինչպէս տեսականութիւն, հաստատութիւն և իրականութիւն: Այս նախնական ցնորքը գոյութեան ծագումն է. ուրիմն այս աշխարհը անհուն ցնորք մը, պատրանք մ'է (une illusion immense) աճառակ Ա. վսեմ ճշմարտութիւնը:

Բ. Ճշմարտութիւնը, փափաքը մեր ցաւին սկզբնապատճառը, արմատը, թունաւոր ծառին տերեւէն աւելի հատու է: Նա ցորացած պատկեր կամ թէ արձագանդ, նա մոգութիւն և հեռանկար, ջուրի պղպշակի կամ փրփուրի պէս թափուր է: Բաղադրուած ս'է առարկայ մը ան-

հրաժեշտ կը քայքայուի, կը կորսուի: Կուէ աման մ'է զոր կը կոտրէ նուազ բաղխում մը: Ամէն բազադրեալ բան, արդիւնք և պատճառ է, ոչ մէկ էակ ինքնիրեն կը գոյանայ այլ ուրիշէ մը յառաջ կուգայ և ասկէ է գոյացութիւններու յայտնի երեւութական մշանջնութիւնը: Բայց իմաստունը բնաւ չի խաբուիր, կը հասկնայ թէ ամէն բազադրուած բանը և կուտակուած ունայնութիւն է, որ միայն անշարժ է. այն էակները զոր մեր զգայարանքները կը ներկայացնեն, ներսէն և թէ դուրսէն թափուր են:

Գ. Ճշմարտութիւնն է. «Պէտք է ջնջել փափաքը ցաւէ ազատելու համար»: Յաւէ ազատելու և փափաքը մարելու համար ցնորական գոյութիւնը ոչնչացնելու է Նիրվանայով: Արդէն ինչպէս բացատրուած է, Նիրվանա բառը կը նշանակէ շունչին բացակայութիւնը կամ չիջումը: Նիրվանա վախճան կուտայ թէ աիդերական այլակերպութեան, թէ ծնունդներու և վերածնունդներու և թէ կեանքի անդադրում փոփոխականութիւններուն և ցնորքներուն: Ուստի, Նիրվանան է բոլոր գոյութեան բացարձակ ոչնչացում կամ թէ անշարժութիւն, ըստ ոմանց գոյութեան ծոցը շարժուն գոյացութեան ոչնչացումը:

Դ. Վսեմ ճշմարտութիւնն է անէացում և այս անէացումին հասնելու բարոյական միջոցն է բոլորովին փափաքը չիջուցանել և ապրելէ հրաժարիլ և այս Պուտտայականութեան բարոյական սկզբունքն է, այսինքն հրաժարիլ իր գոյութենէն և բոլոր փափաքները չիջուցանել. ահա այս եղած է հիմնական օրէնքը Պուտտայականութեան:

28. Բարոյականութիւն

Պուտտա բոլոր մարդերը կը հրաւիրէ փրկութեան և Նիրվանային առանց դասակարգելու խտրութեան և ա-

մէն դասակարգելուն կը քարոզէ կրօնական հաւատարութիւն. այսպէս «Իմ օրէնքս ամէնուն համար հաւատարութեան օրէնք է՝ ոչ իմաստունի և ոչ ագէտի, ոչ հարուստի և ոչ աղքատի. ոչ Պրահմինի և ոչ Տնդիկ հաւատաւորի միջև խտրութիւն չկայ: Իշխան մ., Պրահմին մը, քահանայ մը հասարակ մարդերէն գերազանցութիւն չունին, Պրահմինի մը և ուրիշի մը մէջ բնաւ տարբերութիւն չկայ:» Այսպէս Պուտտա կործանեց քրմական դասակարգութիւնը և բարոյականութիւնը ազատագրած է սնտախ պաշտամունքներէն և կրօնական արարողութիւններէն և առնց ակն հաստատած է բարոյական պարտաւորութիւնները: Պուտտային համար գիտութիւնը բարոյականութիւն է և առաքինութիւնը բարոյականութեան ամենէն մեծ յատկութիւնը:

Պուտտայի բարոյականութեան մէջ բարագոյցուած կը տեսնենք արդարութեան, գիտութեան, մարդասիրութեան, համերաշխութեան և սրբութեան պայծառացող ճաճանչները: Այս բարոյիկ յատկութիւններուն մէջ, ամենէն սուսջ, ամենէն աւելի գիտութիւնը շեշտուած և ծայր աստիճանին նրբացած ու սրբացած է, ինչպէս սա առածը կ'արդարացնէ. «Ծառը զինք հատանողին չզլանար իր ստուերը». մինչև իսկ թշնամիին հանդէպ սիրով և մարդասիրութեամբ վարուելու է. ատելութիւնը սիրով կը յաղթուի: Սէրը, գիտութիւնը, առաքինութիւններուն զխաւորը, սրբագոյնը եղած է: Նոյնպէս բարկութիւնը կը յաղթուի սիրով, չարը՝ բարութեամբ, սրտութիւնը՝ ճշմարտախօսութիւնով: Այսպէս սէր, գրթութիւն, մարդասիրութիւն շեշտուած են Պուտտայի բարոյականութեան մէջ. կրնանք ակնյայտ ըսել թէ Պուտտայականութեան կրօնը եղած է մարդասիրութեան կրօնը:

Պուտտայի բարոյականութեան մէջ ամենէն աւելի որոշապէս բարացուցուած է իմաստութիւնը և առաքի-

նութիւնը և 8 հատ բարոյական սկզբունքներով խա-
ցած է իր բարոյականութիւնը :

1. Հաւատք մը՝ վշտի վարդապետութիւնը
(դարման) ճանհնարու համար :
2. Հաստատուն կամք :
3. Զգայարանական հոճոյքներէ և վայելք-
ներէ հեռի կենալ և իր սրտին մէջ ս՛կէ
խէթ չ՛ունենալ :
4. Միշտ ճշմարտութիւնը բսկ :
5. Ուղիղ գործ :
6. Ծջմարիտ կեանք :
7. Ուղիղ միտք :
8. Ուղիղ հայեցողութիւն և արդար մահ :

Թէեւ Պուտտայականութեան մէջ վե՛հ բարոյակա-
նութիւն մը կը բուրէ : բայց այն վե՛հ գաղափարները ,
սրբացած , նրբացած գգացումները , լուրջ և ծանրաստ՛ն
սկզբունքները գրեթէ կուգան , կը յանդին անէութեան
կամ նիրվանային մէջ : Ոմանք Պուտտայականութեան
բարոյականութիւնը տեսնելով , անխորճդարար կը յան-
դրգնին բսկ թէ՛ Քրիստոնէութիւնը Պուտտայականու-
թեան մի ձևն է , մէկէ աւելի հանգիստութեան կզրներ
գտնելով : Բայց եթէ ուշի ուշով բաղդատենք , որքան
խոշոր տարբերութիւններ կը ցցուին մեր աչքերուն առ-
ջեւ : Քրիստոնէութեան մէջ կեանք մը կը շարժի , ան
կեանքի ծիրը կ'ընդարձակէ լայնօրէն , և այն կեանքի
ձգտումը եղած է կատարելութիւն . մարդուն կոչումը ,
խէտալը , արդէն կատարելութիւն է :

Քրիստոնէութիւնը լաւատես փիլիսոփայութիւն մ'է ,
կեանքոտ շարժումութեան . իսկ Պուտտայականութիւնը
զանգաղ , անշարժ , մուկութիւն . Քրիստոնէութեան մէջ
լաւատես շունչ և հոգետու փրկութիւն մը կը սաւառնի :
Այս ալ թէեւ Պուտտայականութեան պէս կը քարոզէ

աշխարհաանցութիւն , կիրքերու զսպում , զգայական ցան-
կութիւններու մեռացում , բայց և այնպէս կը յարգէ աշ-
խարհի վայելքները , զորս ձուք բերելու է կանոնաւոր աշ-
խատութիւնով , ուղղութեան և պատուոյ չըջանակին մէջ :
Սա անուրանալի է որ Քրիստոնէութիւնը , դարերու ըն-
թացքին մէջ իր նախօրօք պարզութիւնը կորուսած է
միջին դարու աւատական խնդիրներու միջոցաւ և այս-
պիսի Քրիստոնէութիւնը բաղդատութեան կշիռին մէջ դը-
նելով վարկարեկ բնկ ուղած և փորձած են ոմանք ի-
մաստակներ , ինչպէս Հեկեկի համար Քրիստոնէութիւնը
Պապականութիւն է “Christianisme c'est le Papisme” :

Արդէն Պուտտայականութիւնն այ իր առջի պարզ
վիճակին մէջ չմտայ . երկու այլասեռութիւնը ունեցաւ
որոնց մին կոչուած է Մանտրայականութիւն (Mantrisme)
և միւսը՝ Դանտրայականութիւն (Tantrisme) որոնք Թի-
պէթ և Մոնկոլիայի մէջ շատ տարածուած են և այս եր-
կու աղանդները ծնունդ տուին Լաւնայականութեան որուն
հոգեւոր պետը «Լաւան» կը յարգուի իբր մարմնացեալ
Պուտտա :

29. Պուտտայական Գրականութիւնը :

Հնդիկ գրականութիւնը Վէտայական ու Պրանմայտ-
կան չըջաններէն անցնելով կը հասնի Պուտտայական չըջա-
նին : Ա . չըջանին մէջ գրականութիւնը քնարերգական ,
Բ . ին մէջ իմաստասիրական և Գ . ին մէջ կրօնական : Պուտ-
տայական գրականութիւնը գրեթէ կրօնական եղած է :
Սաքխամունիլի մահուանէ վերջ Պուտտայականութեան
նուիրական գիրքերը երեք մասերու բաժնուեցան այս-
պէս .

1. Վիւնայա-Բիքախա (կանոններ)
2. Սուքրա (ձառեր կամ քարոզներ Պուտտայի)

3. Ապիհասարևա (Բարձրագոյն վարդապետութիւն կամ բնազանցութիւն) :

Ա. ը կը բովանդակէ ընտրեալներու միաբանութեան կենցաղի պատուէրները ու կանոնները : Բ. ը կը պարունակէ Պուտտայի ուսմունքները, քարոզութիւնները ու վճիռները, որոնք թէ աշխարհական հեռեւորներուն համար և թէ միաբանութեան համար են : Վերջապէս կը պարունակէ քանի մը այլաբանութիւններու կանոններ, որոնք կը պարզաբանեն վարդապետութիւնը :


Գ. ն ալ կը պարունակէ Պուտտայականութեան փիլիսոփայական ու կրօնական խորագոյն վարդապետութիւնները :

Այս երեք հաւաքածոներն ալ չեն բովանդակիր աստուածային յայտնութիւններ. զի Պուտտայականութիւնը բացարձակապէս կը մերժէ սա գաղափարը թէ յաւիտենական ճշմարտութիւնը յայտնուած կամ ներշնչուած ըլլայ աստուծոյ մը կամ ո՛րեէ ներշնչեալ մարդու մը ձեռքով :

Մարդը, իր յատուկ զօրութիւնով կրնայ համեմել հոգեւոր և բարոյական կատարելութեան, որ է յայտնութիւն և ներքնահայեցութեամբ կ'ընդնշմարէ յաւիտենական ճշմարտութիւնը, երբ կը համար լուսաւորութեան վիճակին : Երեք Բիքրախներ կը քարոզեն այս ճշմարտութիւնը :

Պուտտան այս ճշմարտութիւնը աւետելու համար մըղեց իր գլխութիւնը, իր անսահման մարդասիրութիւնը, իր կ'ընկրութիւնը մեր տառապանքին և տգիտութեան համար : Քանզի տգիտութիւնը բնական կուրութիւն է, (avidia) որ կ'արգիլէ մեզ՝ գտնելու այն ճամբան՝ որ մեզ պիտի հանէ Սաւնասայեն այսինքն աշխարհէն ու Պուտտայի համար պատրանքի և ցաւերու տեղն է ուսկից ոչ ոք կը խուսափի մինչև որ ճշմարիտ գիտութեան լոյսը չբորսաքի մեր ներսը :

Բայց ինչպէս վերը պարզած ենք, թէ և գիտութեան լոյս մը կը քարոզէ և մարդասիրութեան փիլիսոփայութիւն մը, բայց այս փիլիսոփայութիւնը տխուր և յուսահատական է, Շորենհաուերան փիլիսոփայութիւն մ'է : (*)



(*) Պետի ջանամ յաջորդաբար ի լոյս ընծայել Արեւելեան հին աղբերու փիլիսոփայութեան պատմութիւնները, ներկայ անդամիկ աշխատութեան գտնելիք ընդունելութիւնը ինծի խրախոյս ունենալով :

ՅԱՆԿ ԲՈՎԱՆԴՍԿՈՒԹԵԱՆ

Գրուխ Ա.

Արիներ	էջ 9
Հնդիկներու ֆաղափական կազմակերպութիւնը	10
Կրօնի եւ Վեհականեր	11
Աստուածաբանութիւն եւ փիլիսոփայութիւն	14
Հնդիկներու ֆաղափակ. եւ փիլ. փայ խօսող մասեկագիրներ	16
Փիլիսոփ. դոքտրինաներ կառ Տարասնաներ	18

Գրուխ Բ.

Հնդկական փիլիսոփայական դպրոցները	19
Ա. Ճեյնիկի դպրոց կառ Միւնանաս Բուրիս	19
Բ. Վիագայի » » » Ուրբարս	22
Գ. Կօքանայի Նիայան	26
Դ. Բանասայի Վեսեչիական	32
Ե. Կապեդայի Սանկ-Հիան	33
Զ. Բարանչայայի Եօլան	44

Գրուխ Գ.


Մանապարարա	47
Ռանայանս	49
Պակափար-Կիրա. Հարի Վանաս	50
Մանուի Օրինագիրք	63
Պրահնայականութիւն	66
Պրահնա	68
Պրահնայական Վարդապետութիւն	74
Սիվա	76
Վիշնու	77
Պուսսայականութիւն	79
Պուսսայի կեանք	80
Նիրվանա	84
Իր Վարդապետութիւնը	85
Չորս մեծ ճշմարտութիւններ	86
Բարդականութիւն	88
Պուսսայական Գրականութիւն	91

ՈՒՂՂԵԼԻՆԵՐ

էջ	Տող	Սխալ	Ուղիղ
23	25	théologique	théologique
25	1	ցանքը	ցանցը
27	29	actio	action
32	27	«անուս»	«անուս»
34	4	doul	soul
34	24	teray-point	turning-point
34	29	dualisto	dualiste
36	29	dualist	dualiste
37	20	Քարուն	Արդէն
40	24	than Product	than product
46	5	հոգեհասու	հոգէառ
46	19	hypnostique	hypnotique
48	7	Վէսպա	Վիազա
49	32	Ռաքչասաներուն	Ռաքչասաներուն
51	14	զգանիկ	զգեանիկ
52	1	Ներու.ս . . .	Ներու.ս
52	15	mysticieme	mysticisme
57	17	կը մեղուցանէ	կը մեռուցանէ
63	24	խախտեցնող	խտրտեցնող
63	25	մը թուլանայ	կը թուլանայ

1875

1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50



Р. У.

№ 7024